



ԱՐԵՎՈՅՆԿԱՐԱԿԱՆ ԵՐԱԽԱՌԵՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԳՐՈՒԹԵՐՆ
Լ.Բ. ՏՐԻՄ - ՀԱՅ-ՑՐԱՆ 1948

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ

Պօնդակ Վեճ. Գարեգին Կարողիկոսի Մեծի Տաճն Կիլիկիոյ.

Երևան
145

ԽՄՐԱԱԳՐԱԿԱՆ

— Պալեստինը՝ երեկ եւ այսօց (Ա).

147

ԿՐՕՆԱՍԿԱՆ

— Հայաստանայց Ակեղեցին (10).

Ե. Վ. Տ.

152

— Ժամանակին հեռ.

Ե. Վ. Տ.

154

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

— Արիւն եւ հուր.

ԵՂԻՎԱՐԻ

157

— Խորին խորհուրդ.

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

162

— Մեռներուս.

Պ. ՑՈՒՆԱԳ

163

ԱՌ-ՕՐԵԱՑ ՀԱՄՑԵՐ

— Միտ եւ Սիրս.

Յ. ԳԵԱԿԱՆ

164

ԵՐԱԺՀԱՏԻՏԱԿԱՆ

— Երաժշուրեան պատմութիւնը.

ՊՆՆԻԿ ՈՒՂՈՒԹԵԱՆ

169

Գերսեմանիի Ս. Ասոււածածնի գերեզմանի

եկեղեցիին ողողումը.

ԽՐԴ.

172

Ս. ԱԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

— Ցըսում եւ արիւնոս օրերու պատմութիւն.

174

— Հեռազիր Ս. Էջմիածնեն.

178

— Նամակներ եւ Պատօնագրեր.

179

— Արքայական նուիրատուութիւն Ս. Արուոյս.

188

— Ամսօնեայ լուրեր.

190

Բ Ա Ժ Ե Ե Գ Ի Ն

ՍԻՌՆԻ Տարեկան բաժնեզինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine


Ս Ի Ո Ւ

ԻՐ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՄԱՅԻՍ-ՅՈՒՆԻ

ԹԻՒ 5-6



ԳԱՐԵԳԻՆ ՆԱՌԱՅ ՅԻՄՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՆԵ ԵՒ ԿԱՄՈՔԻ
ԱՎՏՈՒՄԻՑ ԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՄՐ ԱԶԴԻ ԵՎԻՄԿՈՎՈԽԱՎԵՏ ԵՒ
ԿԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԻ ՏԱՆԻ ԿԻԼԻԿԻՑ, ՏԱՂՏՔ, ԱԿՐ, ԲԱԼԱՎՈՒԹԻՒՆԻ
Ի ՏԵԱՌԱՀ ԵՒ ՀԱՅՐԱՎԵՏԱԿԱՆ ՈՎՉԱՅՆ Ի ՄԵՆԱ՝

ԱՄԵՆԱՅԵ ԱԽԱՋՈՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ԹԵՄԱԿԱՅ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՒ
ՀԱԿԱՑԱՅԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԻԵԱՆ

Սիրելիք ի տէր,

Առօրեայ կեանքին, ուրախութիւններին և յաշողութիւններին ընթացաւ կից են, երբեմն, և ծանր փորձութիւններ և նեղութիւններ այդպիսի ժամանակ է, որ երեւան է զալիս ազգի և հասարակութեան բարձր առաջինութիւնները եղայրական սիրոյ և զոհողութեան։ Պաղեստինի մէջ յառաջ եկած կացութեամբ, մեր գաղութն այնտեղ ենթարկուած է նիւթական և բարյական ժանր վասների և գրկանքների։ Առաքեալին խօսքն է՝ «Երէ վեսանայ ինչ մի անդամն, վեսանան ամենայն անդամնն ընդ նմա»։ Երբ մեր ժողովրդի և հաւատացեալների մի հատուած ենթարկուած է փորձութեան և նեղութեան, չենք կարող անտարբեր մնալ և մենք, որ միեւնյն եկեղեցու և ազգի ամբողջութեան մասն ենք։

Երուաղէմի Հայոց մեր սրբազն եղբայրը Տէր կիւրեղ Պատրիարք իւր 20 Մարտ 1948 թուի զրութեամբ նկարազրում է այն ծանր վիճակը, որին ենթարկուած է երուաղէմի և միւս կեղրոնական քաղաքների հայութիւնը։ Ինչպէս պատմական հին շրջաններում եկեղեցիների և վանքերի հովանու տակ պատսպարուել են նեղութեան օրերին մեր ժողովուրդի մասերը, արագէս էլ այսօր, ընականաբար, տեղական հայութիւնը հաւաքուել է երուսաղէմի հինաւուրց Աթոռի շուրջը, ֆամանակաւոր պահովովութիւն գտնելու համար։ Առ այժմ Վանքի պարիսպների մէջ հաւաքուած են 1800 հոգի, եօթ հարիւր հոգի էլ դուրսը, Վանքի մէջ եղած բոլոր չէնքերը լցուած են, ժողովրդի մի մասը

պատսպարուած է անցքերի կամարների և պատերի տակ, որոնց համար ստիպուած են ազատ տեղերում փայտէ խրճիթներ շնել, բացօթեաներին ներս առնելու համար։ Սպասում են գարձեալ հարիւրաւոր ընտանիքներ, որոնք հեռանալ կարող չեն և դէպի Վանքը պիտի դիմեն։

Ամենադժուար խնդիրներից մէկն էլ այդ մեծ բազմութեան սննդեան խնդիրն է, որ բարձր սղութեան է հասել և դժուար է ձեռք բերել։ Հասկանալի է, թէ ի՞նչ կացութիւն է ստեղծուել այն ընտանիքների համար, որոնք ապրում էին իրենց առօրեայ աշխատանքներով կամ արհեստաներով, իսկ այժմ անզործ են հանգամանքների բերմամբ։ Փոքր ի շատէ ունեւորներն էլ հեռացել են դրացի երկիրները, իիպրոս, լիբանան և Սուրբիա։

Ո՞վ պէտք է այստեղ մնացած բազմութեան օգնութեան հասնէ։ Երուսաղէմի Աթոռը, ի հարկէ, կատարել է և պիտի կատարէ իւր հնարաւորը, բայց, տարարագդաբար ինքն էլ ազատ չէ մնացել նիւթական մեծ վասաներից։ Նորա հասութաբեր երկու մեծ կալուածները հրկիզման են ենթարկուել կամ վասուել, որի հետեւանքով Վանքն էլ նիւթականի նեղութեան մէջ է։ Գեթսեմանիի Աստուածածնի վանքը լցուել է յորդ անձրեներից յառաջացած հեղեղի ջրով և տիղմով, ոչ միայն հինաւորց սրբազն յիշատակներ և մնացորդներ ոչնչացնելով, այլ և նիւթական մեծ վասաներ պատճառելով։ Վանքը պիտի նորոգուի և Աթոռը հազարաւոր ոսկիների ծախսելիք ունի, թէ Յունաց հետեղած բաժինների և թէ մեր ուրոյն մասերի նորոգման և կարգաւորման համար։ Մեր սրբազն եղօր նամակը պատուիրեցինք թերթերի միջոցով մատչելի դարձնել հասարակութեան, մանրամասութիւններ այնտեղից կ'իմանաք։

Կը տեղականաք նոյնակէս, որ Ա. Պատրիարքի նախազահութեամբ կազմուած է հոգեւորականներից և աշխարհականներից Խնամակալութիւն, որ տեղացիներից և մասնաւանդ զրսից ստացած օգնութեամբ պիտի աշխատի մեղմել խեղճութիւնը և ազատել թանկազին կեանքեր։

Այստեղ եւս, Սրբազն Պատրիարքի նամակն ստանալուց յետոյ, կեդրոնական Վարչութեան և հասարակութեան առաջաւոր ներկայացուցիչներից մի Յանձնաժողով կազմեցինք, որի գործը պիտի լինի անմիջապէս եղբայրական օգնութեան հանգանակութիւն սկսել. առաջարկում ենք Մեզ ենթակայ, Դամասկոսի, Հալէպի և իիպրոսի թեմերին եւս, իրենց առաջնորդների նախազահութեամբ նման եղբայրական օգնութեան յանձնաժողովներ կազմել և զործի անցնիլ, արդիւնքը յայտնել զրաւոր Մեզ, անմիջական յարաբերութիւն սկսելով նաեւ կեդրոնական Յանձնաժողովի հետ Պէյրութի Առաջնորդարանի միջոցով։ Յանձնաժողովների անունները պիտի լինին ՊԱՐԵՍՏԻՆԻ ՀԱՅԵՍԻՆ ԵՂԲՈՅԲՐԱԿԱՆ ՕԳՆԱԺԻԹԻՒՆ։

Օրհնում ենք յանուն Աստուծոյ այս բարի և եղբայրական օգնութեան գործի մէջ բոլոր աշխատաւորներին և նորիքատուններին։

Ենորհ Տեառն եղիցի ընդ ձեզ։

ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆ ԿԻԼԻԿԻՈՑ

Տօւալ կանակ յամի մարդեպարեան Տեառն

1948 Ապրիլ 24 եւ ի բուականութեանն

Հայոց ԱՅՀէ, Անդրիխաս։

Թիւ 35

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ՊԱՂԵՍԻՆԲ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

(ՀՈԳԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԶԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ)

Ա.

Քաղաքական թերթ մը չէ Ալբոնը, և հետեւաբար իր բանաձեւումներն ու մերձեցումները քաղաքական նկարագիր չեն կրնար ունենալ: Եթէ կ'ընդունինք այս վերնապիրը, տարիկա իր պատմական նշանակութեան համար է լոկ, ժամանակի այդ հասկացողութեան և հետեւանքներու մէջէն մօտենալու մեր պաղեստինահայ ժողովուրդի կեանքին և անոր պարզած վիճակներուն:

Յակայն պատմականօրէն որպէսզի կարելի ըլլայ արդարացնել խորագիրը, անհրաժեշտ է ողատմութեամբ դիտել իրողութիւնը: 1895ին Փարիզի հանրային զրոսավայրերու մէջ, ուր քով քովի կուզային զանազան թերթերու թղթակիցները, անոնց մէջ կարելի էր հանդիպիլ ամէն օր, հազիւ քառասունը լրացուցած, սեւ աչքերով, զանդուր մօրուքով, գեղեցիկ սեմական տիպով մարդու մը՝ որ Հերցէլ կը կոչուէր, թղթակիցը *La Nouvelle Presse Libre de Vienne* հանդէսին: Այս մարդն էր որ գաղափարը ունեցաւ Պաղեստինի մէջ ունենալու կտոր մը հող, հնա առաջնորդելու համար Մօվսէսի ցրուած հօտը, որպէսզի անոնք կարենային ունենալ մարդկային այն կարելի խաղաղութիւնը, հանդիսար, արժանապատուութիւնը, և մանաւանդ ինքզինքնին իրագործելու կարելիութիւնը՝ նման ուրիշ ժողովուրդներու:

Հերցէլ իր կարգին ունեցաւ Մօվսէսի տեսիները, իր զբիները գարծ էին իր հօտը հմայող բոլոր գործիքներուն, և սակայն ժամանակները տարրել էին, և Սինայի անապատը շատ աւելի լնդարձակ էր այժմ ու Փարաւունի երկաթ կառքերը աւելի ուժեղ և արագ: Սակայն Հերցէլ միայն երեւակարող մը չմնաց, անիկա զրեց իր զիրքը, տարածելու համար իր գաղափորը նսրայէլի մնացորդացին մէջ, որոնք նախորդ պատերազմի վերջաւորութեան իրբեւ ճշմարիտ աշակերտներ Հերցէլի, Սինայիս անուան տակ, պահանջեցին որ Պաղեստինը անդիմական պաշտպանութեան ներքն գրուի: Լոնտոնի մէջ այս պահանջը սիրով ընդունուեցաւ, և Պալֆուր, Արտաքին Գործերու նախարարը Անդիմոյ, ըրաւյանուն իր կառավարութեան յայտարութիւն մը՝ որուն համաձայն կը ճանչնար Պաղեստինը իրըն ազգային տուն Հրեաներու: Այս պարագան շատ բնական է, հաճելի պիտի չմուէր արար աշխարհին, որուն ես խոստում կը արուէր ապագայ կազմուելիք արար մեծ պետութեան մը, կամ պետութիւններու:

Միւզ կողմէն այս շրջանին Արաքիոյ մէջ կ'ապէէր նէրիփ Հիւսէյնը, նախիկին երեսփոխանը կ. Պալսոյ Ապահուլ Համբարի կառավարութեան, Համաշ-

խարհային պատերազմի սկզբնաւորութեան՝ ան լքեց գերմանացիները և եղաւ դաշնակիցներու հետ, և ստացաւ Հիճազի թագաւոր սիտղոսը, քաջալերուած և պաշտպանուած քօլոնէլ Լորէնսէն, որ այդ շրջանին, չնորդիւ իրեն լոնձայուած վստահութեան և իր մեծ ազդեցութեան, կը յորջողուէր «անթազ թագաւորը Արքիոյ»:

Եէրիփ Հիւսէյնի և Լորէնսի մաքին մէջ, ստեղծել էր արաբական քանի մը թագաւորութիւններ, Սիւրիոյ, Իրազի, Անդրյորդանանի, Հիճազի, Հիւսէյնի զաւակներուն համար անշուշու: Էմիր Ֆէյզալը պիտի ըլլար թագաւորը Դամասկոսի, Էմիր Ապտուլան Անդրյորդանանի, Էմիր Ալին Հիճազի: Սիւրիոյ մէջ սակայն Թրանսացիք խանզարեցին ծրագիրը և Ֆէյզան ու իր յաջորդները յետոյ թագաւորեցին Պաղտատիք մէջ: Արաբական վերոյիշեալ թագաւորութիւններու մէջ Անդրյորդանանը կը թուէր թէ չէր ստացած իր արդար բաժինը, և անոր պետը իրաւունք ունէր մէկ աշխով Սիւրիոյ և միւսով Պաղեստինին նայելու, ապագայ մեծ թագաւորութեան մը երազով:

Այդ երազը նոյնքան վառ կը մնար նոյնպէս Խան Սառուի երեւակայութեանը մէջ, որ յաջողեր էր կարճ շրջանի մէջ իշմել բոլոր անապատի ցեղերուն, և Հիճազի: Հակառակ հերեաթիկոս մը ըլլայուն, պատկանելուն համար մաքրակրօն վահապիտներու աղանդին, որոնց արզիւուած է խմել, ծխել, նուազ ունկնդրել, սուրբերու զերեզմանին վրայ ազօթել, ինչպէս նաև անհրաժեշտ չէին նկատեր ուխտազնացութեան երթալ մարզպարէի զերեզմանին, ան կը իշխողն ու պահապանը իսլամութեան մեծագոյն սրբավայրին:

Խան Սառուա սակայն ճարպիկ և զօրաւոր անձնաւորութիւն մըն էր, յետոյ ինք բախտը ունեցաւ որ իր հողերուն մէջ գտնուէր բազմաթիւ քարիւղի հորեր, որոնք պատճառ գարեան որ ինք ամերիկեան ընկերութիւններէն ընդունի տարեկան մեծաքանակ գումարներ, անոնց չնորհիւ կազմակերպելու զօրաւոր բանակ մը, որ ցարդ արաբական երկիրներու ամենէն կատարեալներէն կրնայ նկատուիլ: Անոր եւս չի պակսիր երազը մեծ ու միացեալ արարիա մը ունենալու:

Սիւս կողմէն Պաղեստինի ծովեգերեայ մասերուն վրայ, տարիներէ իվեր հրեայ ներզալթողները, չնորհիւ իրենց ստեղծած տնտեսութեան, կը կազմակերպէին ուժեղ հասարակութիւն մը, որուն չէր պակսիր ազգային ողի և ապագայ յառաջազրութիւններ իրազործելու կամքը: Պաղեստինի հրէութիւնը եւս իրեն տրուած խոստումէն անդին կ'երազէ գուցէ Դաւթի նոր թագաւորութիւն մը՝ երիցս սրբազնացած այս երկրի վրայ: Իրականութիւն պիտի գտնե՞ն այս երազները, դիւրին չէ պատասխանը: Սակայն ամէն ինչ կարելի է հազար ու մէկ զիշերներու այս աշխարհին մէջ:

Համաշխարհային երկրորդ պատերազմին, Եւրոպական պետութիւններու կողմէն տրուած այս խոստումները երկու կողմերուն, անգամ մը եւս կը նուիրագործէր արդէն սուր կերպարանք առած ախորժակներն ու մտադրութիւնները: Թրանսացիք Սիւրիայէն տարհանուելովք՝ Անզիա իրեկ մեծ պարտավճար երկու կողմերուն, իր խոստումներուն մէջ, կ'ենթարկուէր ծանր կացութեան մը. թէն Սիւրիան և Լիբանան կը վերածուէին անկախ պետութիւններու, որոնք առժամաբար, իրենց օրբանքին մէջ կը պահէին ապագայ մեծ թագաւորութիւններու:

երազը։ Միւս կողմէն իր վերջաւորութեան կը մօտենար Անգլիոյ հոգատարութեան շրջանը Պաղեստինի մէջ։



Համաշխարհային առաջին պատերազմէն վերջ, երկուստեք տրուած խոստումներուն համաձայն, ինչպէս ըստնք, Պաղեստինի երկու հասարակութիւններն ալ ինքնուրոյն և իշխող ըլլալու մտածումներով նայեցան իրարու և ապագային։

1921-22, արաբ պատգամաւորութիւն մը Լոնտոն կ'երթար, ու հոն կը մար աւելի քան տարի մը՝ ստանձնելու համար պաշտպանութիւնը Պաղեստինի արաբներու դատին և իրաւունքներուն։ Հոն՝ ի պատասխան իրենց բողոքին Անգլիական կառավարութիւնը իր ձերմակ Դիբքով իրենց կը պատասխանէր թէ՝ Պալֆուրի յայտարարութեան համաձայն, Պաղեստին չէր ըլլար Տուն Հրէից, այլ թէ այդ տունը պիտի հաստատուէր Պաղեստինի մէջ։ Ժամանակ մը վերջ Բամսի Մաքոնալտի վարչապետութեան շրջանին, այսինքն աշխատաւորական կառավարութեան օրով, Պաղեստինի արաբ աւագնոն նորէն կը դիմէր Անգլիական կառավարութեան՝ բողոքելու համար հրէից ներգաղթին դէմ, սակայն իրենց ձայնը նորէն կը մար անլսելի, որուն արդինքը կ'ըլլար 1929ի արիւնալից բախումը։ Եթոյ մասնաւոր յանձնախումբ մը Պաղեստին կուզար խնդիրը քննելու, որը կ'եզրակացնէր թէ երկիրը ի վիճակի չէ ընդունելու այլևս ներգաղթողներ, և թէ արաբ գիւղացիութեան մէկ կարեւոր մասը զրկուած է իր հողերէն, զանոնք հրէից ծախած ըլլալուն համար։ Նօյի այս յանձնախումբէն վերջ Պաղեստինի հարցը քննելու համար դրկուեցաւ երկրորդ յանձնախումբը մը, զիսաւորութեամբ Sir John Hope Simpson-ի, այս վերջինը իր տեղեկազրին մէջ կ'եզրակացնէր թէ Պաղեստինի բնակչութեան մէկերրորդը այժմ անհող է, և եթէ երկիրը բաժնուէր միայն արաբ բնակչութեան միջն, հազիւ կրենց բաւարարել։

Հակառակ այս իրողութեան 1932-33 հրեայ ներգաղթողներու թիւը կը հանուէր տարեկան 20 հազարէն շուրջ 200 հազարի։ Մինչդեռ 1919-31 շրջան-ներուն տարեկան միջինը 7000 չէր անցած և Արաբները իրեն բողոք 1936ին ընդհանուր գործադրու յայտարարեցին և զանզան կեդրոններու մէջ կազմակերպեցին ապստամբական ցոյցեր, երկիրը որ արդէն զօրաւոր տնտեսութիւն մը չունէր, աղքատացաւ, պարագայ մը որ իր շատ ծանր անդրադարձը պիտի ու-նենար, եթէ համաշխարհային երկրորդ պատերազմը չզար փրկելու կացութիւնը, որոց բարձրութեան հասցնելով Պաղեստինի բնակչութեան տնտեսական վիճակը։ Այս շրջանին Լոնտոնի կառավարութիւնը դարձեալ Պաղեստին կը զրկէր արքայական յանձնախումբ մը այս խնդիրները քննելու, որուն տեղեկազրին եղակացութիւնը կ'ըլլար թէ արիւնահեղութեանց պատճառը այն է որ արաբները անկախ ըլլալ կ'ուզեն և թէ կը վախնան հրէական ազգային տունի մը զաղափարէն, եթէ ներգաղթի այս հոսանքը շարունակուէր մանաւանդ, իբր լուծում արքայական յանձնախումբը կ'առաջարկէր Պաղեստինը բաժնել երկու անկախ պետութիւններու, արաբներու և հրէից միջն, առանց անդրադառնալու թէ կարեւոր մաս մը արաբական հողերու և կէսը արաբ բնակչութեան կ'անցնէր այսկերպով հրէից։

Արքայական յանձնախումբի այս որոշումին դէմ արարական բոլոր երկիրներու ներկայացուցիչները 1937ին Պլոտանի մէջ, Սիւրբական զիւղաքաղաք մը, ժողով մը գումարեցին և մերժեցին այս առաջարկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմով, Պաղեստինի խնդիրը ժամանակա-ուան մը համար կը զադրէր այլեւս միշազզային ատեաններու օրակարգ ըլլալէ: Արաբները կ'որոշէին պատերազմի ընթացքին հաւատարիմ մնալ Անզիլոյ և կամաւոր ծառայութեանց իրենց մասնակցութիւնը կը քերէին անզիւական բանակին: Անզիւական կառավարութիւնը միւս կողմէն կը կաղմէր Պաղեստինի պաշտպանութեան հրեա բանակը, որ յետոյ իր գերը պիտի ունենար հրեայ ու արաբ ընդհարումներուն մէջ: Հրեաներ և արաբներ Պաղեստինի նկատմամբ իրենց քաղաքական ապազյա ծրագիրներու յաղողութեան մասին, թէ երկրէն ներս և թէ գուրք, կ'ընէին լաւագոյնը իրենց ընձեռելի միջոցներով, հաճելի կարենալ ըլլալու համար նորէն յաղթական դաշնակիցներուն: Պատերազմի վերջաւորութեան, կարեւոր ինդիրներէն մին կը հանդիսանար դարձեալ, Մըին Սրեւելքի մէջ, Պաղեստինի բաժանման և կամ զայն կառավարելու ձեւի մը հարցը:

Պատերազմի ընթացքին Պաղեստինի արտածութիւնը հարիւրին վաթսուն աճում ունեցեր էր, մինչդեռ պատերազմէն առաջ հարիւրէն տաս էր միայն: Այս գերաճումը 1945 էն յետոյ կէս առ կէս պիտի նուազէր, արաբներու հրեա ներէն ապրանք զնելու իրենց արգելքին պատճառաւոււ:

1946 անզիւամերիկեան յանձնախումբ մը նորէն ձեռք կ'առնէր Պաղեստինի խնդիրը, և նկատի ունենալով երկրին քաղաքական, տնտեսական և ընկերային պայմանները կը յանգէր այն եզրակացութեան թէ՝ Պաղեստինի մէջ հրեաները պէտք չէ տիրապետէին արաբներուն և փոխադարձաբար: Թէ Պաղեստին ոչ հրէական և ոչ արաբական պետութիւն պիտի ըլլար, և թէ մանաւանդ հաստատուելք կառավարութիւնը պիտի ենթարկուէր միշագրային հակակշռ, որուն պարտականութիւնը պիտի ըլլար պաշտպանութիւնը, Սուրբ երկրին մէջ, քրիստոնեայ, մահմետական և հրեայ հաւատոյ շահերուն: Այսու, յանձնախումբը կը մերժէր բաժանումը, և կը թելազրէր որ ձեւով մը հոգատարութիւնը շարունակուի, մինչի որ կարելի ըլլար, մօտ ապազյին, Պաղեստինի մէջ կառավարութիւն մը կամ կառավարութիւններ ստեղծելու հարցին լուծումը: Յանձնախումբը իր կողմէն կ'ընէր նաև կարգ մը թելազրութիւններ, հողերու զնման և հարիւր հազար հրեայ զաղթականներու անմիշական Պաղեստին մուտքի արտօնութեան շուրջ:

Անզիւական կառավարութիւնը իր անհամաձայնութիւնը յայտնեց, յանձնախումբի այս թելազրութեանց, նկատի ունենալով մանաւանդ ներգաղթողներու պարազան, և արաբական երկիրներու ներկայացուցիչներուն առաջարկեց տեղական ինքնավարութիւններու դրութիւնը երկրէն ներս: Արաբ երկիրներու ներկայացուցիչները մերժեցին այս առաջարկութիւնը, և պահանջեցին պաղեստինեան միացեալ պետութիւն մը արաբ մեծամասնութեամբ, հրեաները պիտի նկատուէին միայն ապաս քաղաքացիներ Պաղեստինի, քաղաքացիական հաւատար և լայն իրաւասութիւններով:

Այս իրադարձութիւններու շրջանին, միւս կողմէն Սիսոնիանները կը գումարէին իրենց ընդհանուր ժողովը և կը պահանջէին որ Պաղեստինը ըլլար հրէա-

կան Հասարակապետութիւն, դուռները պէտք էր բաց ըլլային ներգաղթողներուն համար, որոնց հոգը պիտի ստանէր հրեական զործակալութիւնը :

Երկու կողմերու այս անհաշոտութիւնը հարթելու և ապագայ ընդհարում-ներու և կացութեան առաջը առնելու համար Անզիական կառավարութիւնը կ'առաջարկէր իր երկու չարեաց փոքրագոյն կամ միջին ճամբայ, հնգամեայ քրութիւնի շրջան մը, որու ընթացքին պատեհութիւն պիտի արուեին երկու կողմերուն՝ հասկնալի համաձայնութեան մը գալ Պաղեսարինի ապագայ կառավարութեան կազմութեան համար: Անզիական կառավարութեան այս առաջարկը մերժուեցաւ թէ արաբներու և թէ հրէից կողմէն, որմէ վերջ հոգատար կառավարութիւնը ինդիր յլեց միացեալ ազգերու ժողովին, անոր յանձնելու համար ինդրին բարեւոք լուծումը:

Միացեալ ազգերու ժողովը քանի մը նիստերու խորհրդակցութիւններէն վերջ, կը յանգէր վերջապէս Պաղեսարինը երկու մասերու բաժնելու որոշումին: Անզիական տեղեակ երկրի վիճակին և արաբներու մտայնութեան մանաւանդ, վերասպահ կը մնար: Հրեաները ուրախութեամբ կը դիմաւորէին «ՄԱԿ»ի այս ելոյթը, իսկ արաբական երկիրները ընդհանուր բողոք կը բարձրացնէին պահան-ջելով որ Պաղեսարինը ըլլայ միայն արաբական պետութիւն, նման միւս արա-բական քոյլ պետութիւններու, դադրի ներզաղթը և հողերու վաճառումը, որ-պէսզի այդ կերպով զսպուէին հրեաները իրենց յաւակնութիւններուն մէջ, ի մասին Պաղեսարինի:

Միւս կողմէն Պաղեսարինի հրեաները գոհունակ «ՄԱԿ»ի այս ելոյթէն, ինչպէս ըսինք, կը կազմէին իրենց անկախ պետութեան վարչակարգը, սրտա-տրոփ սպասելով հոգատարութեան վերջաւորութեան, յայտարարել կարենալու իրենց անկախութիւնը:

Հոգատարութեան ժամանակաշրջանը, 15 Մայիս 1948, կը ժամանար իր վերջաւորութեան, անզիական զինուորական ուժերը տակաւ կը դադրէին իրենց պարտականութիւններէն և իրենց զրաւած դիրքերը մաս առ մաս կ'անցնէին երբեմն հրէից և երբեմն արաբներու ձեռքը և երկուսաեք ամիսներէ ի վեր ըս-տեղծուած թշնամութիւնը բազմաթիւ արիւնոտ տեսարաններ ցուցադրելէ վերջ, կը համէր իր ծայրակէտին և ինամակալութեան վերջաւորութեան կը սկսէր քաղաքացիական խուլ, արիւնոտ և անինայ պայքարը: Քանդում, արիւն և թշուառութիւն շուտով կը գտնէին զիրար, ստեղծելու համար այն ողբերգու-թիւնը որ Պաղեսարինին եղաւ և կը մնայ ամիսներէ ի վեր:

Յաջորդ Խմբագրականով մենք կ'անդրադառնանք պաղեսարինահայութեան վիճակին, այս արտօւմ օրերու մէջէն, և իր ողբերգական ու հերոսական ճի-զերուն, ինքինքը ապրեցնել կարենալու համար բազմաթիւ մահերու ընդմէջէն:

ԿՐԹՈՒԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Լուսած պարտականութիւնը . — Ազգային Սահմանադրութիւնը, ինչպէս յիշեցինք, երկար ատեն մշտաւանջ մասց, իսկ հաստատուելէն յետոյ ազգային պարծանք նկատուեցաւ : Սահմանադրութեան շրջանը անտարակոյա զարգացման և յառաջդիմութեան շրջան մը եղաւ մեր պատմութեան վերջի 50 տարիներու ընթացքին : Միւս կողմէն գարուն պահանջը, միջազգային ժողովները, պետական կարգադրութիւնները նպաստեցին որ ան արդիւնաւոր բլուայ Մեր ազգային գործերու մէջ, ուրոյն կանանագրութեան մը պահանջը անհրաժեշտ էր, թէև Հայ ժողովաւրգը միշտ վայելած էր ներքին կազմակերպութեան և ինքնուրոյն վարչութեան առաւելութիւնները, իրեն հիմ ունեցած միշտ կրօնական սկզբունքը և կերպարանքը : Միւս կողմէն մեր ժամանակներու ռամէկավարական ձգտութերը նոր իրաւասութիւններ կը շնորհէին ամենուն, առանց գասակարգի խտրութեան, և եկեղեցական գործերու մէջ աշխարհական ներուն մասնակցութիւնը, զոր մեր եկեղեցին իրեն համար միշտ պարծանք նկատած է, նոր կերպարանք մը կը բերէր մեր Սահմանադրութեան, նորիքագործելով և զործագրութեան գնելով ցարդ իրեն ոկրունք միայն ճանշուած իրողութիւններն ու փափքները : Սակայն Սահմանադրութեան նախանձախների ճարտարապետները մեր աւանդական սկզբունքներէն աւելի՝ ներշնչուած էին Քրանսական յեղափոխութեան բերած ժամանակի քաղաքական գաղափարներէն, և մեր կրօնական ու եկեղեցական հիմերու վրայ կազմապուած համայնքին պիտի տային քաղաքական հասարակութեան մը նկարագրը :

Դիտելի երկրորդ կարեւոր կէտը այն էր, որ Սահմանադրութեան այս կարգադրութեամբ, երբ մեր ազգային գործերէն որպէս չափով կը ջնջուէր եկեղեցական աւանդական կնիքիքը, միւս կողմէն պետական տե-

սակէտը թոյլ չէր տար որ քաղաքական նոր ձեւ մը կազմուէր, ինչ որ միակ նպատակն էր գուցէ Սահմանադրութեան կազմակերպիչներուն իսկ թէ ինչպէս պետութիւնը թոյլ տուաւ ու վաւերացուց Ազգային Սահմանագրութիւնը, որ զայն արտօնող եպարքոսի յայտարարութեան համաձայն քառակուսի անիւ մըն էր, պատուհաս ըլլալու սահմանած զայն դարձնել ուղղող ուղղութիւնը, որ կազմական մեծքնայի թուլութեան և անոր ապագայի համար ունեցած հեռայիշեցաց հաշիւներուն իրը արգասիք եղած երաշխիք մըն էր Հայ ժողովուրդին, որ յետոյ շատ ծանր պիտի կը ուրեմ, ինչպէս պարտավաները ցոյց տուին :

Սահմանադրութեամբ մեր եկեղեցեւոյ ազգային նկարագիրը չէր որ կը փայլէր, ինչպէս մտածեցին և կը մտածեն սակաւին շատեր, ոչ ալ Կ'ապահովուէր անով հանրութեան իրաւունքը, որուն ի հեճուկս երթիք գործած չէ Հայ եկեղեցին :

Եթէ մեր եկեղեցին մէկ է մեր հանրութեան հետ, եթէ Հայ եկեղեցին մեր ինքնուրոյնութեան միակ պաշտպանն ու հովանին է, ասիկա եկեղեցին նպատակը չէ եղած այլ անոր մասնակի մէկ հանգամանքը՝ իր գործունէութեան պարագաներէն յասաջ եկած, մերթ ալ ի չգոյէ ուրիշ աւելի ատակ ազգայնական հաստատութեան մը, զոր հնար չէ եղած սնուցանել քաղաքական գժրախտութեանց հետեւանքով : Սակայն այս հանգամանքը ոչ ժխտումը ոչ եկեղեցին կը ուղարկու բուն առաջ կը գրապանորէն կրօնական է, եկեղեցին ազգայնականութեան գործիք մը չէ և պէտք չէ ըլլայ : Անոնք կրնան իրարու օժանդակ գառնալ, սակայն պէտք չէ փոխեն իրենց գերերը, ոչ ալ մին միւսին պէտք է ենթարկուի :

Տիսուր իրողութիւն է հոս խոստպահութիւն թէ մեր պատմութեան այս վերջի կէս դարձուն՝ մեր եկեղեցին իրը գործիք ծառայուեցաւ մեր ազգային քաղաքականութեան և տուժեց չարաչար :

Պատմութեան մէջ շատ բնական է, ամէն շրջան ունի իր գաղափարները, զգացումները, կանխսակալ կարծիքները, տա-

րակոյները, և իր մեծութիւններուն քով իր տկարութիւնները: Զէինք կրնար պահանջել Հայ Եկեղեցին և եկեղեցականութենէն որ մեկուսացած մար ժամանակի և միջավայրի ազդեցութիւններէն: Ի վերջոյ Եկեղեցին քարացած աւանդութիւններու, անհաւինալի և անիմատ հաւատոյ կանոնի մը կեղեւը չէ, այլ կենդանի գործարանաւորութիւն մը, որ կը գործէ: Կը սնանի և իր կարգին կը սնուցանէ ազգը, տուեալ պայմաններու մէջ: Միւս կողմէն սակայն ժամանակին առուելիք տուրքը պէտք չէ այնքան շատ ըլլայ, նուազեցնելու չափ ճշմարտութեան լոյսն ու նկարագիրը: Ժամանակ և ճշմարտութիւն, մէկին կամ միւսին գերազանցութիւնը մէկ կողմէն կը ստեղծէ ծանծաղ ամսութիւն և միւս կողմէն գերացականութիւն: Պէտք է խոստովանիլ թէ Հայ Եկեղեցին իր գարաւոր խորհուրդին և աւանդութեան անհաւատարիմ, գեղեւկոտ և ծանծաղամիտ քաղաքականութեան մը հետեւեցաւ, անդիտակից իր զերին և պարտականութեան, արամադրելով իր բոլոր ոյժերը յանուն ազգութեան եղած ժամանակի ազատազրական նիգերուն և գաղափարներուն:

Մեր ժողովուրդը իր բոլոր տարրերուն և դասերուն մէջ անհաստատ նկարագրի մըն է ցուցադրել միշտ, որ առնարիստ իր շաւիղը կ'որոնէ, և որ բաշմատեսակ գաղափարներու և դասերու՝ միաժամանակ ծառայելու համար պատրաստանի միավոր անմիտ իր ծնի իր ծոցէն: Օր մը կարմիր է, միւս օր կու հպատակ: Երբեմն շատ ազտամիտ երբեմն թունդ պահպանողական: Հակառակ իր մեծ առաքինութիւններուն նմանողարկան ընկերաբանական սկզբունքը՝ կեանքի ու կենդանութեան ազրիւր մը եղած է իր մէջ՝ կարծես թնազդաբար:

Մեր Եկեղեցին մեր յեղափոխութեան հետ միասին, չկրցաւ լիովին ճանչնալ մեզ կանխող դարը, ճանչնալ «ժամանակին նրա օանութերը: Աւելի ճնշդ, Եկեղեցին չկրցաւ հաւատարիմ մնալ իր հայրերու աւանդութեան և իմաստութեան և իր ուսուցիչ իր հօտին չկրցաւ զայն վերածել երկիրակած և քաջ ժողովուրդի մը՝ գերազանցօրէն Աստուծոյ պատկանելու, ինչպէս եղած էր ան Սասանեաններու, Արաբներու, Թուրքերու, նոր Պարսիկներու շըմանին, պահպանելով

իր թանկագին գոհարը, քրիստոնէական հաւատքը:

Հայ Եկեղեցին չկատարեց իր պատմական գերը, Աւետարանի և խաչի քարոզը հնչեցնելու փոխարէն քահանան իր Մաշատոցը գրեկեց միայն, քրիստոնէութեան սուտակասպան պաշտօնեան կամ ծիսակատարը գտանալու համար, իսկ վարդապետն ու եպիսկոպոսը բռնեցին և ուսումնասիրեցին Ազգային Սահմանադրութեան կանոնագիրքը լոկի, Այս ընդհանուր իրողութեան մէջ չէն եթէ միայն զիտենք կացութիւնը, մեր մտքին կը պարզուի տեսարանը բազմաթիւ իրողութեանց իբր արգասիք լքուած այս պարտականութեան, որ ուրիշ բան չէ բայց կրօնական ապասերում մը, որոնք մեծ մասով կուգան կը կապուին հայ պարտազանց հոգեւորականութեան հետ՝ իբրև ամբողջութիւն առնելով: Զենք ուրանար էլմիածնի, Արմաշի և երուատզէմի նեմարաններուն կատարած գործը, և կարգ մը յարգելի անհաստականութեանց դերը: Սակայն այդ հաստատութիւններն ու չունեցան այն ներուժ կրօնական սպին, որ ժամանգութիւնն էր մեր կոն մեծ զանցերու, որոնք իբրև լուսաւորութեան վառարաններ կանաչնամբ՝ Միջին և նոր գարերու ընթացքին կրցին նշուլել հայութեան համատարած մարմին զանցան մասերուն վրայ, փարատելով անոր ինչպէս մտքի այնպէս արտի խաւարը:

Ի, դարձու մեր կղերը սակայն ծանծաղամտօրէն մտածեց թէ զիտութիւնն ու քաղաքակրթութիւնը հակառակ է կրօնին թէ զանոնց հաշտեցնելու համար անհրաժեշտ է կատարել պահանջուած գիշումը, առանց մտածել կարենալու թէ ինչ որ սուրբը է և նուիրական, ինչ որ բանաւոր է Սատուածային և չքնար զգացումներու ազդակներով կրոնայ ազնուացնել մարդը, անիկատեւական է միշտ, ոչ զիտութիւն կը մտաքար անոր դէմ, ոչ քաղաքակրթութիւն կրնայ զայն ընդունել: ու անիկա պէտք է ըլլայ ամէն ժամանակի համար մեր կրօնը, մեր բարոյականը, մեր գրօշը, մեր հոգին:

Եթէ գարավերջիկ հայ Եկեղեցականութիւնը զիտնար ու կարենար, նման իր մեծ նախորդներուն, բովանդակ հայութեան դէպի այդ ուղղութիւնը արեգիմող համ-

բուն վրայ կանգնել տալ իր հոգեւոր ու մտաւոր կրթարաններ՝ գտնել տալու իր զաւոկներուն «ծածկուած գանձը» ու եթէ այդ ներշնչումով ուզէր խօսի իր հոգիւին ու զինուորին, իր մեծին ու պղափակին, անտարակոյս որ մենք չէինք անհամանար, և գուցէ չգտնուէինք այն անփառունակ կացութեանը մէջ որուն կը պատկանինք այսօր:

Հայ եկեղեցականութիւնը, որ ազգային պատմական անցեալ բոլոր մեծ շարժումներու մէջ միշտ ունիվրայի դեր կատարած էր, զայելելով արդարապէս յաւետենական օրէնուութիւնը զալիք բոլոր սերունդներու, գժրախտարար երէկ և այսօր իր գոյութիւնը հազիր զգալի ըրաւ։ Հակառակ իր ունեցած պատասխանատու դերին, մեր ազգային, եկեղեցական, կրթական, բարոյական և զարչական գործին մէջ ոչ թէ հետեւակ, այլ գրօսակիր պարտ էր ԸՆԴԱՌ:

Պատմական մեծ իրողութիւններէն մինէ, որ քաղաքակիրթ բոլոր ազգերու վերածնութեան շարժումը սկսած է կրօնառեկեղեցական բարենորդութեան շարժումներով։ Մեր եկեղեցականութիւնը այդ մասին մնաց իր կրաւորական գերին մէջ, բայց պահելով տակաւին մինչեւ այսօր որ ոչ եղեղեցականները կատարեն նեկանեցոյ նըկատմամբ այդ գործը։

Ակներէ է այսօր սա իրողութիւնը, թէ Հայ ժողովուրդը ներկայիս կազմակերպուելէ աւելի կազմալուծութեան կ'երթայ, վասնի Եկեղեցին որ երկար դարեր պահապան հրեշտակն ու զօդակապը հանդիսացաւ։ Հայ ժողովուրդին, այլևս կենզանութեան քիչ նշաններ ցոյց կուտայ և տակաւ կը թիւնանայ ստուճնելու իր պատմամական գերին ամբողջական պատասխանաբարութիւնը։

Մեր եկեղեցին կէս գար է նստած իր Պրոպատիկէի եղրին, կը սպասէ չես գիտեր մնչ բանի։ Ո՞վ պիտի գայ ըսելու համար թէ մեր Եկեղեցին կրօնական և ազգային անյետաձգելի պարտականութիւններ ունի, որոնց իրագործման համար գուցէ վաղը շատ ուշ է, և վերջապէս մ'զ պիտի ձերաբազատէ զմեզ այն ախտաւոր անտարբերութենէն որ կ'ամլացնէ մեր նորին՝ որ կը ջլատէ մեր ուժերը սուրբ և նուրիական գործերու և ձեռնարկներու ի խնդիր։

(10)

Ե. Վ. Ֆ.

ԺԱՄՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Յիսուս Քահանայ զարաքանալ ընդմիւն իւր զայ ի զեւզմանն. եւ եւ ար մի, եւ վէս մի եղեալ ի վերա:

Պահը որուն նկարագրութիւնը կը կազմնեն այս տողեր, ամենէն ախուր պահերէն մինչ է անտարակոյս մեր Տիրոջ կեանքին։ Իր բարեկամը մեռած էր, ու ինք ճնշումին տակն էր վիշտի մը՝ որ կը բնէր իր հոգիւն, որ կուգար մեռնողի քոյլերութենէն, ու մանաւանդ մարդկային կեանքի ողբերգութենէն, վասնզի մակը լորին մէջ կը բերէր կեանքի այդ կողմէ։ Հետեւաբար կարիլի չը որ Յիսուս այս ցաւին մէջ կեցած՝ չուսնէր մարդկային կեանքի ցաւին ծովը, ու րուն մէկ ալիքն էր բաց գերեզմանը իր բարեկամին։

Այս տեսարանը մեր միտքը անգամ մը ևս կը առանի կեանքի խորհուրդին կեանքը ուրախաթեամուն թէ ոչ արտամութեան տեսարան մըն է բոլոր ժամանակներու մարդուն առջև բացուու։

Դարերով սերունդներ իրարու հարցեն առուել այս մասին, իւրաքանչիւր գար անտարակոյս ունեցեր և իր ուրիշն պատասխանը աւելի է անլոյն։ Զկայ կեանքի մէջ աւելի երկարաւուել և սուր պայքար, քան այս որ այս հարցին չուրի կը մշտի յունետեսներու և լաւատեսներու միջն, առանց զուսպուցիչ եղրակացութեան մը յանդելու։

Յիսուս, կեանքի այս հարցին առջն կը կենաւ, որքան աստամածորէն, նոյնքան և մարդկօրին, և ասոնք զիրոջ չեն հակասեր իր խնչպէս Տիրոջ այնպէս ալ մեր մտածումին մէջ։ Իր կեանքը, ճնունդէն մինչ մահ եղաւ լուսաւոր և մութ պահերու շարք մը, յոյսերուա երազներու, խանգավառութեանց, ինչպէս նաև խոսքներու, հայածանքի, մահուան և սակայն վերշնական յաղթանակի տեսարանը։

Սակայն երբ մօտէն դիտենք մեր Տիրոջ կեցուածքը՝ կեանքի այս այլազան և զիրար երեւութապէս հակասող պատահարներու ընդմէջն, պիտի տեսնենք թէ կեանք-

քի այս իրագարձութիւնները միութեան մը կը վերածուին իր մէջ, և անոնք զիրար չեն հալածեր այն ցաւագին մտածումով, որ մարդերու կեանքի մէջ այնքան յաճախաղէպ է, որ մարդերու կեանքին յատուկ է:

Կեանքը ոչ մութ անել մըն է ոչ ալ լուսաւոր ու ծիծառւն առուակ մը, այլ զիրար լրացնող և բացատրող իրողութիւն մը, Յնտոյ պէտք չէ մոռնալ որ Յիսուսի րուրո նեղութիւններն ու տրտմութիւնները իր մէջ կը վերածուին ուրախութեան, իսկակի, մնալութեան և Յիսուս գիտէ թէ բարին կը կանխէ չարիքը, և կ վերջոյ յալթանակով կը յաջորդէ անորու Աստուած աւելի զօրաւոր է քան Սատանը. Ոմանք կը խորհին նոյնիւ թէ կ վերջոյ բարին չ չարը նոյն բաններ են էապէս. Զարք անկատար, ի լինելութեան կղող բարին է: Սակայն այս ժամանելիք առջև գծաւար կրնայ հաշտուիլ քրիստոնեայ միտքը: Երկու հնամարտութիւններ ստոյդ են, որոնք չեն հակասեր աւետարանի սկզբանքներուն բարիի և չարի նկատմամբ. առաջին թէ անոնք սկզբ և ձեւ կ'առնեն մարդկային կեանքի նոյն պարագաներէն, հետեւաբար նոյն և նման պատճաններէ կը բխին ուրախութիւնն ու վիշտը: Երկրորդ թէ կարելի է չարը բարիի վերածել իր արդիւնքներուն մէջ, այսինքն ցաւը վերածել ուրախութեան սերմի, և նոյնիսկ մեղքը ընել դուռ սրբութեան: Այս տեսակտով ուշագրաւ է Մագդաղինացի Մարդիկ յայս կորած էին իրմէն, այսինքն անոնք որոնք չունեին բաւական յոյն և հաւատք: Ան Յիսուսի եկաւ, և Յիսուս մտածեց թէ այն զգացումը որ զինք մեղքին էր առաջնորդած կրնար իր մէջ վերածուիլ յալթանակի և եռանդի, գէպի բարին, այս մեծ զգաւցումը Յիսուս Բողոքութիւն չնորհեց անորու Մանազամիտ եւ տկար հոգիներ միայն կեանքի մին կամ միւս երեսի վրայ կը բնակին, մեծ և առողջ հոգիներու մէջ տիրութիւնն և ուրախութիւնը զիրար ամբողջացնող և բացատրող իրողութիւններ են: Յիսուսին համար չկայ ուրախութիւն մը որ իր մէջ չունենայ ախրութեան ոյժը, և չկայ արտմութիւն որ չունենայ ուրախութեան կարելիութիւն: Յիսուս իր երկարուր կեանքին մէջ չտեսաւ ու չըրաւ

բան մը՝ ուր այս երկու զգացումներն ու վիճակները ներկայ չըլլային և կամ իրաւուր չյաջորդէին: Օրօրոցն ու գերեզմանը իր նայուած գին առջև իրարու կը յաջորդէն և զիրար կը բացատրեն իրեւ կեանքի երկու երեսները: Նոյնպէս գերեզմանը իր մտքին առջև տիրութեան խորհրդանշան մը չէ լոկ՝ այլ գալիք ուրախութեան մը սկզբը, ապագայ կեանքի մը նախադուռը: Եւ այս իրողութիւնը որքան Սսոտուած այն նոյնքան մարդկային է: Մենք մեր առօրեայ կեանքին մէջ կը միսիթարուինք մեր տրտմութիւններու պարագային, վտանգն ներու և մակուան առջև, մտածելով միշտ կարելի և գալիք ուրախութիւններու: Սակայն այս տրամադրութիւնը մարգուն մէջ զերաց անցօրէն Աստուածային է: Մեզքն ու չարիքը կրնան աշխարհի մէջ բնակիլ, բայց աշխարհը Աստուածոյ կը պատկանի:

Աշխարհը իր արտմութեան և ուրախութեան շրջանները ունի: Եղած են դարեր՝ ուր մարդկային պատմութեան էջերը լեցուն են եղած արիւով, ցաւով և ողբերգութիւններով: Եղած են նոյնպէս շըրջաններ ուր մարդիկ փորձած են մոռնաք այդ բոլորը, վերածելով իրենց կեանքը լուսի և ուրախութեան հանդէսի մը և Մարդու կութիւնը կրցաւ ունենալ Վերածնութեան գարեր, որովհետև անկէ առաջ ունեցած էր Միջին դարերը, ունեցաւ Քրիստոնէութեան շրջանը, պասնդի անկէ առաջ ուներ հեթանոսութեան հաւարը:

Հին աշխարհի, նոյնիսկ որոշ չափով Հին Կտակարանի պատմութեան մէջ, կետարի այս երկու երեսները չունին այն սերտ և սեռ մերձաւորութիւնը, զորս Նոր Կտակարանի մէջ այնքան ակիրախ է: Այդ է պատճեռը անտարակոյը որ նոր Կտակարանը իրական ու կատարեալ կեանքի գիրքն է: Ով կրնայ ըսկել, օրինակի համար, թէ Անաւասակ Որդիին պատմութիւնը արտմութեան թէ ուրախութեան պատմութիւն է, և կամ Ղազարոսի պարագան մահուան թէ անմահութեան տեսարան է:

Հետեւաբար մէկ կողմէն պէտք չէ անտարբեր ըլլաւ կեանքի սոլոր բերութեառուն նկատմար, գոցելով իր աչքերն ու տկանջները, միւս կողմէն պէտք չէ նուառուիլ կեանքի ցաւերէն և յուսահատիւ և ինաւ պէտք չէ թողունք որ կեանքի այս

երկու ծայրերը իրարմէ հեռանան։ Հարցստութիւնը ու աղքատութիւնը, յաջողութիւնը ու ձափորդութիւնը, վիշտն ու բերկանքը, չարն ու բարին պարտին մասերը կազմեն նոյն կեանքին և զգան մշտական ներկայութիւնը իրարու։ Աստուծոյ այս աշխարհին մէջ պէտք չէ ըլլանք ոչ անտարեր և ոչ ալ յուսահատ։ Մեր սիրտերը կրնան ճմուի ցաւին մատներուն տակ, միւս կողմէն սակայն մեր սուբերը պէտք չէ փախչին գերեզմանի մուտքէն, զանգի Աստուծած ամենազօր է և մարզը անման, վերջը կեանքին արտամութիւն չէ այլ ուրախութիւն։ Գերեզմանին քարը կրնայ գլորիլ և մեսեաը յասնել։ Եղուկ անոր որ այս կեանքին մէջ միայն սարսափ և ցաւունի, վայ անոր որ ամէն կարգի արտօնութեանց կերք չի տեսներ յոյսին հժամանց։

Յիսուս ուր որ ալ ըլլաը, ինչ պարագաներու տակ ալ որ գտնուէր՝ իր շրթունքներուն ամենէն ընտանին խօսքերին մին էր «Քաջալերուէ»։ Իր կատահութիւնը՝ իր Հօրը վրայ, իր անսահման յոյսը ապազայի նըկատմամբ, իր այն գիտակցութիւնը թէ՝ ինք իր կեանքը սպաս է գրեր մարդոց երջանկութեան և բարիքին համար, զինք կ'ընեն ամենէն երջանիկ և ուրախ մարզը։

Նոր Կոտակարանը որ Յիսուսի հոգիին գեղեցիկ արտայայտութիւնն է, աշխարհի ամենէն ուրախ գիրքն է։ Խորաքանչիւր էջը անոր, բարեխսատիկ կամ ամուռ պարագաներու մէջէն, միշտ ունի ուրախութեան խրախոյսի շշտը։ Անշուշտ թէ նոր Կոտակարանին մէջ բաւական ողբերգութիւն կայ՝ զայն ընել կարենալու համար ամենէն տրամադրիթ գիրքը, հակառակ ասոր ամենէն ուրախ գիրքն է ան, զանգի այս ուրախ գրքին և կրօնքին ետին կը կանգնի ուրախ անձնաւորութիւն մը։ Յիսուսի բերկութեան պատճառը կը համապատասխանէ բարոյական այն մեծ օրէնքին թէ ամենէն երջանիկ մարզեր անոնք են որոնք ամենէն շատ բան կ'ընեն երկրի վրայ ուրիշներու համար։ Միայն մեծ հոգիներուն յատուկ է այս ուրախութիւնը։ Պօլոս Առաքեալը ուրախ է իր զարուերել նեղութիւններուն մէջ։ «Մենք կուրախանանք մեր փորձութիւններուն մէջ», կ'ըսէ ան, զանգի սուրբ և նուրիսական գործի մը համար է որ կը կրուին անոնք։

Միայն ուրախ հոգի մը կը սիրէ մանուկները և անոնց միամիտ և անհոգ ընկերութեան մէջ կը գտնէ հաճոյք և բերկութիւն։ Ուրախ հոգիները միայն սիրեցին կը սիրեն բնութիւնը, ինչպէս սիրեց Յիսուս, գիտելով վոփոխական օդի նշանները ամառ իրիկուան մը ամսալին մէջ, կամ նայելով չուշաններուն որոնք կ'աճնին։ Աւելի գեղեցիկ քան Սողոմոնը իր բոլոր փառքով։ Ուրախ հոգի մը միայն կրնայ ունենալ այն անսահման լաստածութիւնը ապագայի նկատմամբ և կարեկցութիւնը մարդոց տկարութիւններուն համար։ Ուրախ հոգի մը միայն կրնայ մօտենալ միզաւոր, հիւանդ և թշուառ մարդերու բժշկելով և քաջալերելով զանոնք կեանքի փորձութիւններուն փիմաց։ Ուրախութիւնն ու տրամութիւնը իրարու օտար և հակառակ չեն։ Երկուքն ալ կոզգն նրազգածութեան միեւնոյն կարողութենքն, զգայնութեան նոյն մակարդակին զոր հոգին կ'արտայայտէ Աստուծոյ և աշխարհի ներգործութեամբ։ Ովկիանոսը որ իր անհուն տարածութեան և խորութեան մէջ ունի ամենի փուրորիկներ, ունի նաև խաղաղութեան այնպիսի վիճակներ զոր ոչ մէկ կ'ճակ կրնայ ունենալ։ Այն վայրերը ուր մեծ փուրորիկները կը ծագին նոյն այց տեղերու մէջ է որ մեծ անդորրութիւններ կ'արգաստուրին, Երկու վիճակներն ալ կը պահանջն նոգեկան նոյն ընդունակութիւնները։ Յիսուսը ուրախութիւնը յանախ արգիւնք է իր մեծ ամրութեան, ծիրանի գտօրիմ մը նման որ կը կազմուի նախընթաց փաթորիկի մը և անձրեւի կաթիւներէն ամփերուն վրայ։ Տագնապը իր մէջ անգիրազանցելի պէտք է եղած ըլլայ, Վերջի Ընթրիքն, Վերնատան մէջ, բայց իր ուրախութիւնը անսահման է։ «Քաջալերուեցք, կ'ըսէ Ան, Ես յազթեցի աշխարհիւ։ Անիկա կրնար գիմազրել ամէն բանի, զորս մարզիկ և պարագաները կրնային առթել, և տակաւին ունենալ ուրախութեան աղբիրներ։ Ան անյաղթել հոգի մըն էր, այս էր պատճառ անտարակոյս որ իր սիրելի բարեկամին գերեզմանին առնին և անոր քոյրերու արցունքներուն մէջէն, արտում բայց ուրախ շշտով մը կ'ըսէ, Վաղարսումեռաւ, և Սո ուրախ եմ զան ծերու։

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

Ա. Ր Ի Ի Ն Ե Ւ Հ Ո Ւ Ր^(*)

Բ.

Երկներ երկին և երկիր
Երկներ և ծրագիր ծավ,
Երկն ի ծովան ուներ
Զկամբիկ եղեցիկն:

ԽՈՐԵՎԱՑԻ

Համայնական այս աւերին
Ու արիւնին դիմաց կանգուն,
Ձերք եղեցնիկն,
Հազար մահով գեռ չըմեռած
Կը դիմանաս ժողովուրդ իմ,
Գրլուխորդ հեց տառապանի
Անհուն խաչին,
Ու սրցիդ տուր,
Բրոնած բաժակն արցուններուն
Եւ արիւնին:

Կ'իյնան ռումբեր
Շուրջ ու հեռուն,
Ու կը պայթին նըրազէններ
Բոց բոց, վէրք վէրք,
Արեւուն դէմ, ասղերուն հետ:

Բոցեր անհուն փայլակնային
Չայներու մէջ երկրասասան
Կը պատուին ու կը մեռնին:
Ըստ երկինքն ըլլար բակու ած
Եր մասերէն,
Դուրս պոռքիկալու
Զայնով կրակն այդ ահաւոր:

Գիշերն անհուն թեւ պատանի,
Արիւնամած,
Կըմբէրն ի վար:

Խուրբ Յակոբի
Կըսոր կըսոր կը խորտակուի:

Կ'իյնան ռումբեր,
Ու կը պայթին նըրազէններ,
Տանիքներուն, կամարներուն,
Գալիքներուն մէջ սրբազան
Մենատանին,
Ուր ծրւարած լրու կը նըսկեն,
Հազար մահով գեռ չըմեռած
Մանուկ ու ծեր կին ու աղջիկ:

Ու կը բացուի նըրասանդին
Սիրը կարմիր, սիրը երկաք,
Դրանդին դէմ եկեղեցւոյ
Եւ կամ բակին՝
Ու կը դողան կամար ու պաս
Ծածք ու երդիկ:
Եւ կը սարսին
Հոգիները մեծ ու պըզտիկ,
Ճիչն ու աղօք
Բոլոր բոլոր հասակներուն
Իրարու մէջ իրարու հետ:

Յետոյ ուրիշ, ուրիշ ձայներ,
Միւս բացխրդիկ լյոսի մէջէն,
Յետոյ ուրիշ յետոյ ուրիշ,
Կարծես նուազ մ'այլուրային

ԵՐԿԱՐԴ-Ի Ա.ԿԵՊՊԱՅԻ խորագով նոր զարձէն մաս մը՝ որ կ'անդրադակ փանին մէջ ապաստան գոած ժողովարդին փնճալը, Պաղեստինի դէպարտամենտին:

Զոր ածէին հովին վրայ
Անտես ձեռքեր :

Կ'ինան ոռոմբեր
Ու կը պայրին հըրազդէներ,
Ապահով ոչ մէկ ապաստան.
Ռումբ մ'անէի կ'արժէ այլեւ
Քան բանգարան :
Նըժարին մէջ զազանացած
Այս աշխարհի որդիներուն,
Թանկ կը կըսու կապարն անարգ,
Քան մարդերու կեանեն ու պատի,
Կարօդիկէն ու ապարան :

Կ'ինան ոռոմբեր,
Յօրինելու ,
Լոյսի, ձայնի, արիւններու
Հանդէս մ'անհուն, անպարազիծ :

Կը պրլուի մանուկն իր մօր,
Մայրն ամուսնոյն,
Ու կը հանչեն զիրար բոլոր
Առանց ձայնի ու նայուածի,
Մէկուն գանկէն
Շառաւիդոյ մը արիւնի,
Միւսին կողէն, սրբունզներէն
Աղբերացող մահուան զինին :

Կին մը ահա զեղանասակ,
Տաւը ինչպէս աղբիւրին տակ,
Մարմնէն արիւնը հոսկելով:
Մանուկի մը հովիկն անոր
Գանկն է պատուեր:
Պատի կոււսին կը դողդըղայ
Արիւնին մէջ
Ծեր մը տրգոյն,
Եր ըրբներուն բառն է սառեր,
Անէ՞ծ, աղօ՞ք,
Մարդ չի գիտեր :

Բայց կը պայրին հըրազդէներ,
Կ'ինան ոռոմբեր,
Անոնց ոխրմլն տակ հըրացայս

Ժիր ու կըսրիչ պարմանիներ,
Թէւերուն՝ խաչ,
Մահուան նանկէն դես կը խըլեն,
Մահուան մօտէն անցած կեաններ :
Մինչ կը տեղայ կը ծաւալի,
Մահուան թեով,
Կարկուտն անհուն
Կապարներուն,
Ու ձայնն անանց անպատմելի
Կըսաւէ բանձըր սարսափի :
Ու ըրւարած բազմութիւններ
Իրար վրայ իրարու դէմ,
Քար են կըսրեր դէմքերն ամէն :

Քիչ մը անդին,
Ներքնայարկի մ'ապաստանին
Հոյն անձընքիր կարմիր խաչի,
Կէս զիեւրուան անեղ ծամին,
Արցունիք արցունիք, ճըպիս ճըպիս,
Կը հանդիերձէ
Նորէն բացուող վէրքը հայուն :
Կը դարմանէ իրմէն անդին
Վէրքն օսարին,
Վէրքն արաբին ու հրեէին :

Վէրքը անոնց՝
Ու դեռ երէկ
Մեր մարմինէն առաջ բացին
Վէրքը անբոյժ մեր սիրտերուն,
Եր ծակեցին կապարներով
Դուռն հինաւուրց
Մենաստանին,
Անարգելով կարզն ու արզելք,
Եւ օրէնքները սըրբազան
Խալիթներուն,
Խոստումին մէջ մէծ մատեանին
Իրենց ցեղին :

Վէրքը անոնց՝
Ու դեռ երէկ, գարանակալ,
Կը սըրէին բուր ու դաշոյն
Ծարաւ արեան, ծարաւ ինչին
Դըմբախս հայուն,

Ու ըրբական հայուշներով
Կոյելով զայն՝
Արման խայիմ։

Ո՞վ աննըման, անպատմելի
Հայ պատմութիւն,
Տարբեր որուն գիրն են զբուր։
Մենք դարերով ենք կարգացեր
Գիրն այդ կարմիր,
Խօրաններուն դէմ խարոյիմն,
Լիճերուն մէջ արիւններուն,
Դիրիմներու անզութ քարին։

Ո՞վ աննըման, անպատմելի
Կեանքը հայուն,
Խնդգինն ըրած իրմէ անդին
Եւ իրմէ վեր՝
Լուռ պատրազ
Եւ ապրելու անպատմելին։
Հոս ես նորէն,
Փրուր փրուր,
Հարուածին տակ հակատագրին
Պղուած փէտին բու ասըծոյդ՝
Կամաններուն տակ սրբազան
Գրիադիրի։
Հոս ես նորէն,
Ռումբերու տակ ես անտէրունց
Շունին, զայլին, աւազակին,
Գինովն ուժին բու արիւնին։

Ո՞վ աննըման, անպատմելի
Հայ պատմութիւն.
Սիա նորէն
Բացուող փոսեր,
Երկարելու օտարան ամիսն 1
Մեռելիներուդ,
Կրակ համբիչ արիւնախմ
Զաւկըններուդ,
Արեւելին մինչ արեւմուտ։
Հոն այն մըրին կամարին տակ։
Զուրէ արեւելի լոյսէն անգամ
Եւ անդագաղ,

Տես կը հանգչին հազար վէրերով
Մեռելին նոր,
Իրեւ պատաճ արիւնքաթախ
Շապիկն է լոկ իրենց ուսին.
Այնպէս անուե ու այնպէս հաղոր,
Ողջերուն հետ ողջերուն բով։
Կեանի մահուան եղբայրութիւն։

Հոս է ահա սիրս մը տրդու,
Որ դեռ երէկ,
Երազի կոյս ծառին ներքեւ
Չինատերեւ,
Եր ըրբերուն կը դողդըզար
Համբ հրզօր այս աշխարհին,
Ու իր անուե նայուածներէն՝
Լոյսն իր սրբին
Կաղբերանար ու կը բաշխուեր,
Հոգիններուն նեռու, մօտիկ։
Այժմ իր հոգին՝ բրոչուն սրտում,
Կապոյշին տեղ կըսցած
Ցաւը դեռ չապրուած
Տարիններուն,
Ո՞վ գիտէ թէ ուր կը ըրչի,
Սուանց իր մօր տախուկ կուրծին։

Հոմ՞ աչք մը մօր,
Որ չէ փակուած
Հասակին դէմ
Եր մանկիկին։

Քիչ մը անդին
Ուսկեպըսակ գրլուխ հարսի,
Հազիւ կապած նարօսը սուրբ
Հայ կիճներուն,
Աչերուն մեղք՝
Եւ արգանդին հազար երազ։

Այսպէս է գիրն մեր ամենուն,
Գիրը հայուն,
Ո՞վ աննըման
Զարհուրելի հայ պատմութիւն։
Բայց արդար է կեանքը հայուն,

Փուռէն ելած հացին պէս տաք,
Զոհողութեան ակօններէն,
Արին արին, բրտինն բրտինն
Խրատ հիւսուած,
Խնչպէս բաժակն երկնակնիք:
Խմա՞սն անոււ գեղեցկութեան
Այս ամենուն,
Սէրը արեան,
Սէրը հայուն,
Որ իրարու կը շաղկապէ
Միրտերը մեր,
Խնչպէս որան խարտիւազեղ,
Խրարու հաւս ընծայելով
Բոլոր կամփեր,
Մեւ աղէտի բաթին ներքեւ:

Ու նեղեղին դիմաց ցաւին
Ու զըրկանին,
Անոնք բոլոր,
Միրտերն իրենց ըրած սեղան
Եղբայրական,
Փաստը տրին ահա նորէն
Ազնուական իրենց արեան:

Ու դեռ անդին,
Տանիքներուն, դարպասներուն,
Երիսասարդ ու պարմանին
Զէն ի ձեռին,
Տես կը կենան
Ընդդէմ գողին, աւազակին,
Ընդդէմ բոլոր վլրանգներուն
Գիւշեասող,
Ժանիքն որոնց
Միւս հանոյինք է կարկառուեր,
Հայու ինչիմ ու արինին,
Հայու պատուին:
Երիսասարդ ու կորովի,
Հաւս կը նային
Մահուան աչիքն,
Կեանին իրենց ըրած վահան
Ու աւանակ,
Մահուան ներքին ու խաւարին:

Ու դեռ հեռուն,
Երդիքներուն տակ ապահով,
Ցամաններէն ծովէն անդին,
Հարազաններն մեր արինին,
Արցունն, արցունն,
Տես կը դրկեն բաժինն արդար,
Քրտիններովն իրենց շահուած:
Վէրիդ համար նորէն
Բացուած,
Կը պատրաստեն
Գինի ու ձէք:

**

Ամենէն վեր, ամենուն դէմ,
Կը բեւածէ վանիք կախարդ,
Հազած նորէն զէն ու ասպար
Ընդդէմ բոլոր չարիքներուն.
Բըռնած բաժակն իր գրմբէրին
Խաղաղութեան,
Այժմ լեցուն
Արիննովն իր զաւկըներուն:
Ով աննըման
Հայ պատմութիւն:

Արինին դէմ, խաւարին մեջ,
Վանին անսասան,
Երկնի վլրայ ձեռուած վահան,
Նետերուն դէմ, ոռումբերուն տակ
Ո.ն կը մընայ,
Իբր անկործան ոզին անուու
Ողջ նայութեան:
Ս.ն կը մընայ տապանն հզօրօ
Ընդդէմ բոլոր արիններուն՝
Ընդդէմ մահուան:
Թեւերուն տակ որդեզորով
Ողջ ենք բոլոր,
Խնչպէս երբեմն այն օրերուն,
Երբ վանին նայուն
Տապանն էր սուրբ,
Ընդդէմ սուրին ու կըրակին,
Ընդդէմ մահուան:

Վամբն հայկական,
Ցեղի մը մեծ ու գարաւոր
Ճիզը հումկու ,
Կամարներուդ մէջ քափ կ'առնեն
Սըլացն անհուն
Երկինքներուն :

Ու խորանիդ առջև վառող
Կանքեղին պէս ,
Կը հրցիզուին , կը պըլպըլան ,
Տըրոփ տըրոփ եւ լոյս առ լոյս ,
Կեանինեն անոււ
Ֆեկորներուն ուու հարազաս ,
Անձնիւր անոնց՝
Մէկ մէկ հրցագ ,
Երէկ խանդուած հայութեան տան ,
Անձնիւրն անոնց՝
Մէկ մէկ պատուար
Ու ապատան ,
Նորանորոգ վաղուան յոյսին
Ու երազին ,
Հայու կարմիր հայրենիքին :

Կ'յինան ռումբեր ,
Մօսիկ , նեռու ,
Ու կը պայրին հրցազէնեւ .
Վանքը կախարդ ,
Անհուն վահան ,
Սիրս անկործան ,
Միւս բաբախող
Դրժիմներու կնճիռին դէմ ,
Զարիներուն ընդդիմ բոլոր ,
Երեւելի աներեւոյք :

Ու կը բացուի
Թեւն հրցաչին
Միւսիւրուն մէջ ,
Եկեղեցւոյ գըմբէթին տակ
Սուրբ ծերունին ,
Պարիսպներուն՝
Համակ ներմակ ,
Չինն ու ասպետ հինաւուց ,

Մեր սըրբազան
Հէմեաքներուն :

Գըմբէթին տակ
Սուրբ ծերունին ,
Պաւազանով ազամանդէ
Տես կը բախէ ,
Երկինքներու կապոյս դըրան .
Աղերսելու՝
Խաղաղութիւն ու բարութիւն
Վըրան արեան հեղեղներուն ,
Ու ձայներուն մահասարսուն
Մուր սիրտերուն ,
Զաւկըներուն իր հարազաս :

Այսպէս կ'ըսէ
Տեսին անսոււտ ,
Յօրինելու ահա նորէն
Հըրացն հայուն ,
Կեանիքը որուն հըրաց ինքնին ,
Ցաւիտեանէ մինչ յաւիտեան :

Ու կը պատմեն ,
Երկու ծերուկ , երկու մանուկ ,
Ականջն որոնց՝
Վարժ է ձայնին երկինքներու ,
Սիրտեր որոնց՝
Ծրոց անմեռ
Հըրացներու :

Ու կը պատմեն ,
Երկու ծերուկ , երկու մանուկ ,
Թէ զիւերուան անեղ ժամուն ,
Ծերս այդ հըրաց ,
Կը նընկեցնէ արցունիք , արցունիք ,
Ժըպիս , ժըպիս ,
Զանգսակները Սուրբ Յակոբի .
Ենչպէս իշենց մայր կորուսող
Աստեղը լուռ ,
Ինչպէս զաւակին իրենց բաղրազ
Չեփիւնեւր սուրբ :

Կը հըթչէին,
Տըրոփ տըրոփ, կարիլ կարիլ,
Աներկրային,
Զանգակմերը Սուրբ Յակոբին,
Բանալու նոր բարիներով
Ճամբան արև,
Խւախութեան եւ արխինի
Մեծ խորհուրդին :

◆◆◆

Ակեղդամա՛
Հընձանին մէջ արխիններուդ,
Ծոցն ակօսին բու հողերուդ,
Հայ արխինին
Կաքեր են միւս ժիրեր մաքուր,
Եւ որ հիմա,

Հողերուն մէջ բու արխինոս
Ու սրբազան,
Կիյնան ահա,
Իբրեւ արխին իբրեւ Յըշաւր,
Խորհուրդին դէմ զոհողութեան
Ողջ հայութեան :

Ակեղդամա՛
Իցիւ թէ ա՞ն
Արխինն անհուն
Ժողովուրդիս տառապահար,
Խաղաղութեան բանար իր թեւ,
Փոքուրկին դէմ այս անսահման,
Կրակներուն՝ երկրակործան,
Մարտամախուր
Զերք ծիածան :

ԵՂԻՎԱՐԴ

ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պիտի դառնան օրեն այսայէս կըծկելով թելը մեր կեանքին,
Պիտի խոցուինք միւս պատրաստէն, ապաւինինք յոյսին կըրկին,
Մինչեւ օր մը, մօ՞ս թէ նեռու, մերին արեւն ալ խաւարի,
Ու մեր սրբին կըրակը բորբ չըրագեցած մինչեւ մարի :

Մեզմէ յետոյ նազար ձեւով կեանքը պիտի ծաղկի նորէն,
Մարդիկ պիտի խրնդան ու լան եւ անցնին նոյն նամբաներէն,
Փոքի դառնայ երբ սիրը մեր, սա արեւը բարի ու պերն
Եր կըրակը պիտի թափէ ուրիշներու սրբերուն մէջ,

Որ նոր սէրեր ու նոր իղձեր ու նոր երգեր նիւտուին նորէն
Որ ուրիշներ, իրենց կարգին, իրենց երազը օօօրէն . . .
Յետոյ մեզպէս անցնին խարուած, բայց աշխարհէն այս անյազուրդ . . .
Աղօք, անէծք իրար խառնած, կեանքը մընալ խորին խորհուրդ :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



Մ Ե Ռ Ե Լ Ն Ե Ր Ո Ւ Ս

Ես ալ յոզնած, զիշերէն, դէմն իմ փորուող, լեռնացող...
 Քաղել սակայն, աննահանջ եսիս բանակը հսկայ
 Հողէն յառնող յոււերուն, վլրան արխիսն իրենց ցող:
 — Ես մեռելոց՝ զոր քաղել չիշխէր ոչ մէկ հահանայ:

Խոլ կիրեւրով տրոփուն, վլրաս եւկինք մ'անահման,
 Ու պարն առջիս զարգացող մեր հիմնաւուց բոցերուն,
 Արոնիք բուռ բուռ ու թեւ թեւ սրտէ ի սիրս ամբարձան,
 Ու բափեցին նորակերս խորհուրդն իրենց սարսրուն:

Դուք մեռելներն իմ աղուոր:

Երէկ ներկան էիք դուք, իմ մեռելներըս աղուոր,
 Սյուօր արդէն ապազան՝ որուն նամար դուք մեռաք.
 Որուն նամար մենք նորէն կրնանք մեռնիլ ամէն օր,
 Ըսպասումին մէջ անհուն զալիք պայծառ օրերուն:

Սլրտերը ձեր արեան սերմ, բող ալ նամբուն իմ բացուին,
 Ու երազներն իմ ամէն այցուին բեկրեկ ըողերէն,
 Ինձ օգնութիւն — ով հայրեր, կ'ուզեմ ձեր ձայնը կըրկին,
 Զի ես անցորդն եմ մատաղ, ուխտերն սրիս՝ ձեր ամէն:

Դուք մեռելներն իմ աղուոր:

Երուսաղէմ

Պ. ՑՈՒՆԱՊ



ԱԹՈՐԵԱՅ ՀԱՐՏԵՐ

ՄԻՏՔ ԵՒ ՄԻՐՏ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՆ ԱՌՁԵՒ

Մէկը մեր օրերու հարցերէն,

— հակագուրբինք բարձր եւ սուր ժաղովուրդներու: Աւելի քան քառորդ դար, սա տարազը, իր ահաւոր հաստութեամբը, իրմավ գրադացուց ոչ միտյա թանձրագոյն ուղեղները, այլև բարձրագոյն նրբութեան մենաշորհով պարտուած խոցականութիւնները: Այո՛: Իրարու չեն զուգագրուիր նեկրն և Ասքոննը: Բայց չէք ըստի թէ ո՞ւրի, Այսինքն հակագորութեան յատակ ծառայող տարրերը կը պահուին անփոփոխ ու արդինքները կը մատուցուին հպարտ սուփեսութեամբ մը: Նեկրոն չի մատածեր, ինչպէս նորվեկիացի հպաւնքը: Օ՛, չքիզ փաստը: Բայց հարցուցած ունի՞ք թէ ինչպէս կը մոտածէ նորվեկիացի թշթագործարանի մը հասակեկ գրամատէր վարիչը:

Եթոյ, որքան սուզ ստիպուեցան վըճարել գինը այդ ձիք տարազին, բարձր և ստոր ժողովուրդները, սրտառաւչ թշուառութեան մը մէջ իրարու հաւասար: Շոգենաւ ներկողը, 1940ի Յունիսին, Բարիգի եֆէյլէն կը պատգամէր աշխարհի խորունկ ցաւող թէ մեծ ժողովուրդ մը պիտի ընաջնջուէր, մեծ կայսրութիւն մը պիտի կործանէրո, Անգլիացիները աւելի քիչ կարժեւորէր ան այդ օրերուն քան նեկրոնները: Մինկապուրի անձատառութիւնը նորդարանին բեմէն կործանած ժողովականներուն գուտող գարչապետը, նեփաններու արժեչափին վրայ հաւասար էր Բուլենեղիոյ բնիկներուն: Ահա մեծ և ստորժողովուրդներու մարդմարիքան:

Ու յորհիլ որ մերձաւորապէս գարու մը կեանքը կայ այդ տարազին ետին: Ու եթէ այդ դարը բարյայականին վրայ կը մնայ տժգոյն, իմացականին վրայ իր նմանը չէ արձանազրած պատմութեան տամարներուն:

Ամենէն չքիզ ահունները զրողներու, զիտուններու, նոյնիկ զինուորներու: Ամենէն սրբազն անձնագունաթիւնները, պարզ մարդէն մինչև բարձրագոյն մաքրերը: Ու նոյն ատեն ամենէն անկարիի բանակալութիւնները, անըմբունելի սպանդները, որնց զետեղումը մեր հասկացողութեան պարունակին ատկաւին չէ յարգուած: Ասոր եւ բարձր ժողովուրդներու հակագորութիւնը այս հասկացողութիւնը կարիկի բնձայող ստորին գեղագիր մըն էր, և է տակաւին: Իրաւուր, բառերը տարազները երբեմ տարօրինակ բախտեր կը պարզին: Մտածեցէք քաղաքակրթութեան ասպարէցը (նարեկացիին առումով) կէտաւորող չքիզ ցուցատախտակներուն, կրօնական հրաշագործ պիտերու ահուններով զինանիչ, կամ հզօր զինուորներու վիացքերուն յայտարար: Հիմա՝ երջանկութիւն, լաւ և առատ սնունդին, ազատ մտածումի նշանաբաններով:

Մարդկութեան կարիւր միւլիսն արժող տարածողը.

— Բարձր եւ սուր ցեներու տեսութիւնը չնական, շահապաշտ, էպագէս ապարարոյ (amoral) զաւածում մըն է, գրական սպառապաշտութենէ մը, ատեն մը շատ վենալուած, այսօր տիրական՝ մանաւանդգերման և եւանձի տեղեկաբերներու հետաքրքիր հաւաքութեամբով, աշխարհի ամէն մասերէն որպէս կերպարան քոյլ նոր, թարմ, տարախարկի տպաւարութիւններու: Այդ հաւաքութեամբուն հային անշուշտ ողի կնխայժը, լիթանը, ինքնատիպը, որոնց մատուցումը զանգուածեներուն կարծես զուգանեսու կը զարգանայ սինեմային: 1780ի մօտերուն, ֆրանսացիք, նորութիւն եւ շարժում ներարկելու համար գրական իրենց սպառումին — միտքերը կը հակէին զէպի տնտեսականը, զնիկերայինը, իմաստաւսիրականը — հնարեցին գրական տժութափութեանին կը կրամցնէր Պոլ և Վերգինիներ, Խընեմիր... 1850ին, գրական ըսպառումէն վեր, զուրս ուրիշ ախորժակ մը պատճառ է որ Պարսկաստանի ֆրանսական դեսպանատան մէկ պաշտօննեան, կոմս մը, թեհրան, փողոցներու երեսին իր աշքերուն պարզուող սովորական, հասարակ տեսա-

րաներու շուրջ տպաւորութիւններ որսաւ-
լու արարքը երեւակայէ համեմել ընկե-
րային, ընկերաբանական ալ նշմարանքնե-
րով: Հպատակելով թերեւս չըջանին գերա-
դոյն թելագրանքներուն, երբ անդին, իր
մայր հարյենիքին մէջ մարզկութեան ճա-
կատագիրն էր գորուած նորոգման . . . և առ-
լին: Կոպինոյի գերքը ոչ ուղղակի պատաս-
խան մըն է 1840ի Phalamitete ներու յաւակ-
նութեանց, ոչ ալ Ալյապէ հօսեցաւ Զրա-
դաւոր քերթուածին մէկնումի նշան մը: 1840ի Խրովիսսները լուրջ էին, ազգային
արկեստարաններ հաստատել տալու չափ
թարիկ: Էնկատիսին լեռներուն մէջ ցնորա-
կոն ներշնչումով մը Զարհաղուացրան պատ-
գամով հիւանդը պարկելա յիմար մըն էր
արդէն որ Կ'ատէ մանաւանդ գերմանները: L'essai sur l'inégalité des races - ին հեղինակը
իր գերքը հազման է թեհրանէն առանց
բաժնուելու երբ, այդ թուականներուն Տար-
դին, դրիւու համար Մարդուն եւ տեսակնե-
րուն ծաղումը անբաւական է դասած Ասիան
ու անցան Ովկէտնիա, թիզ թիզ չափելով
բուրովին կոյս հողերու երեսին խսապէս
սոսոր, այդինքն զարգացման նախնական
ստիճաններուն վրայ տարուեմբ ժողով
վուրդներու անհաւասարութիւնը: Դեսպա-
նատան փողոցադիր պատուհանէն նեղլիկ
հրապարակները խուզարկող մարգու մը
փողոցային իմաստասիրութիւնը ո՞ր հրաշ-
քին միջամտութեամբ 50-60 տարի վերջը
(1903ին Անգլիացի մը կը նորոգէ Կոպինոյի
իմաստասիրութիւնը, հիմք գնելով գերման
— արիական գերազանցութեան առաստե-
լին, այնքան նման ան միւսին որ 1920էն
վերջ գոսախօս Մինասեան մը լաստակեր-
տեց մեր վայելումին . . . ամբողջ ազգերը
մեզմէ առրեցլով): ճամբար պիտի հարթեր
գերազանց ցեղերուն տրամադրութիւնը ու
ալ գերման գերազանցութեան առասպեկին
որ արիշներէ առաջ կը խորտակէր մանա-
ւանդ գիւտին հնարիչն ցեղային հպար-
տութիւնը: 1940ի Թրանսային վրայ, Հիթ-
լէրի գերքին մէջ (իմ պայքարը) արդէն վը-
տարուած արիական վառքէն, նեկրօիս որա-
կումով մը փառապահ, միտք ու մարմէ: Զոր
գնաւապէս կործանեալ գերման պայքային
պարտքին առաջին յօդուածն էր յայտարա-
րեր:

Սովետութիւն անշուշտ այսքան ժպիին
ինքնաբաւութեամբ մը կերպել ծանրածանր
փաստեր, առ ու ան յաճախ խնդրական,
գրեթէ միշտ ինքնաբաւ տեսութիւններու
ամբարձումին կամ խորտակումին ի սպասու
Աշխարհի բոլոր ցամաքներէն որքան ռուատ
են ու արամագրելի մեր տեսութեանց ի
պաշտպանութիւն վկայութիւններ ստորա-
ծին ժողովուրդներու իրականութենէն: Թիւէն ու
անողոք ճակատագրեն: Ճիմա
մարդկութեան իմացականութիւնը կեղու-
ող Ամերիկան քանի մը քիլոմետր թանձ-
րութեամբ անտառով մը բաժնուած կ'ապրէ
նախարանի հնդիկէն: Պղնձամարթ և ոսկրա-
զլուր հնդիկը ու լայնագանկ հանքին ծի-
ծագելի է հաւասարութեան եզրեր նկատել: Հողի
կոտրի մը, ջուրի երեսի մը անձըր-
պետք չէ անշուշտ հեղինակը առ անհեթե-
թութեան: Նոյնին է պատկերը մոնկուին և
նիբրունին, առաջինը իր վարչակեներէն մէ-
կուն բերանովը ինքինքը գերազանց ցեղե-
րու շարքին ամբարձած, ուրիշ վարիանթ-
ներու վրայ տափաստանէն բաժնուելու
կիմովին անտարամազիր, անկէ գոհ ու ա-
նով պայմանաւոր, երկրորդը 1942ին ինք-
ինքը երկնային թագաւորութեան մը եր-
կրաւոր առափետք յայտարարող և Ասիան ու
Խաղաղական արդէն իրեն պատինական
կառուած մուրհակագրող, ճերմակները նե-
տելով երրոպայի մկնանցին (bouciclette,
ինչպէս կ'ախորդէին հեզնել արեւումեան
մէկոյթին քիչ մը փակ, նեղ, պղտիկ ա-
ւազանց): Սուանց անալիզ սբեզրայի, կըր-
նամ այսպէս զուգակշռել ցեղերու անհա-
ւասարութիւնները: Սովետութիւն, աս-
կայի: արիական գերազանցութեան մը
վարկած ամրապնդերու սիրոյն, բոլոր եր-
կոտանիներուն իմացականութիւնը որակեա-
լու փորձը՝ հասարակաց յայտարարով մը:
Ու Սովետութիւն սովետութեանց արդ
անհաւասարութիւնը արտահանել արեան
գրութեանց թորումներով: Ի՞նչ դժնդակ
էր Բըր Հարպերի փորձառութիւնը: Ու աւե-
լի քան յուզիչ անկլօ-առքսոն կործանումը
երբինց անյաղթ բանակները զտան կրուեն-
կին տակը մէկուկէս միլիոննոց նիբրուննե-
րուն: Խորհրդաբանի բնեմն Անգլիոյ վար-
չապետը Արիակարուրի անձնառութեան գերա-
զոյն աղէտը, չէր մտածեր անշուշտ արեան

գրութեանց գերազանցութեան։ Ո՞ւր կը տարբերին իրարմէ Զըրչին ու . . . Կանադին։ Հարցուցէք բայց եղէք զգոյշ պատասխանը մտածելէ, մահաւանդ բառերով լուծելէ այս զիծէ յաւակնութեանց գժբախտ առեղծուածները։ Չեմ իջներ ետ, նախապատմական գարերը մինչև, երբ մշակոյթները իբենց կրկէս, աւազան ունելին այսօրուան աւազպատ կամ սառցասոյց ամայքները երկրագունափ հրախային կամ հարաւային գոտիներուն կը յիշեմ, իբր փաստ մը սա ճակատագրական նարուածներու ուրնեք կը գործեն մանեաշուտելի շրջումներ, ամերիկաց երկրաբանի մը չարչուուք մէկ վախը մանրագիտային ճճներէ որոնց պատեաններուն գիտակոյտը, օր մը պիտի յաջուղէր բարձրանար այնքան որ փակուէր Ֆլուրիտայի ջրանցքին մուտքը ընդդէմ կըլֆ-Սթրիմի ջերմ ջուրերու խալացքին։ Այդ պատեաններուն յօրինած ամբարտակը պիտի մզէր եւս հսկայական գեաթ Մեքսիկոյի ծոցէն պոթէկացող, առնուազն պիտի յաջուղէր անոր արդի ուղեգիծը ենթարկել չեղումի՛, փոփոխութեան Աղջանտեանն ի վեր ու գուուք պիտի ունենայիք ձեր եւրոպան, անոր ամենէն բարձր մշակոյթին արօրանը . . . + փոխակերպուած Սիպերիայի, Կրօէնլանտի։ Անգլիան Քամչաթքայի բարեխառնութեամբ քանի որ չայնութեան նոյն գիծերուն միջն կ'իյնան երկու երկիրներս։ Արեւմտեան մշակոյթին մեծ կրկէ՞ս ձիւներու ներքեւ, անայց ու մեռել։ Եւ, առանց չարաշուուք մարդարէ մը ըլլալու, հանգիտուէն, կը խորհմ բնական ուրիշ ազգակիմ մը, անհակալ որքան անհակակառելի, և քուում մը, երկորի կանգէնս ոսկորի մը, երան մը ոտքերուն տակէն սահմէլ իր պատուանդամին, ասնկ ծաւառուն երկրաշարժ մը որ հողերը մազէր, առները փոշիացնելով և ծովերը ցամաք նետելով կամ ցամաքի մեծ կտորներ սփոփելով, ու սանկ քանի մը տանեակ մեթրի վրայ վերիքարէր ցամաքներու արդի կերպարանքու Այս ազգակներէն օր և է մէկը ի զօրու է, սոսկական իր միջամտութեամբը այսօրուան Հասարակածը, այսինքն հոն տիրող կիմայական գրութիւնը փոխադրելու Անգլիա և Սիպերիան քչելու . . . Քոնկօ, Ռուսուիան Այլն։ Այն ատե՞ն։ Օրուան մշակոյթով այնքան նպարա անկլու-Մաքսուները, միւ

ջերկրեանի ցեղերը, իրենց արեան ազնուած կանութեան բոլոր մագաղաթներով և իրենց իմացական անուն-ին բոլոր քնարական փառքով երեք սերունդ վերջ ինչ չքեղ զուլուներ, պիւսէմեններ, պանդուներ պիտի գանային և թեհրանի փողոցներուն մէջ, 1850ին ստոր, հասարակ դիտուած ու դառուած ցեղը հազար տարի առաջ արեւելքի գերազոյն մշակոյթը կը մարմնացնէր։ Աւազին հատիկը, որ քաղաքակրթութիւն կը փոխէ։ Ջուկի մը լեարդը, հաւկիթները ուրնք կայսրութիւն մը կը ստեղծեն (եղան գերմաններ որոնք սիրեցին անգլիական կայսրութիւնը Թինկայի կայսրութիւն անուանել), Վտակի մը հզերքին խաղցող տողու մը գտած սկ քարը - հանքածուիւն և զեղինակն է արեւմտեան ճարտարարութեան տին և նովին մեղօք՝ արեւմտեան նոր մշակոյթին։ Ու Միջին Արեւելքը, իր անհուն աւազուտքերով ևս չեմ որ կը կանչեմ քաղաքակրթութեան, քանի որ հողին ներքին սե կրակը կ'ապրի հեղուկ իր մարմնացվ։ . . . Վաղջւ Ո՞վ կրնայ արգիլիկ մարգոց կարողութիւնը որպէսսի երեւան չգան նորանոր գաղտնիքները, մէկ ըուպէէն միւսը աշխարհ մը հիմնայատակ քանցող։ Ու օ՞վ մանաւանդ երաշխաւորզը թէ ար զիւտք պիտի զայ եանքիներու ճարտարարութեան պական ամբաւ միջոցներէն։ Ահա ազգերու պատրանքներուն կարելի մէկ պատկերը, որուն իրականացումը ժամանակով ալ չի ճշգուիր։ Որսացէք երկու նոր ճառագայթ, միջոցն որոնք կեանքը կարող ըլլան կեցնելու։ Ու կը վերջանայ ձեր ամբարտաւանութիւնը, մշակոյթը, սամկավարութիւնը, համայնագրարութիւնը։ Երկու պատերազմներէն վերջինը ինչ սուզ գնեց հերքումը ցեղային գերազանցութեան առանց պետին։

Դասնութեամբ, ամօթի, կոկծ ապին զգացումներով յիշել տակաւին բուլորովին թարմ իրողութիւններ որոնց մէջ մարգութեան, քաղաքակրթութեան փառքերը իրենց մենաշնորհ յայտարարող ժողովուրդներ որքան անփառունակ, արգահատելի եկան գուրս, փորձութեան, հիմա կ'ըսեն՝ քննութեան գաշտին իրենց յաղթանակներուն (որոնք այնքան մելան, հպարտանք, ամբարհաւաճ մեծամասութիւն էին արժած)։

պարծանքները մուրացկանի գրուեալի մը նման կամ իրենց սևերէն։ 1940/ին իր երկիրը թշնամիին լքող սպարապետ մը երեք հարիւր տարիներ առաջ իր գերի իշխալք իր կնուը գուժող թագաւորին լուրը տառացի կը կրներ երբ կը հեռածայնէր ֆրանսայի թէ փրկուած է պատիւր թէկ երկիրը կորսւած։ Երէկի մեծ ազգը, որ երեք հարիւր տարիներէ ի վեր ինքանին քը ապրեամբք և իրաւամբ մշակոյիթին, քաղաքարթութեան ախոյեանը, բոլոր բարձր ապրութերուն բրոբականիսիսը ու բոլոր ազնուական արարքներուն, գոհարիրութեանց հայրենիքը կը դաւանէր, չըսելու համար մարդկութեան հայրենիքը, ինչ անլուր տառապանքով — քանիներ, ֆրանսայի մեծագոյն գաւակներէն իրենք դիրենք սպաննեցին Բարիզի անկումին օրը — իր պատմութեան բոլոր սակենիչ մազալաթները, իր արուեստին բոլոր հպարտութիւնները նետեց թշնամիին մոյկերուն։ Ալ չէմ խօսելու ներքին լայն անքարոյւթենէն, գործական թշուառութենէն, ինչպէս փսեմ յուսահատութեամբ մը մահուան գէմ զրոնդ մազիներէն սրոնք դիմադրութիւնը չը ստեղծեցին անշուշտ անոնց այսօր փառաւորելու, այլ վկայութեամբոց յաւիտենական մեծութենէն, նոյնիսկ ստորածին կամ ստորնացած ժողովուրդներու անայց հարստութիւններէն րոպէ մը այսպէս իրաւ, անդիմադրելիօրէն կարելի։

* *

Աւելորդ չէ, թերեւս անգամ մըն ալ հոս յիշել որ

— իմ նպատակը չէ քաղաքական, ընկերային, հոգեբանական վերլուծման մը կշիռը գործադրել 1945/ն ասդին ու անգէ առաջ մեր ամենուն աչքին փուռուզ անորակելի, անմարդկային նուասացութերուն, նուաստութիւններուն, բարձրօրէն կնճռոտեալ աշխաներուն, խաղերուն դիւանագէտներէ, և կամ յաղթական ու պարտեալ ժողովուրդներու կողմէ այնքան նենգութեամբ, անգթութեամբ ու ահաւոր սինիզմով գործադրուած ուժիններուն։ այնքան թիւ երկու պատերազմին յաջորդ սա զոյգ տարիները այդ ամենուն մէջ մեզ անմատչելի կատարելութիւն, բարձունքի հասած

են արդէն։ Մեր շրջանին, առոնք ամէնը տեսնեու և զատելու ընդունակ Աստուածութիւնը — ազատ էք զայն անուաննելու քրիստոնեայ կամ մարդկային խզնմտանք — գործ քրայ անդոււ յարձակումով մը մատանած ենք նահանջիր ու պատուած բոլոր մուրեակները սրոնցմով կը գնէինք չափ մարգոց ախորժակներուն։ Պութը, ինչպէս ամէնալլը պրգահատելի, ծիծաղելի չէին։ Երբ միլիոններու արհեամբը զնուած յալթանակ մը մարգիկ կը շահագործեն մարզասպան ժողովուրդներ պաշտպանելու և հիւլէական ուումբով կը սպառնան արդարութիւն ազգակող զոհերուն, լաւ է լեզուն քաշել, առոնւազն՝ կարճ ընել։

Իմ ընկելիքս, ուրեմն

— Մեր օրերու հարցերէն ամենէն աւելի իմ ժողովուրդը շոււարանքի մատնողներուն մօտենալ սովորականէն տարրեր չափերով, զիտողութիւններ, նկատողութիւններ արձանագրել սրոնք գիրք, քարոզ, քէն կամ քարիւղ չհոտին։ Զեմ ալ գործածելու տարրեր, յաւակնոտ կրանչներու պատկանող բայց այսօր աժեմին ու չսեմին երենին ծամոց տարածներ։ 1910ին քաղաքական իմաստասիրութիւն, տնտեսական մասերի կամ կորակուէին հասարակ գասախօսութիւններ, ինչպէս հասարակ պարօւը կը բարձրացնէին իմաստասիրուած թեան ժխտութերուն։ Ու լրագրողի կտորներ, հսկաներ հոչակուեցան բառերու վրայ լարախաղացներ երբ մտածելու պարկեշտ արարքը կը գնէին գունազեղ կտաւներու խանձարուրումին։ Ու լրագրողի կտորներ, բովիկ ըստ ամենայինի, մեր թէ օտարներուն մէջ, իմաստի հարցերու վրայ գիրքեր կը յօրինէին, պրօիւրին թեթեւութեամբը, յանգնուութեամբը, լրուութեամբը։

Դարձեալ,

— յաւակնութիւն, պարկեշտութիւն, հետեւակութիւն, ինքնատպութիւն, ծանծաղութիւն, խորութիւն՝ բառեր, երբ կը գործածուին ծածկելու իմացապէս միշտ անպարկեշտ արարքներ, լոելու, այսինքն անգիտելու, և կամ հակառակէն, նետելունեւու, իսկապէս քաղաքական ախորժակներ, անընդութիւն փառախնդրութիւն քաղաքելու, թացէք կարճ բանուած առ

զերագրութերուն ներքին ծալքերը մեր ինչպէս օտարներուն համար Դուք գժուաւ բռնթեան մէջ պիտի չըլլաք հաստատելու թէ որքան քիչ կ'ըսեն իմ բառերը, օրինակ երբ կը ձգտին պարզել նորաշխարհեան անհուն ու ինքնատիփ կեղծիքը Ամերիկացի միայնարներուն կամ զօրավարներուն ու րոնք աստուածութեան կամ քարիւզի, և մողրասիի կամ համայնավարութեան համարներով կը սրբագրեն, կը սրբագրծեն մեզ մորթողները, անլուր շնականութեամբ մը մեզ դատապարտելով արքայութեան կամ ամբատանութեան աթօնին, մեզ մորթողները այդ առաջինութեան կամ օնիրին մշած ըլլաքն Գրանմ թէ մեր ուզբը, բողոքը այնքան նորոյթէ ինկած ձանձրոյթներ են օտարներուն չափ մերիններուն ալ ականջներուն: Մեր օրերու հարցերուն այս է սակայն ճակատագիրը: Ու մշակոյթէ մշակոյթ անցքերը փոխանցման երեսոյթներ ունին իրենց յատուկ 1815ին մենք կը զտնենք մեր օրերուն համազօր երեւոյթներ, Աւելի վար, Պոլսոյ առումը Թօւրքերէն մեկնակէտն է ուրիշ մշակոյթի մը: Ու աւելի վար, մինչև Հռովմայեցիները, Հելլէնները: Բոլորին համար ալ հասարակաց ինչ որ այսօր մեզ այնքան կը զարմացնէ, — նոր տարրերուն հոգեկան արծողութիւնը, այնքան քիչ, գէշ, նուազ բայց որ մէկն կը զառնայ անկմանզրելի: Խորհեցիք կործանող կարգերուն առնուազն dignitè-ին ու կործանարերուն ահաւոր գոհեկութեան, մշակութային բոլոր ասգնապներուն ընթացքին: Ու պիտի մեղմանայ ձեր մտատանջութիւնը՝ Պլինիոս մը, քրիստոնեաները նկարագրող թուղթի մը մէջ կը պատմէ իր անկարազութիւնը հասկնալու այդ մարդոցմէն պարզուած արտքները, այնքան անսնք դուրս էին պատուական հոգվայեցի գրողին մտայնութենէն: Ու մօտեցուցէք փաստը մեր օրերու կոմսեռուն, զօրագարներուն, նախագահներուն, աշխարհի բախտը վճռող ծերակուտականներուն և երեսփոխաններուն, բոլորը կարծեա իրարմէ նախանձախնդիր իրենց հայրերուն, մեծ հայրերուն առնուազն անհանգստութիւնը կ'ըսեն կ'ըսեն մերմելու անարդարութեան արարքներուն առաջին իրենց արդար վերադիրներով:

այսօր ոչ իսկ ճիչ մը կը համարձակի բարձրանաք այս անգամ հսկայ եղենակործութեան մը դէմ բողոքելու:

* *

Օծուած և ընորհազուրկ, առնուազն սակաւածնոր ժողովուրգները իրարու հասկարող քաղաքական տաւել քան սուփեստ, առնուազն նենիք, կեղծապարիշտ սա մտածողութիւնը որ եղած է գրական ինքնատպութեան մը պարունակէն, ինչպէս էր սկզբնածագ օրերուն և զարձած սկսող մշակոյթին ամենէն ընդգծեցուցիչ խասերայութեանը, իմաստութեան, նիւթապաշտամայրու ծանր ճնշումովը պաշտամանուած: Որ կը փառասորիք պատրմանքները մորթած ըլլալ, քանի մը տասնհակ քաղաքակրթութեանց հաշուեփակը գործադրելու տաեն: Կը պաշտպանէ ինչ որ կարօտ չէ այդ աժան ծառայութեան, մարդը վերացարձնելու համար անսպաններուն մէջ իր տեղին ու կը կարծէ հասկնալ մեր կորանքները որոնք անսպաննին պատրանքներէն կ'առնեն իրենց ծագումը . . . իջեր չեն բաւեր սա անբանապաշտ փարգապետութեան մագաղաթեայ փառասիրանքը վերլուծելու:

Կը գոհանամ գիտել տալով որ, հարիւրամեայ իմացական սա հակամարտութիւնները ունին իրենց զուգահեռ ուրիշ կերպարանք մը, նոր ժամանակներու աւելի քան վարագ հարիւրամեայ պաերազմը, Եփէնգլերի ճշգումով երկերիւրամեայ փողոսում մը, արգիտական հետզհետէ զայրագնող աւելքութեամբ մը զէնքերով:

Յ. ՕՇԱԿԱՆ

(Նարունակելի՝ 2)



ԵՐԱԺԾԱԳԻՏԱԿԱՆ

ԵՐԱԺԾՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԳԼՈՒԽ Բ.

ՄԻՋԻՆ ԴԱՐ

«Երաժտութիւնը», կ'ըսէ Պղատոն, ասատուածային է իր հութեամբու: Արգարկն երաժտութիւնը իր թելադրելու հօր կարողութեամբ և մանաւանդ իր աննիթականութեամբ, որեւ արուեստէ աւելի կըրնայ մարդուն մէջ կրօնական զգացուներ արթնցնել: Այս է պատճառը իրստ հաւատնաբար որ քրիստոնէութեան տարածումով երաժտութիւնը նոր ուղղութիւն մը առաւ, դառնալով վեհ, աստուածային և խօրունի: Յունական կրօնաքին մէջ որքան ալ մէծ զեր մը աւենենար երաժտութիւնը, մարդակերպ, և հետեւաբար նիւթական աստուածներունուրուած կրօնական արարողութեանց մէջ, պիտի չկարենար մըցիլ արձանագործութեան և նման արուեստներու հետ: Բայց պիտի տեսնենք թէ որքան մեծ կամ իրապէս մեծ է զերը իր այն արարողութեանց մէջ՝ որոնք նուրուած են և երկնային թագաւորութեանն: Եւ պիտի տեսնենք թէ ինչպէս, plain-chant անուան տակ ծանօթ երաժտաաւական սեռը իր թելմանարուու շըջանը կը բոլորէ այն տեսակ ժամանակներու մէջ, երբ բարարակական արշաւանքները քար ու քանդ կ'ըննեն Հռոմէական կայսրութիւնն ու իր քաղաքակրթութիւնը, երբ սովու ու անօթութիւնը անպակաս են ժաղկուրդներու մէջ:

Դժբախտաբար քրիստոնէական սկզբնական գարերուն կրօնական երաժտութեան մասին բաւականաչափ ծանօթութեաններ չունինք: Ա. Բ. և Գ. զարերու քրիստոնեայ զանգուածը կ'երգէ ամենապարզ երգեր, իրեն համար ամենէն բնական mode-երուն վրայ կառուցաւած, և դիւրքմաննելի ցունեալու կունական երաժտութիւնը, իր բարդ գրութեամբ, անծանօթ է բնականապար այս զանգուածին: Եկեղեցական երգերն ալ անկազմակերպ վիճակի մէջ են կրօնական արարողութեանց ժամանակ կ'երգւին արեւելքան եկեղեցին — որ այն

ատեն շատ ճոխ երգեր ունէր և կազմակերպած, կանոնաւորած էր իր պատարացը — փոխ առնուած երգեր, հեթանոսական շըջանէն մնացած, և նոր բառերու պատշաճուած երգեր, և կրօնաւորներուն կողմէ գրուած մի քանի հյուու-երց իսկ այս կրօնական մեղեգիները, որ մասնաւոր ժողովն ալ չունին ատկալին, կ'երգուէին առանց գործիական prelude-ի, և միաձայն:

Դ. գարէն սկսեալ և անկէ զերը, եկեղեցիի հայրեր, իրենց երկրին կրօնական երաժշտութեան բարենորոգիչները կ'ըլլան օրէնքներ պարտադրելով, նոր երգեր գրելով, պատարացը կանոնաւորելով և ճուացնելով:

Ս. Ամբրոսիոս (Դ. զարուն, Միլանի արքեպիսկոպոս), լատին եկեղեցին ամենէն մեծ հայրերէն մէկը, կրօնական արարողութեանց մէջ երաժտութեան զերը կ'ուզէ կանոնաւորել: Ան յունական թագամաթիւ տօնե-երէն չորս հատը կ'ընտրէ և կը պարտադրէ, փափաքելով որ եկեղեցական բոլոր ուղուր երգերը աննոնց վրայ կառուցուին: Ան կրօնական մեղեգիներուն կը պարտադրէ նաև մասնաւոր forme մը և rythme մը: Ս. Ամբրոսիոսի ընտրած տօնե-երը կը կոչուին authentic ժայնաշարեր, իրենց տօնե-երը անտինանին վրայ տանենալուն համար: (Dorian, phrygian, lydien, mixolydien).

Երկու գար վերջ, Ս. Գրիգոր առաջին պապը կ'օրինականացնէ նաև չորս յունական ուղը տօնե-եր ևս, ուղելով ճուացնել և զանազանաւորել կրօնական անյաշարերը: (Eolian, hypolydien, hypophrygien, hypomixolydien). Ս. Գրիգորի ընտրած տօնե-երն ալ plagal կը կ'ուսւին, իրենց dominant-ը չորրորդ աստիճանին վրան ունենալուն համար: Ս. Գրիգոր կրօնական մեղեգիները աւելի կը պարզէ, նոր և զիւրին ցունեալու կունական անյաշարերը: Ան բոլոր կրօնական մեղեգիները Antiphonarium անուն գիրքին մէջ կ'ամփառիք, որպէսզի ամէն սեղ նոյն երգերը երգինքն: Ս. Գրիգոր Հռոմէի մէջ երգի զգութ մըն ալ հիմնել կուտայ որպէսզի անկէ ելուզները աշխարհի չորս կօղմերը տարածեն:

chants-grégoriens-ները։ Կրօնական երաժշգնական առաջնական և մայր սեռն է chant-grégorien-ը, որմէ յերպ ծնունդ պիտի առանձ միւս բույր կրօնական սեռերը։

Ֆրանսայի մէջ՝ Ս. Հիլէրիոսը (Ե. դարուն) Փուաթիէի արքեպիսկոպոսը՝ կը կանոնաւորէ իր քաղաքին եկեղեցին պատարազը, և կը գրէ բազմաթիւ հymne-եր։ Ֆրանսայի առաջն երաժշգնական է Ա. Հիլէրիոսը։

Սպանիոյ մէջ՝ Ս. Իզետոր Սէգիէր արքեպիսկոպոսը (Զ. դար) որ Ս. Գրիգոր Ա. ի ալ բարիկամը եղած է, տեսնելով որ իստալիոյ մէջ ընդհանուր շարժում մը կայ կրօնական երաժշտութիւնը նոր ուղիի մը մէջ զնելու, ինչ ալ իր երկրին երաժշտութեան բարենրոգման կը ձեռնարիէ։ Ան ոչ միայն կաշխատի իր երկրին համար, այլ կ'ուզէ նաև յառաջացնել երաժշտական գիտութիւնը։ Ան իր Տեստիկա de musica գիրքին մէջ նախ կ'ամփոփէ Ս. Ամբրոսիոսի և Ս. Գրիգորի կողմէ գրուած կանոնները՝ յետոյ իր կողմէն ալ կ'աւելցնէ բազմաթիւ օրէնքներ։ Միջնադարեան ամրոջ երաժշտական գիտութիւնը՝ Ս. Իզետորի Տեստիկա de musica գիրքէն կը բիի։

Ս. Ամբրոսիոն, Ս. Իզետոր, և մանաւանդ Ս. Գրիգոր Ա. պապը, իր chants-grégoriens-ներով, հիմք կը դնեն plain-chant անուան տակ ծանօթ երաժշտական իշրայատուկ յատկութիւններ ունեցող սեպին, որ Զ. գարէն սկսեալ կը դառնայ լատին եկեղեցին աւանդական երգը։ (Մինչև հիմք ալ լտարին եկեղեցիններու մէջ կ'երգեն plain-chant-ը)։

Plain-chant, բառացի կերպով կը նշանակէ կրօնական ծանր, հանդար և լուրջ երգ։ Բայց անիկա շատ կը տարբերի արդի երգերէն։ 1) Plain-chant-ի նօթագրութիւնը կրմուած է նույն բուռներու գլորյա։ Neume-երը զանազան նշաններ են նախ՝ որոնք կը ցուցնեն ձայնին ելեւէլչւ ները պարզապէս։ Այս նույն բուռն ժամանակակից լնթացքին կը փոխուին կէտերու։ Իսկ stave-ի ստեղծուելէն վերջ եղանակները կը նօթագրեն ցորս գիծ ունեցող տառելը մը վրան այդ նույն բուռն շարելով, առանց բանալիի, և առանց մասնակիութեան բառներու եղանակները։ 2) Զ. Է. և Լ. գարերուն դոյութիւն ունին դիatonic chromatic և

enharmonic կրօնական mode-եր։ Բայց վերջ՝ կը վերցուին chromatic և enharmonic ձեւերը և կը պահուի միայն diatonic-ը։ Plain-chant-ի mode-երուն tonaliteն ուրեմն միայն diatonic է։ 3) Plain-chant-ի rhythm-ը կը ճշգուի նախագասութեանց համաձայն՝ եթէ երգուած կտորը արձակ է, իսկ յանդերուն համաձայն՝ եթէ առանաւոր է։ Plain-chant-ը կ'երգեն այնպէս, ինչպէս որ մէնք կը կարգանք արձակ կամ ոտանաւոր կտոր մը։ Մինչեւս արդի երգերուն րythme-ը կը ճշգուի mesure-ներուն բաժանուածով։ Կամ գասական չափին (mètre) rythme-ն ալ կը ճշգուի այսպէս կոչուած longue-երու և grève-ներու համաձայն։ plain-chant-իn rhythm-ը ուրեմն իւրայատուկ յատկանիշեր ունի։

Diaphonie, Organum, Déchant. — Զ. գարեն սկսեալ մարդիկ ալ մանձրացած միաձան երգեցողութենէն կը ջանան ստեղծել նոր ձևեր։ Diaphonie-ն harmonie-ի առաջին նախագայլն է՝ գրուած երկու ձայնի համար՝ յաջորդական, և նոյն ուղղութեամբ լնթացող հնգեակներէ և քառակներէ բաղկացած։ Organum-ը գործիական diaphonie մըն է պարզապէս (Ժ. դարուն ստեղծուած էր արդէն օրգուե-ը)։ Երբ պարզ քննական ակնարկ մը նեստնեալ միջնադարի համար կ'ամփոփէ ամբան, պիտի տեսնենք թէ անիկա հինգ կամ չորս ձայն տարրերութիւն ունեցող երկու յար և նման եղանակներէ բազկացած է։

Թ. գարուն Huchald ֆրանսացի վանական և նշանաւոր երաժշշար, contrepoin-ի առաջին մանկական նախագործը կը կատարէ ժիկ։ գարուն կի-Տարէցցօ իսաւլացի վանական երաժշշար, ոչ միայն նօթագրութեան արդի ձևել կը ստեղծէ (հինգ գծաւոր stave մը և անի տօի և սօի բանալիները) այլ նաև կը զարգացնէ և կը յառաջացնէ Huchald-ի փորձած հակակէտը, իրմէ ծագում կ'առնէ déchant-ը։

Déchant-ը կ'ընդունի մէկ ձայնի գէմ բազմաթիւ ձայններ գրելու ձևը մինչ diaphonie-ին գրութիւնը note-contre-note է։ Déchant-ի երկու մասերը կրնան իրարու հական ուղղութեամբ ալ շարժիլ և անոնց ձայնական միջացները միշտ նոյնը կրնան ըլլալար կ'հնգեակի մը՝ վեցեակ մը, քառեակ մը կամ երեակ մը կրնայ յաջոր-

դել) մինչ diaphonie-ին երկու մասերը կը յառաջանան միշտ նոյն ուղղութեամբ և նոյն միջոցներով։ (Եթէ առաջին միջոցը նպես է, մինչ վերջ հնգեակները իրարու պէտք է որ յաջորդեն)։ Եւսոյ, déchant-ի մասերը (եղանակները) mesure-ներու բաժնուած կ'ըլլան, մինչ diaphonie-ն mesure չունի, մէն. մէն. գարերուն ընթացքին մարգիկ ոչ միայն déchant-ը երկու ձայնի համար՝ այլ նաև երեք ձայնի (triplum) եւ նոյնիսկ չորս ձայնի համար (quadruplum) կը գրեն։ Ամփոփելով ըստնք թէ diaphonie-ին harmonie-ին ի՞նչ déchant-ն ալ հակակէտին (contrepoint) նախաքայլերն են։

Հ. եւ Թ. գարերուն զիտնական երաժշաներու կարգին պէտք է յիշենք նաև Ալբոնին, Պոնոնցին, Օրոն, մՔ. ԺԿ. գարերու երաժշշաներուն կարգին մրանքու տղ Բարի (Միջին գարու ամենէն մեծ տեսաբաներէն մէկը) և Խոպէր տղ Սապիրոն։ (Բոլորն ալ ֆրանսացի են)։

Trouvères, Troubadours, Mystères. — Բայց մինչ մէկ կողմէն վանականները կը չարունակեն կրօնական երաժշտութիւնը յառաջացնել, վերոյիշեալ զիտնականները կը չարունակեն երաժշտական զիտութիւնը յառաջացնել, միւս կողմէն Ֆրանսայի մէջ, ԺԲ. գարուն ծագում կ'առնէ ժողովրդական նոր արուեստ մը։ Trouvère կամ troubadour կոչուած մարգիկը, ժողովրդական երգիչներ են — աշուղներ — որոնք իրենց իսկ գրած բանաստեղծութեանց զանազան եղանակներ յարմարցնելով կը ըրջին քաղաքէ քաղաք, գիւղէ գիւղ և կ'երգին, բազմաթիւ գործիքներու ընկերակցութեամբ։

Troubadour-ներու երգերը կրնանք բաժնեւ մի քանի տեսակներու։ 1) Troubadour-ները գրեթէ բոլոր ժողովրդական տօնախըմբութեանց ներկայ կ'ըլլան, և կ'երգեն

ու կը նուագին զանազան պարի երգեր։ 2) Անոնք, իրենց այսպէս կոչուած dramatic երգերով մեզի կ'աւետեն օրեա-ն։ Dramatic երգերը, պատիկ ներկայացումներու ձեւը ունին, և կ'երգուին երեք հոգիի կողմէ, ու գործիքներու ընկերակցութեամբ։ 3) Իրենց երգերը կը բաղկանան նաև pas-torale-ներէ (հոգուերգութիւն)։

Troubadour-ներն են որ կը ներկայացնեն նաև Mystère-ները — կրօնական նիթ ունեցող զանազան drame-ներ — իրենց սօլո երգիչներով։ Երգչախումբերով եւ նուագախումբերով։ Անոնք ոչ միայն կ'աւետեն օրեա-ն իրենց dramatic երգերով, այլ կ'աւետեն նաև մասնաւանք Oratorio-ն՝ իրենց mystère-ներով։

Ֆրանսացի այս աշուղներուն պատիկ նուագախումբին մասին զաղափար մը տառալու համար, պէտք է ըստնք թէ անոնք կը գործածէին 1) քնարը, 2) կիթառը, 3) սրին-գը, 4) օպուսն, 5) միւզէթը (քօր անկէի նախնական մէկ ձեր), 6) թրօմբէցը, 7) թմբու կներ և ծնծզաներ, 8) և այն տառա-ուան համար նոր ստեղծուած լարային գործիքներէն, երեք տեսակ վոլուտ։ Troubadour-ներէն շատեր ծանօթ են ա-տենուան երաժշտական զիտութեան։ Ճ կը զաշնաւորեն diaphonie-ի organum-ի կամ déchant-ի օրէնքներուն համաձայն (Անոնց մէ շտաներ՝ տաղանդ ունենալուն համար՝ եկեղեցականներուն կողմէ կը զրկուին երաժշտական գպրոցներ)։ Ամենէն նշանաւոր troubadour-ներէն են կիւյում Տ'արքէն, կոմիէ Տ'էրինալ, Ռէմաս Տ'օրանժ։ Ֆրանսացի աշուղներու շրջանը կը տեսէ երկու գար (ԺԲ. - Ժ. գարը)։ Trouba-dour-ներէն շտամեծ երաժշտական բլուս են՝ ինչպէս Անտամ-ալբ-լա-Հալ, Բերութէն, Լէտան-

01ՆԻԿ ՈՒՂՈՒՄԼԵԱՆ

(Շարունակելի՝ 8)

**ԳԵՐԱԾԱՎԱՆԻՒ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՌՆԻ
ԳԵՐԵԶՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՈՒՂՂՈՒՄԸ**

5 Յունիսար 1948ի գիշերը բացառիկ ու սասարկ անձրաներէն գոյացած հեղեղները, Գեթսեմանիի ձորին մէջ հաւաքուած, կը խուժէին Ս. Աստուածածնայ տաճարին դաւիթը, և մինչև եկեղեցւոյ մատքին դազաթը բարձրանալով՝ կը խորսակէին զայն ու կը լեցնէին տաճարը մինչև առաստաղ :

Ս. Աստուածածնայ գերեզմանի եկեղեցին կը պատկանի Հայոց և Յունաց : Ղզարիներն ու Ասորիները իրը հետեւ ակներ Հայոց՝ կրնան պաշտամունք կատարի հոն : Ղզարիները շաբաթը երկիցս, իսկ Ասորիները մէկ անգամ միայն, և ունին միը կողմէն իրենց տրամադրուած պատարագամուոյց զամ զամ հաղաններ :

Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ եկեղեցին ամենահին եկեղեցիներէն մին է, կառուցուած եւ գարուն Մարգիանոս կայսեր կողմէն, չուր 453ին :

Ս. Աստուածածնայ գերեզմանի այս եկեղեցին սկզբնական շրջանին կառուցուած էր երեք այլերու վրայ : Երբ Պարսիկները Եւ գարուն գրաւեցին Պաղեստինը ուրիշ եկեղեցիներու կարգին կործանեցին զայն : Կէս գար վերջ, վերսախն կառուցուած էր ան արդէն, ինչպէս շատ մանրամասն կեր պով կ'երէի այս պարագան Արգուլֆ եւ պիսկոպոսի Ալվեգուրեան մէջ :

Թ. գարուն սկիզբը, այս տաճարին մէջ, որ ունէր նաև վերնայարկեր, ու ընդարձակ եկեղեցին մը կը թուի ըլլալ, կ'ապրէին աւելի քան հարիւր կոյսեր, ըստ Նպիփանի վկայութեան, և ասոնք էին որ կը պահպանէին Տիրամօր գերեզմանը, վանահօր մը հսկողութեան և ուղղութեան ներքեւ :

ԺԱ. գարուն նորէն կը քանդուի եկեղեցին, հաւանաբար Խաչակիններու կողմէն երուսալէմի գրաւման ընթացքին : Եկեղեցին թէւ կը կործանէր, բայց Ս. Կոյսին գերեզմանը անազարտ կը մնար : Godefroy de Bouillonի կողմէն Ս. Քաղաքը գրաւելէն վերջ, Ֆրանկ այս յաղթականը ուղեց քանդուած այս եկեղեցին վերաշի-

ներ : 1130ին արդէն աւարտած էր եկեղեցին :

Ինչպէս վերը յիշեցինք, Ս. Աստուածածնայ եկեղեցին ունէր վերնայարկ, ուր վարէն կը բարձրանային այնքան սանդուխներով որբան որ այժմ կ'իջնենք, Ս. Կոյսի գերեզմանը երթալու Անմար եկեղեցին իր առջև ունէր նորնայէն ընդարձակ գալիքի մը, ուր խաչակրաց օրով, թաղուած են քանի մը անուանի իշխաններ : Գաւկիթին սեպանձերը պատերը և ամրացէն հզօր աշուարիները կը պաշտպանէին սրբավայրը և վանականներու խուցերը թշնամիներու յարձակումներուն գէմ :

Ճիշգ Թրիստոսի Գերեզմանին նման՝ կամարներով և պիներով զարդարուած էր Ս. Կուսին գերեզմանը, պատկուած ոսկիէ և արծաթէ պտտուական անօթներով : Կամարներն ու պատերը ծածկուած էին որմանկարներով որոնք կը ներկայացնէին Ս. Կոյսի գեանքին մեծ առիթները և պւան գական պատմութիւններէն ելաւզուած տես սարանները :

1187ին Սալահէտինի յաղթութենէն յետոց եկեղեցիին բոլոր մասերը, հրիման դանոց, վերնայարկի մատինը քանդական և անոնց նիւթերը գործածուցան քաղաքին պարիսպներուն խամատաները նորոգելու համար : Ս. Կուսին գերեզմանը և անոր հոյակապ մուտքը, մերկացած ու կապուած ամբաշէն, աշշարակիններէն և ընդուրածակ գաւկիթէն, քանդումէն աղատ մը նացին, բայց ճնշուեցան գերեզմանի ցույցը և պատերուն վրայ գտնուած գարդերը, Բանդուած մասերու հոգերը դիզգաւեցան եկեղեցիին շուրջ : Բարձրացան մինչև տաճարին պատուհանները, և լուսաւոր եկեղեցին մասց մոռթի մէջ և իսկ եկեղեցնի ձորին հեղեղները տակասանողի տակ պլատ թաղէին եկեղեցիին ստորին մասը : Ահա Տիրամօր գերեզմանի եկեղեցիին այժմու վիճակը : Սակայն այս սրբավայրին վրայ գործուած յաջորդական բոլոր քանդուելին ժամանակ, անազարտ մնացած է Ս. Կուսի գերեզմանը :

5 Յունիսար 1948ի Գեթսեմանիի Ս. Աստուածածնայր եկեղեցւոյ ողողումը անսախնթաց պարագայ մը չի կազմեր սոյն եկեղեցւոյ տարեգուոթեան մէջ : Պատմութիւնը մէկէ աւելի պարագաներ կը յիշ-

ուր տաճարը տառարկայ եղած է ոչ միայն մարդկային վայրագութիւններու, այլ նաև բնական աշխատներու, Մեր և Յօն պատրիարքարանները, ինչպէս յիշեցինք վերը, աղյուսական անմիջապէս վերջ սկսան գործի, նախ պարզաւիցաւ և կեղեցին էկոնոգ ջուրն ու տիղմը, յատոյ փոխադրութեցան եկեղեցւոյն ներքին գահաւորութեմը կազմութ ըուրը առարկանները, որոնց մէկ կարենոր մասը սակայն փճացումի կ'ենթարկուէր այսպէս, իսկ մասցածները կը մաքրուէին, կը սրբուէին և կը նորոգուէին, պատրաստ՝ իրենց տեղերը գրաւելու համար։ Ս. Աթոռը հակառակ երկրի տիրող կացութեան և նիւթական իր անձուկ վիճակին, ոչ մէկ ծախքի առջև կանոն կ'առնէր եկեղեցւոյ սեղաններու, պատուի համերու, վարագույններու եւ գզրոցներուն և այլն պիտոյքներու նորոգման և հայժայթման համար։

Մեր և Յօն պատրիարքարանները ամրաներէ ի վեր խորհրդակցութեան և աշխատանքի մէջ են իրմանական նորոգութեան ենթարկելու։ Կոյսի վերելքանին գմբէթը, որ վիշելու ենթակայ է, և ցարդ փայտէ պատարագամատցյ սեղանները փոխարենիւու մարմար սեղաններով։ Այս աթիւ երկուստեղ փափաք կայ նաև կարենի վայելութիւնները կարդարել եկեղեցին, քրիստոնէական այդ աղոտոք և խօսութ ուշագրաւ որբագլայրին տալու իրեն վայել կերպարնքը, որպէսզի հնութեան ու սրբութեան դրումով օծուն այդ գոհարը իր վայելու շքեղութիւնը կարենայ հագնի յաչն այն բազմահազար ուժասաւրներուն և այցելուներուն, որոնք ամէն տարի կը լեցնեն Ս. Երկիրը, յօւխտ ու յերկրպագութիւն անօրինական տեղեաց։

Այս առթիւ նորին Ամենապատութեան Պատրիարք Ս. Հօր և բռվանդակ Ս. Յակոբանց գինուրեալ Միաբանութիւնն չնորհակալութիւնը կ'ըստ իր սովորութիւնն ու երախտիքը Տիար նշուարդ կիւլպէնիսամի և իր աղնոսական ու բարե-

սէր գերդաստանի բոլոր սիրելի անդամներուն, Ս. Աթոռութեածնայ եկեղեցւոյ բարիարդման համար իր իշխանական, հազար Պաղեստինեան Խսկիի նուրիատուութեանը համար։

Ընդհ. Տնօրէն Տիար Գ. Կիրակոսեան, Ս. Աթոռութեածն Պատրիարքին գրած իր համակին մէջ, կը յայտնէ թէ Հ. Բ. Բ. Միութեան փոխ նախագահ Տիար Լեռն Կերտան, Ս. Աթոռութեածնայ եկեղեցւոյ գաւիթին և մուտքի գրան նորոգութեան համար Կիւլլապի Կիւլպէնկեան Հրմանագրամի վարչութենէն կրցած է 1000 Անգլ. Ասկիի համարժէք 4000 Տուարի նուրիատուութիւն մը ապահովել և նորոգ հանգուցեալ բարերար Յարութիւն Կիւլպէնկեանի որդին Տիար եգուարդ Կիւլպէնկեանը, հաւատարիմ իր գերգաստանի աւանդութեան, յանձն առած է, ինչպէս ըսինք, այդ գումարը տրամադրիլու Ս. Աթոռութամամր եկեղեցւոյ նորոգութեան։

Կիւլպէնկեանները վաղ ժամանակներէ ի վեր կապուած են Ս. Աթոռի իրենց թանկագին յիշատակներովը, իսկ մեր օրերուն երջանկայիշատակ Պատրիկ Կիւլպէնկեանը Ս. Աթոռոյ իր Ծնծայրաւով և Վակէմ. Պալուս Կիւլպէնկեանը իր Մատնադրաւանով, նոր և փառաւոր յիշատակարաններ կոթողեցին ազգային այս օրհնեալ ժառանգութեանը մէջ, եւ ան անոնց հարազատներէն ուրիշ մը, բարեկրօն Տիար եցուարդ Կիւլպէնկեան կ'ընէ սրտառուչ այս նոր նախրատուութիւնը Ս. Աթոռոյ Գիմսեմանի Ս. Աթոռութամամր եկեղեցւոյ նորոգութեանը համար։

Եթեակի որ ունիցի գաւակի ի Մինեւ։

Այս առիթով մեր խորին Հնորհակալութիւնը նոյնական Պատ. Հ. Բ. Բ. Միութեան փոխ նախագահ Տիար Լեռն Կերտանի, այս նուրիատուութեան առիթով իր ունեցած մտածումին և կեցուածքին համար։

Արդ.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻՆ

ՏՐԾՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Օրերը, որոնք Պաղեստինի ողբերգութիւնը հազմեցին եւ առկալին կը շարունակեն մեալ, իրենց տրում, արիւնու եւ խոր անդրագարձ ունեցան, ինչպէս բովանդակ Պաղեստինի, նոյնպէս եւ Եռուսաղէմի Հայ հասարակութեան վրայ:

«ՄԱԿ»ի կողմէն Պաղեստինի բաժանման որածումը զգնոն կը բողուր արարական եւ կիսեց ընդհանրապէս եւ Պաղեստինի արաք բնակչութիւնը մասնաւուարաք: Միւս կազմեն իր վերջաւարութեան կը մօտենա անզիական հոգատարութիւնը: Հրեաներն ու արաբները տեղազին պատրաստութիւններու ին ծուած զենքի ուժով պատասխելու համար իրենց իրաւունքները: Ոչ ոչի համար գալիքին կը մնար այս արիւնու տաման որ կը պատրաստուեր Պաղեստինի երից սրբազն հողին վրայ: Միւս կողմէն սակայն ոչ ոք կրնար կունել այն՝ ինչ որ պիտի ըլլար, այս ինչ որ եղան եւ կազմակերպ Ս. Եւրիդի ուղբերգութիւնը: Հակառակ օր ամիսներ իլլեր երկուստե եղած արիւնու ընդհարաւճները մխուր և նեռապատկերներու կը մզկին մածող եւ զգացող հոգիները, միւս կողմէն, քեւկեն ներա եւ քեզւրա, աւրամ լաւածեռութիւն մը կար, ո կ'օրրեւ բոյուր լաւազոյն ակնկարութիւններով կը կամ զեր նուազազոյն շարիններու զինով: Հոգեբանականօրէն այսպէս կուգան ողբերգութիւնները, կ'զգացնեն ինչպիննենին մեզի, կը հային մեր հօդիին, կը նետեն մեր մէջ իրենց մղձաւանշին մօւուը, եւ ապա կ'օրօրէն մեր միտք անսույզ փոխ յարաբերութեամբ մը, լաւածեռութեան եւ յոռեսեսութեան մետնենական պայքարով:

Բազմարի մահերով ասկալին կենգանի մեր մազմաւրդի բնազգը այս անզամ եւս սակայն չեր սխալած, եւ արիւնու ընդհարութերեն եւ իր վրայ զայիք ողբերգութիւններեն առաջ, Սուրբ Քաղաքին մէջ մահաւանդ, ան իր զոյերը հայական կուզար ապաստն եւ ապաւեն զննելու Մրց Յա-

կորեանց գարաւոր ու սուրբ կամսաներուն տակ: Աւելի բան 3000 հոգիներ Երուսաղէմի հայութենեն ամիսներ առաջ եկեւ եւ հասանուելու ին վամբը կարելի բոյուր պատարացնեները: Խորին Ամեն. Մրգազն Պատրիարք Հայոր եւ վանական վարչութիւնը զբարզ զայիք դժբախս օրերու բերումը, առաջն մէկ օրէն կազմակերպեցին ժաղովրդային գործիչ յանձնախումբեր զիսաւորուած հոգեւորականներով, եւ ական գործի: Կազմուեցան, Պատրիարքան, Կաբրագուածախան եւ Առաջապահախան մարմնները, որոնք Նորին Ամենապատուութեան ոգեգինը եւ տենգայոյզ հոգատարութեան ներքեւ, ըրին իրենց կարելին, սննդեկինի հայրայրման, առաջապահական պիտօնիներու եւ ներքին ու արաբին ընդհանուր հրակալութեան ուղար յառաջ տանելու:

Կազմուեցան նոյնոյէս հանգանակիչ մարմններ, զյացնելու համար քեւ անբաւաւաւ, սակայն անհրաժեշտ դրամազլուխը սննդեղեկին եւ զեղօրէից հախտայացրայրման: Նորին Ամեն. Մրգազն Պատրիարք Հայոր նախազգալով զայիք օրերու ծանրութիւնը, դիմեց Նորին Ս. Օծուրին Ե. Երակին Գ. Ե. հափառին, Հ. Բ. Բ. Միւուրեան եւ նզիայունի առաջնորդութեան եւ զայուրին, խրնցերու կարելի օծանդակութիւնը Պաղեստինի հայ ժողովաւրդին համար, վերահասները եւ առկա հասաւնցող վանդին ու բուռռութեան դէմ:

Մայիսի կամիու հինգ ամիսներու ընթացքին, երբ Պաղեստինի մէջ կը շարունակուեր ասկալին անզիական հոգատարութիւնը, երկուստե եղած քենամական արտայացութիւնները զիսաւոր կաղաքներէն դուրս կարգ մը սամանազուի կազմող զիւդեռու եւ դիրեսերու ուրաց կը կերպնանար զիսաւորաք: Էալամակիզի ընդհարումները յանձնահագեկ չեին, եւ ըլլարու պարագային կը միջամասութիւն առհասարակ անզիական մուժերու կողմէն:

Հին տուառով մեր զատկուան օրջանը կ'անցեներ առանց լուրջ եւ արտակարգ դէպենքու: Թէեւ ուշաւորնեն չունենին, սակայն վամբը լցնուող հոծ բազմութիւնը կես մխուր եւ կես ուրախ հանդիսաւորութիւն մը կը բերեւ աւագ օսբարուան արարողութեանց:

14 Մայիսին Երուսալեմ հաղաբն ու տրցակակիր իր հակողութեան ներեւու ունեցող անդիմական զինուուրական ուժերը կը հաւուեկին եւ պատապանուրեան զօտիները կը մասային մեկ կողմէն արաբներու ու միւս կողմէն հետաներու հակողութեան առկ, ուրու պատառաւ կը սկսէր բուռն եւ կատաղի պայքարը երկուստե, իրաւու ձեռնեն խիթու ու զամոգիտական յիշեալ դիրեւն ու զօտիները: Կանեամերձ հաղաքացի հայ հասարակութիւնը ու ցարդ չեր լիմ իր կայիր, եւ ներքին ուժեղ հսկողութեան մը ընորդի գիտերային եւ, ուուրչեան իր պատապանուրցինը կ'ընէր, զինուուրական դիրեւու եւ հսկողութեան այս բարձումն պատառաւ խօսնակի կը մատնուեր, եւ բովանդակ բրանչուրինը հափի իր հներածեօր առաջ փսեֆ կը լցուեր, որովհետեւ այդ բարձումը հետաներու եւ արաբներու միջև սահմանագլուխի կը վերածուեր:

15 Մայիսին վերջ կը գտնէր անդիմական խնամակալութիւնը, եւ հաղաքի բոլոր զրյխաւու կետերուն եւ սահմաններուն վրայ կը ողբարակեծուերին կատաղի բնդիմարմնեւ: Հրակեներու, ուումբերու եւ մատնանդ հրթիւներու խմալու աղինուն ու ոռոք սարափի եւ մահուան կը մատներ ամիսներ իվեր արդէն հալումա եղած ժողովուրդը:

16 Մայիս, Կիրակի օրուան կրկնապատճեալ առաւուր կը բացուեր հայոց վանիք մէջ տեխի ունեցող տնուու ու արեւուս եւսարաններուն վրայ: Տեղացող հրթիւներէն եւ ուումբերէն կ'անենային բազմարի վիրաւուներ եւ խնդումներ: Մրգազան Պատրիարք Հայոց անձամբ դիմումներ կատարեց իշխանութեանց եւ միջազգային մարմնին ներկայացնեցիներուն, այնեւելով ու խնայեն վանիքն, եւ անոր կամարեան տու ծուարած խեղն ծովովուրդին: Սակայն բոլոր դիմումները կը մնան ապարդին, ուրովիտեւ կահնիք եւ մահուան պայքարը մլոր զազանացած ամբոխին գրամադրուրիւններ կը մնային անզապիքի:

Կաստեն վերջ աւելի բուռն կերպով կը սպառնակուին այս բնդիմարմները եւ կը տեղական դաւաւերը: Հայոց վանիք այլուս սահմանագլուխ եւ դիրէ եւելու կողմեւու պայքարին, ու այս իսկ պատառաւ երազեններ, ու ուումբերու տեղատարափը պանդակաս

իր վրային եւ սահմաններէն: Կաստեն վերջ, պատահականութեն պայրած ուումբի մը զոհ կ'երան Սահմականներէր, այր ու կիս միամային:

Նկարագուրիւններով վեր կը մնայ ազգնապն ու յուսահատ վիճակը ու կը տրեկ վահենն ներ: Գործի վրայ եւ մեր բովանդակ երեսաւրդուրիւնը, ու ամիսներէ իմբեր արդէն իր գիշերային եւ ցերեկային աշալուրց հրակողուրիւններով կը զանար առաջքը առնել վանիքն ներ: Դուրս եւ դուրս եղած բորը ներքին անկարգուրեանց եւ պատահաններուն: Գործի վրայ եւ Ս. Արքույոյ աւագ բարգմանը, Հոգ. Տ. Հայրի Վրայ. Ասամեան, ի գրուի կարգապահական մարմնին, ու օնորին իր փորձ եւ կարիք գործունեուրեան եւ աշալուրիւն ու երկուստե կատարած դիմումներուն: Տաս բան պիտի պակասեցներ Հաստառուրեան բապանացով վահեգեն:

Մայիս 17-18 արիւնի, սուզի եւ եթմաւրեան օրեւ եղած բովանդակ Միաբանուրեան եւ հայ հասարակուրեան համար: Հեկից կողմէն եղած ու մքակոծումները վանիքն վրայ, թէ իրենց շատուրեան եւ թէ պատնասած վիճաներուն համեմատուրեամբ՝ իրենց ծայրակերն հասան: Այս երկու օրեւու ընթացքին կ'ունենային 36 վիրաւուներ, որոնցնէ 3ը կը վախճանեին իրենց վիշերու ծանրուրեամբ պատնասաւ:

Նորին Ամեն. Ս. Պատրիարք Հայր եւրուր անզամ ըլլալով, արցունելով ու պատասխին, դարձաւ կը դիմէ պատկան իշխանութեաններիւն, երկու սեներէ կազմուած, ու իրենց զրուխը ունենալով նոքք. Գրիգոր Տաղեանի եւ Պ. Բիւզանդ Սկեմերնեանի նման վորձ ու պատուական անձեր, եւ Տիկին Վարդուի Մատքրուսանի եւ Տիկին Խոսկերեանի պէս ապնուած կան հոգիներ, գիշեր ու ցերեկ իրախոր կը հանդիսանա հայոց վանիքը:

Հու մասնաւու յարգանով եւ երախտագիտուրեամբ պէտ է յիշել վանուց Կարմիր Խաչի գործունեուրիւնը, երկու սեներէ կազմուած, ու իրենց զրուխը ունենալով նոքք. Գրիգոր Տաղեանի եւ Պ. Բիւզանդ Սկեմերնեանի նման վորձ ու պատուական անձեր, եւ Տիկին Վարդուի Մատքրուսանի եւ Տիկին Խոսկերեանի պէս ապնուած կան հոգիներ, գիշեր ու ցերեկ իրախոր կը հանդիսանա հայոց վանիքը:

Եթէ հայոց վանիքն ու ծողովուրգը մահուած ազգնապն ու արիւնեն խելային իր

կորուսները կը սպար, անդին մուրին մէջ, կարգ մը թիւր եւ ենեն նկատմաներով յերիւրած դաւ մը կը պատրաստուեր վանիքն եւ մեր ժողովուրդին դէմ: Տակաւին ժամանուլը չի ենկած բանալու զայն իր տիւր շարժառի իրներուն եւ ծալերուն մէջ, եւ սակարգ իրազարքին է ք ան սկիզբ տանել սկսած եւ կարգ մը անխիզն հոգիներուն մէջ, ու առաջուած ենելոս ու չար մքնուրդին վրայ, եւ գիշերուան, որ շարին ժամն է, կը սպասէր փար իշնելու համար: Այդ շարիքը տակաւին իր ճանձերը շերկարան մեր ճողիին եւ մարմնին, կարգ մը բարի հոգիներուն միջամտուրիւնը, եւ Անդր-Յորդանանի ուժերու յառաջապահ գունդին ժամանումը զայն ի դերեւ կը հանձին: Աւուրծոյ ամենազօր ու պահապահ աջը անզամ մը եւս կը տարածուեր իր սիրելի Հայոսառուրեան եւ իր տառապահար ժողովուրդին վրայ, այս անզամ ես խորակելու մեծ շարիքին իրեն կարկառաւուած ժանիքը: Անդր-Յորդանանի քանակը կը մտնէ հին խաղաք եւ պարիսխանքերու ու կարգ մը ամեռուրիւններ իրեն դիրք բրած կը հնակէ, նայոց վանքը այդ գիշերէն մին կը հանդիսանայ եւ Ս. Թարգմանչաց վահարանն ու Զամ բաղը այսկերպով կը վերածուեին զօրանոցներու:

20 Մայիս, եւէից Ամբակնուրիւնը կը տառւնակուի: Վանիքրնակ խունապահար ժողովուրդը ներենայրիկերը ծուարած՝ ան- տուն կը սպասէ: Աւրաքին յարաբերուրիւններ կը մտնա անկարելի ու մանաւանդ վրասնաւու, տեղազարդ ուումբերու եւ տակաւին ուրիշ անպատճեռքանց պատճառու: Խորտակուած են հին խաղաքի բոլոր հեռանային եւ եկերածան լոյսի թեթերը, դադրած է կառապարական ջուրը:

Ենք գիտերին, մեծ ուումբ մը կ'իյնայ Ս. Եղմիածնի տանիքին վրայ եւ կը փլցնէ եղերի մէկ մասը, հիմնովին ցնցերով նոյնակա զանգակատունը, որուն հարերը այժմ հազի: Բարու վրայ կրնան կենալ: Խումբեր կ'իյնան նաև լուսարապեառանի ուլուրը, խանդումներ եւ ցնցումներ անենուրենք: Բազմաթիւ հոբերներ կ'իյնան Զամ բաղի, Բազզէ բաղի եւ վանքի զանազան մասերուն վրայ, որոնց մեծերը կարծու հետերէ իմն չն պայրի, զարմանէի մատնելով բոլորը:

1 Քիեւեռուան ժամը 9ին Անդր-Յորդանանի

զօրաց հրամանատարուրեան կողմէն բարձրախօսով, հականայ արտայայտուրիւններուն դէմ, երիցս պատօնական ներեռումի յայտարարուրիւններ կ'ըլլան, որու միջոցին ընդհակալին գովեստեներ կը հիւսուին հայ ժողովուրդի հաւատառմուրեան, ամեկեղուրեան եւ պարկեսուրեան, մանաւանդ բոլոր արաբական երկիներուն մէջ անոնց ցոյցուած եղայրական եւ երախտադիտական զգացուներուն համար:

Մայիս 22-25, Ամբակնուրիւնները կը տառւնակուին գիտեր ու ցերեկի, երբեմ ուժգին եւ յանախ թերեւ եղանակներով: Խումբեր կ'իյնան մատնեադարանին ուլուր, խանձելով իր հակատի մասը: Խութէ մեծ ուումբ մը կ'իյնայ վանքի բակին մէջ, վիրաւորենով Անձեռնան զնանիքին բոլոր անդամները, ուրենից մին՝ փոքրիկն Անահիտ, կը վախճանիի: Ուրիշ երկու ուս խուռա ուումբեր կ'իյնան վանքի աւագ մուտքին առջեն եւ եռվի ու կը խորտակին զիմանցի խանուրներուն գուռներու ու պատերը: Խամարքի ուումբեր կ'իյնան վանքին կից եղող ձաւարի գործարանին վրայ եւ յառաջ կը բերեն երգիներու, ուրենի սակամ օնուրի ժիր ձեռներու կը ըիշացուին: Երկու ուումբեր կ'իյնան նոյնական կեղեղելոյ գաւիրին մէջ եւ կը վիրաւորեն 6 հոգիներ:

Մայիս 27ին Ապօռւլա բազմաւորը զինուորական տարագոլու բազմարի հետեւողներով Ս. Թարգմարեան տանար կ'այցելէ, յոյն, լատին եւ հայ պատրիարքուրիւններու ներկայացուցիչները իրենց հետեւորդներով կը գիմաւուն զիմեր, Նորին Վեհափառուրեան մատուցանելով իրենց սրագին յար-

գային կամական կ'իյնան կազմական բաղադրի այլին նարանա, կը յանձներէ Անդր-Յորդանանի բանակի երամանատարուրեան, որուն պատճառաւ մեր վանքը մասամբ այլին կը դագրէ պատերազմական սահմանագլուխ ըլլայէ: Ցաջորդ օրերու ընթացքին, (Մայիս 29-31) հին խաղաքի ներեին ու արտաքին խռովքը կը մեղմանար, երբեմկուրիւնները տեղէ տեղ եւ նրանակներն Ամենան կը դիւրանային, ընունի Անդր-Յորդանանի ուժերու գիմաւուրեան եւ հակողուրեան: Մեր վանիքրնակ ժողովուրդին ունեւուրեներու առուար մաս մը գէպի Ամենան եւ Պէյրուր կը զադրէ, սար-

սափահար եղածներեն, եւ մասինց զայիք ուեր անսոյզ վիճակն: Խոկ մասցան մասը կը շարունակէ մնալ վասերն ներ եւ վախեներ բաղերու մեջ:

Մայիսի կեսեն սկսեալ չհաւոր զասակարգն կը բաժանուեր նաց եւ կերակուր, Պարենառման յանձնախումբի հսկողութեան ներեւ, նախազանութեամբ Ս. Արուոյա մատակարար Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրթիկեանի, որ ամսիներէ իլիք որտագին ու անխոնց փարումով կը շարունակէ բազում դժուարութիւններ պահանջող բարիքի այդ գործը, առարկայ բոլոր նպաստառեանեւու օրինութեամ եւ որտագին մատակարութեան:

ՅՈՒՆԻՍ

Չ Յունիս, իին հաղոս Այն-Ֆարային ջուր բերելու խոսումով, Երուսաղեմի հաղաքապեարանի նորին Աևենապատութեան դիմեց Յուլիստուութեան մը խնդրանկով: Ս. Արուոյ ուրիշ հաստատութիւններու կարիքն, Լ. Պ. 100 ոսկի նուիրեց յիշեալ նպասակին:

Յ Յունիս, կես գիւերեն միջնեւ լոյս սաստիկ պիտակութիւնն եւիք ունեցաւ: Դոյն օրը Պետրուքի Հ. Բ. Ըիւլուրան յանձնանոյնի կարգադրութեամբ, Տոքր. Քիւզանդ Գրիգորեանի Պետրուքի Երուսաղեմի հասաւ, վանցուց դարմանատան մեջ ծառայիլու համար: Ցարգելի բժիշկը զգախարար միան եւկու օպարաններ մեր մեջ անցուց, սական այդ ժամանակաշրջանին բրաւ իր լաւագոյնք՝ օգտակար ըլլալու համար վիրաւուներուն եւ հիւանդներուն:

Ցարգելի Տոքր. իր հետք կը բերէ նաև Հ. Բ. Ըիւլուրան եւ բազմանախ ու ազնուական Տոքր. Ճիշենեանի կեցորդի նույրէ, ինչպես նաև կարգ մը անհրաժեշտ գործերէն նույրանութեան նայ ազնուամեաց Տոքր.

Այսօր ընդունեցանք մատակալութեամբ նոյնպես նգիպտոյ Գեր. Առաջնորդ Մրգանց Վրացանի կողմէն զբանա գելութէից մրերէք: Բայց այս նույրանութեանց եւ նույրուող եւ նույրող պատուական հոգիներուն հոս յանուն նորին Ամեն. Մրգանց Պատրիարք Հօր կը յայտնենք մեր խորին մատակալութիւնները եւ մերամբ ժողովուրդի շերմաջերէն եամսագիտութիւնը:

Յունիս 6, Թրաքի Վասե. խնամակալ Ապօւլիլս այսօր Ս. Յարուքին այցելեց իր

նետւորդներով, եւ ընդունուեցաւ տանարեն ներ երեք պատրիարքութեամբ ներկայացուցիչներու կողմէն:

Ս. Յարուքեան մեջ, մեր հետեւորդ դայիք եղայինները օգտուելով տրոգ աննպաս կացութենեն, Ս. Յարուքեան իրաւանց վերաբեւալ կարգ մը ունակութիւններ փորձեցին, սակայն պատրիարքանի կողմէն ծեռ առնուած ազգով միջոցներուն ընուիի՝ անոնց ազօտէն մազգութիւններուն վերջ տուեցաւ, ուրին անդրադառնարզ յեսոյ իրենց այս սեղ արարքին, եկան ներողութիւն խնդրելու նորին Ամեն. Մրգանց Պատրիարք Հօրինք:

10 Յունիս, Համբարձման նախատօնակն ու հանդիսութիւնը այս տարի փոխանակ Համբարձման իւրաք վրայ, Ս. Յակիբեանց տանարեն մեջ պատուեցաւ: Պատրագի միջնին վայելու հանդիսաւորութեամբ կատարուեցաւ նոյնակա Հայրապետական մատրանի Ս. Հջմիքանի, Նորին Ամեն. Մրգանց Պատրիարք Հայրը խոսեցաւ շատ սրացին, բարող մը, մեկնելով ներկայ կացութենեն վեր առաւ մեր եկեղեցւոյ եւ մեր ծոլզութեամբ ինուեկան կեցուածքը այս կարգի իրացուանց նույրանութիւնների մէմ դառերու եւ պատահականութեամբ:

15 Յունիս, կը կարգադրուի մեկ ամսուած զինագուլը, որու ընթացքին բովանդակ Երաւանակէն եւ մեր ննուած ու սարսափանակ ծողովուրդին պատհուութիւն կը տրուի իր մը հանձիս ունեն համերու:

Յանիս 17ին, Ս. Արուոյ միաբաներէն Յունիսի տեսուչ Հոգ. Տ. Բարգէն Վրդ. Ապատանի Պետրուքին Երուսալմէ կը վերադառնա, ուր զացած եր գեակերեն առաջ իր եկորց ամուսնութեանը ներկայ գտնուելու համար:

20 Յունիս, տօն Հոգեգալաթեան, որու նախատօնն ու հանդէսը կը կատարուե նոյնակա Ս. Յակոբեանց տանարեն մեջ, փոխանակ Ս. Գրիշու Եկեղեցիին մեջ, որ այժմ իրեւ գիրք կը ծառայէ երեկի:

Ան երկան տօնու եւ՝ արիւնոս ամիսներու շահկրեն յոււագրութիւնը: Վեր յիշեցինք այս դեպքերու առիրով մեր վիւրաներու բիւր եւ անոնց հանդէկ եղան դարմանուն ու հոգատարութիւնը: Հոս խորունք ցաւով կը յիշատակենք նաև մեր մասները: Ս. Յակոբի միաբաներէն Յարուքին

Ասատուրեան՝ Խարբեղցի, 60 տարեկան եւ Աւետիք Քայատեան՝ Եղզարացի, 60 տարեկան։ Մայիս 14-31 Մրուսավաճմի մեր հասարակութենքն դժբախտության ունեցած կուրանքնելու Տիկին Աննա Պետելեան 40 տարեկան, Սահմակ Սահմակեան 30 տարեկան, իր կողակիցը Տիկին Տիամանք Սահմակեան 27 տարեկան, Գեղորգ Գեղորգեան 15 տարեկան, Զամար Զամարեան 22 տարեկան, Արևեն Ֆովակիս 65 տարեկան, Անահիտ Աւենեան 8 տարեկան, Յարութիւն Տարդընեան Ասանացի 60 տարեկան, Հայկ Խանքգեան Երգնկացի 50 տարեկան, Խայլի Թումայեան 15 տարեկան, Մարացի Փարանազ 35 տարեկան։ Ասֆայի եւ Երջակայից մեջ ցարդ մեր ունեցած աեղեկութեանց համաձայն մեռած են՝ Յովսէփ Շահինեան 26 տարեկան, Կարապէտ Յակոբըն (Ենրկարա) 55 տարեկան, Քեսապցի Կարապէտ կոչուածքը 25 տարեկան եւ Վահրամ Տէր-Սահմակեան 55 տարեկան։

Հայթայի մէջ, սպանեուած են նետեւեալները. Նույգար Մոլենեան, Մանուկ Մանուկեան 38 տարեկան, Յակոր Այնքայլեան 24 տարեկան, Պ. Պաղչենեան Հանրնցի Երիտասարդ մը, Պ. Աւազեան Այնքապցի Երիտասարդ մը։ Կերոյիշեալ Յնջեցեալներուն կը մաղքենել հոգիի խաղաղութիւն, իսկ մեր տառապող ժողովաւրդին գալիք եւ նոր օրե-

րու բարիք եւ այս ասանդական վիճակն ազատութիւն։

Պործող Յանձնախումբեր

- Ա. — Տնօրինակ Մարմին
ԱՍԵՆ. Ս. ՊԱՏՐՈՒՐ ՀԱՅՐ Նախազան
ԳԵՐ. Տ. ԵՂԻՉԵ ՎՐԴ. ՏԵՐՏԻԿԵԱՆ Ասենացին
ՀՈԳ. Տ. ՍՈՒՐԵՆ ՎՐԴ. ՔԵՄԱՀԵԱՆ Անդրամ
ՀՈՂ. Ն. ՆՈՐԱՅՐ ՎՐԴ. ՊՈՎՈՐԵԱՆ
ՏՈՔ. ԳՐԻԳՈՐ ՏԱԼԵԱՆ Անձնայիք
ՊՐ. ՆԱՐԱԼՈՆ ԶԱՐԱՎՈՎՃԵԱՆ Անջամ
ՊՐ. ՍԱՀԱԿ ՍՈՅԱԿԵԱՆ
ՊՐ. ՎԱՐԴԱՆ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆԵԱՆ Քարուղար

Բ. — Կարգապահական Մարմին

- ՀՈԳ. Տ. ՀԱՅՐԻԿ ՎՐԴ. ԱՍԼԱՆԵԱՆ Նախազան
Անջամ

- ՏԻԱՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՈՒՆՃԵԱՆ
» ՍՍԴԻԿ ՊԱԼԵԱՆ
» ԼԵՊՈՆ ՍՏԵՓՈՒՆԵԱՆ
» ՄՄՈՆ ԿԻԿԼԵՍԵՎԵԱՆ
» ԳԵՈՐԳ ԳԱԲՐԱՆԵԱՆ
» ԱԼԵՔՍԱԿ ԵՂԱՅՑԵԱՆ
» ՃՐԱՑ ԵՐԱՍԹԵԱՆ
» ՑԱԿՈՐ ԶԱՐԵԱՆ

Գ. — Պարենաւորման Մարմին

- ՀՈԳ. Տ. ՄԻԽԱԻԼ ՎՐԴ. ԳՐԺԻԿԵԱՆ Նախազան
ՏԻԱՐ ՅՈՎՀԱԿ ԵՒԾՈՎԷԿԵԱՆ
» ԳԱՐՈՒԿ ԳԱՎԱՅՑԵԱՆ
» ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐԳԵՅԵԱՆ
» ԱԲՐԱՀԱՄ ԹՈՒՄՍՑԵԱՆ
» ՏԱՑԱՏ ԳԱՍՄՊԵԱՆ

(Ընդ.)

ՀԵՌԱԳԻՐ Ս. Է ԶՄԻԱԾՆԵՆ

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի Ս. Զատկի ընուհաւորական հեռագիրը ուղղուած Ամեն. Ս. Պատրիարք Հօր։

«Արտագին շնորհաւորանքներս Քրիստոսի Յարութեան մեծ տօնի առթիւ Ամենապատուութեանդ եւ Միաբանութեանդ Հոգեւոր Դասին եւ մեր միքնացեալ հօտին. Հայրապէտական օրհնութիւնս եւ բարեմաղթութիւններս։»

ԳԷՈՐԳ Զ.

Նորին Ս. Օծութիւն

- Տ. Տ. ԳԵՂՈՐԳ Զ. ՍԵՐԱՎԱՆԱԳԵՂ Կաթողիկոս
Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին Երեւան

«Զերդ Ս. Օծութեան կը մատուցաննը մեր եւ մեր Միաբանութեան ինչպէս նաև հաւատացեալ հօտին սրտագին շնորհաւորութիւններ Ս. Զատկի առթիւ, մաղթելով Զերդ Սերութեան երջանիկ արեւշատութիւն եւ Հայց Եկեղեցւոյ անսասանութիւն եւ մեր միքնացեալ Հայրնիքին ու ժողովուրդին բարգաւաճութիւն։»

ԿԻՒՐԵԴ ՊԱՏՐԻԱՐՔ

Ս. Մրուսապէմի

Պատմութեան ինչպէս նաև իրենց շահեկանութեանը համար հոս կը զետեղենք կարգ մը հայերէն եւ անգլիերէն նախակներ եւ պաշտօնագրեր, որոնք կ'անդրադարձեն Պաղեստինի տրոտում օրերը եւ Ս. Սթոռոյս ներքին կեանքի կարգ մը իրադարձութիւնները:

**HIS EXCELLENCY
THE HIGH COMMISSIONER FOR PALESTINE,
GOVERNMENT HOUSE,
JERUSALEM.**

Your Excellency,

We, the undersigned spiritual Heads of the Christians and Guardians of the Holy Places, request Your Excellency kindly to transmit the following message, resulting from a meeting of representatives of the Orthodox, Latin, and Armenian Churches, assembled at the Orthodox Patriarchate to-day on the Eastern Good Friday in the Holy City of Jerusalem, to His Majesty's Government in London, and the United Nations Organization, for the information and immediate action of the Security and Trusteeship Councils.

2. Perturbed by the present situation in Palestine, and basing our request on incidents, which have already occurred necessitating the withdrawal of our Ecclesiastic guardians and priests from our Institutions and Religious Establishments in Tiberias and Haifa: and the fighting to-day around the Orthodox Monastery and Church of St. Simeon in Katamon, Jerusalem, we emphasize our fears as to the security and respect of the sanctity of the Shrines and Places sacred to all Christians of the world regardless of confession. We appeal to those organizations now deliberating on the future and security of the Holy Land to take very urgent and immediate action to ensure the safety and security of all Christian Sanctuaries in Jerusalem and throughout Palestine.

3. Further, we request that definite steps be taken immediately in order to ensure that on the termination of the British Mandate there shall exist an authority capable of ensuring the practical administration and good government of Jerusalem and its environs including Bethlehem, Mt. of Olives, and Ain Karem.

With best wishes and the assurance of our distinguished consideration,

We remain,

Yours faithfully,

Jerusalem,
30 April, 1948.

| | | |
|-------------------------------------|------------------------|--|
| <i>Guregh II</i> | <i>P. Alberto Gori</i> | <i>Archbishop Athenagoras</i> |
| Armenian Patriarch of Jerusalem' | Custos of Terra Sancta | for the Greek Orthodox Patriarch of Jerusalem |



ԱՐՄԱՆ ԱՊՈՎԵԼԱԿԱՆ
ՍՐՋԻՑ Ը ԱԿԱՊԵՏՔԵԱՆՑ
ԵՐՈԽԱՆՈՒՄ

ARMENIAN PATRIARCHATE
JERUSALEM

No. 5665/17

Երուսաղեմ,
Jerusalem, 10 June 1948

TO

THE SECURITY COUNCIL
UNITED NATIONS ORGANIZATION
NEW YORK

We the undersigned, Armenian Patriarch of Jerusalem have the honour to bring to your notice that since the 15th of May 1948 the Basilica of the Holy Sepulchre of Jesus Christ and other Holy Places within the walls of the Old City of Jerusalem and its environs as well as Cathedrals, Churches, Monasteries, Convents, Educational and Charitable Institutions within the same area have been bombarded with mortar shells and riddled with bullets and grenades seriously damaging several of them.

We therefore appeal to you most earnestly to take urgent steps which would ensure the protection and safety of the Holy Places and sacred Institutions in Jerusalem and throughout Palestine.

Guregh II
Armenian Patriarch
of Jerusalem.

5435/17

16 Մարտ 1948

Ազնուածուք Տիկիր Գ. Կիրակոսինուն

Հնդկանուց Տնօրին Հ. Բ. Բ. Մ. Կեդրոնական Վաշչուրեհան
ի Նիւ-Յորք (Մ. Ն.)

Ազնուածուք Տիգրա,

Պայտաժինի Եերկայ խաղաքական տագնապը իր համատարած ալիքներով եւ արհաւ էիրթներով պատարած է նաև Ս. Արռու իր Միաբանութեամբ, իր քեմերով, իր կրօնական եւ կրթական բոլոր հաստատութիւններով եւ արձեկներով։

Եեր-պատերազմեան ևնեսական դժուարութիւններու վրայ բարդուած այս անակնկալ ու ծանրափօխ կացութիւնը լուրջ մտանուրիւններու մասնած է բոլոր եւ կը զգանք թէ առանձին պիտի չկնանք դիմագրաւել ք Ս. Արռույս եւ ք ժողովուրդի պահանջանկ։

Հետեւարաց յանում մեր նուիրական հաստատութեան եւ մեր սիրելի ժողովուրդին կը դիմենք Ձեզ եւ Պատ. Կնդրունական Վաշչուրեհան կ իր խնդրենք Ձեր աջակցութիւնն ու դրամական անմիջական օգնութիւնը վերանաս ալիքներ փրկելու Հայութեան պանծալի ժառանգութիւնը եղող Ս. Յակոբեանց Ս. Արռու ու անոր ազգային մեծ արձեկները եւ ապահովելու մեր Միաբանութեան եւ ժողովուրդի սնունդը զայիք մի հանի ամիսներու սարսափներու ընթացքին։

Աւելորդ պիտի ըլլար բուել տագնապին պատճառները ինչպես նաև այն հնակայ աւելները որոնք ցարդուած են։ Այդ մասին Ձեր սիրելուրիւնը, Պատ. Վաշչուրեհան լիակատար տեղեկութիւններ ունիք արդին եւ կ'ունենաք ամեն օր հայ եւ օսար մամուլի

կցերեն, ինչպես նաև եւրոպական եւ ամերիկան ճայնասփիւռք կեդրոններեն։ Մեր կողմէ պէտք կը տնօննեմ աւելիցնել միայն թէ կեանքի եւ ինչչի կորուսները եաւ աւելի մեծ են, բայ ինչ ու մասնաւր եւ ճայնասփիւռք կցած են ներկայացնել եւ երկ Տեղ մի արագէ մի բանի ամիսներ եւս շարունակուին տանոնք հրմայատակ պիտի կործանին անցեալ 30 տարիներու ժինաւարական եւ բնդիսնուր յառաջդիմուրեան աւխատանիներեն ու արդիւթեները։

Նրայազերդուած անոնդ ու կատարի պայքարը կեդրոնացած ըլլալով խաղաներու եւ անոնց արուածաններու մէջ, ծանրապէս պայտած է մեր ժողովուրդի բալոր խաւերաւն՝ խորսակելով անոնց ապրուսի բոլոր միջոցները։ Անոնցն ուստեղ յժմուխային մեծնաներու, ուսումներու եւ մեծ ու փոքր հրագիւններու աւրասպիններն խունապահար լած են իրենց ուսւներն ու շարժական բոլոր սացուածները եւ իրենց զաւակներով պատասանած են մեր կրօնական հաստատուրեանց պարիսպներն ներ։ Բացի ներական այս կորուսներին ցորդ ունեցած են 15 զոհեր։

Եռուսաղիմ։ Ս. Յակոբեանց վանեց թի ներին եւ արտաֆին քայերով, Հեթօնակապեաց, Քերլինեմ, Թեմիկի եւ Թուպկի վանենք եւ Հայաջի ժամանութիւն լցուած են ամեն զասակարգի պատասխանեանուր, հաւասարապէս վանեցուած եւ յուսալուած։

Ս. Արուոյո ներական վնասները եւ զաւական ծանր պատասխանատուրեալիւնները արգին իսկ մեծ համեմատուրիւններու հասած են։

Գեկի սիեմեան, եռուսաղիմի արտաֆին խաղանակի մեր լաւացոյն ժնեմերեն մին կործանած է բոլորպին։ Այրուած են մեր մեծ պանդոկի ներիւել նօրի խանուրները։ Պանդոկը ու մեր եկամուտի մեծացոյն աղբիւններեն էր, պարապ է եւ ներկայի կարելի չէ վարձու առլ։

Հրկիզուած են մեր Հեթօնակապեաց նկելցուոյ ետեւի խանուրներեն վեցը եւ կողազուած նոյն տունները։ Մեր կայուածոց վարձուունները դժուարութեան մասն եռուած են ին ինեւեաբան մեր ընթացիկ առօւեայ ճախործ համար կը նեղուիին զանցական կազմութեան։

Բացի օրինական տուրեերու որոնք կառապարուրեան կողմէ կը զանձուին անխափան, կը սիփակի վճարել կազմ մը բացարկի առօւեայ ճախործ համար կը նեղուիին զանցական կազմութեան։

Մեր պարապ ժնեմերեն ու խանուրները պատասխանելու համար կը կառուցանենք առժամանակ պատեր։ Վանի բայր բայրեր լցուած ըլլալով, նորեկ աղետալեւու տեղաւորման համար սիփակուած ենք փայտեայ տնակներ կանգնել վանի բակերուն ու անցերուն մէջ։ Ցարմարագոյն տնակները հեռաւուր զինուորական կայաններուն մէջ գտնուելով մեծ ճախեւուր պիտի ներարկաւիմ զանելու իրենց տելեւեն վեցցելու վանի փոխադրելու վեց զետեսն զարձեալ վեցցելու եւ այլուր փախադրելու համար։

Ասոնց կարցին են անոնդաղիսօն իրեւ նետեանք երկիր տագնապին, տարւոյս սկիզբեւու ունեցանք մի շաբ ցաւալի աղոյ մը։ Գերսեմանի ձորին մէջ զնուող Ս. Կառուածանայ գերեզմանի հնազարեան նկելցուին, որուն արտաֆին զաւիրը եւ մաւրը դեռ մի բանի ամիս առաջ վերահաստանած էին իրենց նախակի սկեղուրեան մէջ, Յունաց պատրիարքանի հնա հնամագործակցաբարա։ Յունաւար ծի գիշերը յանկարծական տեղաւորափ անձեւներու նեղեններով լցուուցաւ։ Խորտակուցան եօր մաւսն ու զաւրի պարը եւ ինչ որ կը գտնուէ ներսը նկելցուոյ մէջ։ Ս. Կոյսի զամբարանը եւ անոր առջելի մեր Հերույ բագաւորի պատարացանասոյ Ս. Սեղանը, ծունաց եւ մեր միւս բոլոր գրաւագանական անդամանները, բայց իլոններու հրանակուր պատերները, կանքելունները, ջաները, պահարանները - ներական արժեկով մի բանի համար ոսկիններու հասնոյ նուրական իրեղեններ։

Ասոնց բոլորը, բոլոր անխափան, պէտք է վերահաստանակին այդ մի բանի հաջար ոսկիններու ծախիւնով։ Առուած զաւմարին նիօյ կեսը, ինչ ալ որ ըլլայ, վաներիու պարտաւուր պիտի ըլլամէ յառաջիկայ մի բանի ամիսներու ընթացքին։ Միայն արտաֆին բակի խորսակուած պարը որ մեր առանձին սեպհակամուրիւնն է եւ անմիջապէս կառուցան ներին։ Այս պահանջէ մօս 1000 ոսկոյ ճախի մը ներկայ զիններով։

Այս սիփակուած ու անհրածեան ծախսերու շարասն մեր նուազած եկամուտներու առջեւ, ցոյց կուտայ Ձեր սիելուրեանց թէ ինչու կը դիմենք Ձեր օմնուրեան, պալեստինակայութեան կեանքը ապահովելու համար։

Պահեստինի Հայութիւնը անցեալ երեւուն ատիններու ընթացքին օրինակի եղած է իր ալյափերեան եւ եկեղեցափերեան մէջ։ Ազգային ընդհանուր եւ մասնակի հանգակուարելիւններու մէջ միւս մասնակուրիւն բերած է առաջազոյն զինաբերուրեամբ։

Անոնց սերն ու համակրանքը Միուրեանդ հանդեկ յատկապէս ջերմ եղած է եւ հնեւեաբար Ձեր մասնաւոր գնահատուրեան արժանի:

Ներկայ զբախաց պարագաներու առկ խկ այդ ոգիին ընորհի կատարած ենք հանգանակուրեան ու զոյցաւցած մօս 1000 ոսկեոյ զումար մը: Յեսոյ կազմած ենք տանեւ ինքն աշխարհականներէ եւ վեց հոգեւորականներէ բաղկացած առժամեայ հնամատարական Մարմին մը մեր հանգանակուրեան տակ, յառաջիկայ ամիսներու գծուարուրիւնները բառապար համար: Մարմինը ունի իր վարչական վերին համարառու ուղղովք՝ բաղկացած երեք հոգեւորականներէ եւ երեք աշխարհականներէ: յեսոյ երեք գործադիր յանձնաւում բեր — Առողջապահական, Կարգապահական եւ Պարեւառուման, բաղկացած մէյ-մէկ հոգեւորական եւ յաջորդարաւոր երեք, չորս եւ ինքն աշխարհական անդամներէ:

Հս հնամատարական Մարմին մասնաւում հնեւուրեան յաջորդ ինքն ամիսներու անիշտանուրեան ըրանին (Մայիսին - Սեպտեմբեր) 500 անձի պարեն պէտք է ապահովուի Երուապէմի համայնքի կարօտաները ոսկի փրկելու համար: Այդ պարենը այժմեան զիներով կ'առէ 7000 պաղեան: ոսկի եւ անոր կարեւոր մասոց պէտք է ապահովուի մինչեւ Ապրիլի կետերը, որովհետեւ Մայիս 15ին կը վերշանայ Հպաւաս Պետուրեան Վարչուրինը եւ այլեւս անհնար կ'ըլլայ պարեն գտնել յառաջ գայիք հասուային դրուրեան պատճառաւ:

Բացի Երուապէմի այս 500 կարօտաներէն Պայեստինի միւս հաշաբներու եւ ըրջաններու մէջ ես պիտի ունենան նոնչափ երեք ոչ աւելի կարօտաները, որոնք այդ ամիսներուն պէտք պիտի ունենան մեր օժանդակուրեան: Այս հասուուզ վերոյիշեալ 7000 ոսկույ գումարէն ալ պիտի կրկնապահուի:

Հնամատարուրիւնը այս հասուուզ նկատ ունի միմիայն իսկական ու բացարձակ կարօտաները, անձն որ ցարդ օրավարձող կամ առօրեայ եկամուռուզ միայն կ'ապրեցնեն իրենց ընասնիք եւ գործազրկուրեան եւ այլ կորուսներու պատճառաւ մնացած են բոլորին անոն եւ անօցնական իրենց ընասնեկան պարագաներով միայն: Մնացեաները օրոնց մէջ է հաւել Ս. Արուս իր Միաբանուրեամբ (110 հոգի) ինչպէս դուք ալ պիտի բելացրէք սօբպուած պիտի ըլլան իրենց իւղովք տապկուելու:

Ուրեմն ինչպէս ներ նոյնպէս եւ մեր մասնութիւնը կեղունացած պիտի ըլլայ մեր ծոյզուրէքի գործադ եւ արենաւաւ զանակարձի կարօտաներու վրայ: Ներ Պատարածան Վարչուրին օժանդակ անօնց պարենաւորեան մնարածեւ հոգր բառնալու, օգնած կ'ըլլայ Ս. Արուսի միամատանակ եւ արգելք եղած կ'ըլլայ մեր շատ պրուեւն որպէտեւ ինչպէս վեր իրական եւ օօտափելի փատերով ցոյց ունինք մեր իւղը պակսած է տաս եւ կը վախճանէ այրուելէ: Մեր արութիքը՝ այրութիք է ազգային արժեներու, ազգային նրկիրական իրաւաց եւ շահերու, այրութիք գարաւոր անզին ժառանգուրեան...

Անցեալ երկու ամիսներու ընթացքին Պայեստինի կացուրեան բարեկաւան համար կարեւու անձնաւորուրիւններու կոում օրուած լաւածես յուսադրութիւնները ցարդ իրականացած շըլլալով՝ զաւ ի սիրո վանանի անազանգը կը հնցեցնենք Ձեր ականցներուն Սուրբ Միսին մեր բարձունքնեն: Վասար իք Բարեզգարծականի ոչ միայն մտին այլին արտին մէջ պիտի լուսի ան են մենք պիտի ապրէմին մեր զաւակներով անվանիք՝ փառաւորելու Աստուծոյ անունը եւ օհնելու մեր սիրելի Բարեզգարծականը՝ վասն հայրեննեաց եւ վասն Միսին իր կատարած բարեզգուրեւեան համար:

Մեր բառ իւսէնուսէւ մասին մեր բայիքը իր պարզուրեան մէջ յայտնի յիսոյ, կը սպասենք Ձեր անմիջական եւ հնուագրական օգնաւրեան եւ կը վասահացնենք քէ անոր ծախսուց մասնաւան հաշեւր պիտի ներկայացնենք Պատ. Վարչուրեան ի միամատիք:

Ի գիտուրին Պատ. Վարչուրեան հարկ կը տեսնենք բացուռուապէս յայտնելու քէ Պայեստինի Հայուրիւնը առաւելապէս առենաւուրեներէ եւ ամսականաւոր պաօօննեան ներկ բաղկացած ըլլալով՝ դժբախտաբար ներկայ հազարական եւ տևեսական սփորուրեանց եւ գործազրկուրեանց երեսէն պիտի չինայ զգայի շափով բառնալ մեր ծանր բեռը: Ակնկալարուրիւններ չենք կրնար ունենալ հաւել մեր երկիր դրացնուրեան մէջ գտնուող Հայ համայնքներէն՝ ծանօթ պատճաններով: Հետեւաբար մեր ամբողջ յոյսը Բարեզգարծականի վրայ է միայն եւ ակնդէս կը սպասենք այդ յոյսի իրականացման:

Կանխայայտ տնօրինակալուրեամբ եւ Հայրական սիրոյ ողջուիթիւ եւ օհնուրեամբ

Մնամք ապօքարար

Կիրինի թ.

Պատրիարք Ս. Արուսապէմի

5544/17

30 Ապրիլ 1948

Նորին Ս. Օծուրիմ

Տ. Տ. Գլըթդին Ա.

Գեհափառ. Կարողիկոս Մեծի Տաճա Կիլիկիոյ, Անքիլիա
Վեհափառ. Տէր եւ եղբայր մեր ի Քրիստոս,

Այսօր ընդունեցինք Ձեր Վեհափառութեան 24 Ապրիլ 1948 թուակիր եւ բիւ 35 Մրգատակ հոնդակիր որով Ձեր Հայրական զօրովայից սիրոց կոչ կ'ուղիկ Ձեր Կարողիկոսական թիմի բոլոր Քերապատի Առաջնորդներուն, պատուարժան Թեմական իշխանութիւններուն եւ հաւատացեալ ժողովուրդին եղբայրական օգնութիւն փուրացներու թիւնց ալյասիա հաւազաներուն Պալիստինի ներկայ հաղաքական տագնապի ընթացքին:

Մեր եւ մեր Միաբանութեան ինչպէս նաև Խնամատարական Մարմեկ եւ ժողովրդական ամենաշերք երախազգիտութիւնը կը յայտնենք Ձեր Վեհափառութեան վիճանձն զգացումներուն եւ բարեհան կարգադրութիւններուն համար որոնք վասն ենք պիտի թերեցնեն մեր այդեալապաներու տառապանեներու եւ հաջախերիւն եւ սփոփանք պիտի ներքնչեն անոնց նիւթեան եւ նոդիներուն մէջ:

Մեր առաջին համակիր որուական ասդին Պալիստինի տագնապը աւելի մեծ համեմատութիւններու հասած ըլլալով բազմապատկուած են մեր աղետալիներուն բիւր եւ նոյն շափով ալ մեր հնամատարական պատասխանառութեան բենեներ եւ մասհոգութիւնները:

Հայֆայի եւ Յոպպէի Հայութինը Երուսալէմի Հայութին նման տեղահան եղած է գրեթէ ամբողջութեամբ վերջին յարձակումներու ընթացքին կարսնցնելով իր տացուածքներուն մեծ մասը: Հայֆայի մէջ մօս 300 հոգի ապաստան գտած են տեղուց Անկիլիան Նկեղցելոյ ժամատան մէջ Երուսալէմի Անջիշիան Սփիսկոպոսի բարեհան արտօնութեամբ: Անոնց հետ համարգակցութեան մէջ մաս ենք արդեն բոլոր հնարաւոր միջոցներով օգնութեան հասնելու նպատակով:

Ցոպակցիները հաւառուած են մասամբ մեր Ս. Գլխադիր նախակրարանի եւ մանկապարտէկի ունիերուն մէջ ինչպէս նաև մեր վանդին եւ ուրիշ ապահով փարերուն մէջ: Կասկած չունինք քէ վանքուած են պաղեստինանայութեան միւս փոքրիկ համայնքներն եւս: Այնպէս որ գրեթէ ամբողջ պաղեստինահայութիւնը արհաւրեկներու սպառնալիքներուն մէջ կ'ապրի այսօր:

Երուսալէմի մեր աղետալիներուն բիւր կ'ըկնապատկուած է եւ այժմ վանդի եւ հայոց բարին մէջ ունինք մօսապայման 3000 պատասխանին: Անոնց մէջ կը գտնուին նաև տեղուս Հայ Կարողիկ եւ Բայոնական համայնքներէն տասեր: Աւելաց է Ձեր Վեհափառութեան մասնամասնել քէ ինչ կը հանակի 10.000 հայութեան տեղահանութիւնը Պալիստինի ներկայ պայմաններուն մէջ: Դուք ինչպէս նաև Ձեր թիմի պատուական հայութիւնը լաւ գիտէք այդ եւ գիտէք նաև քէ ինչ միջոցներով կարելի պիտի ըլլայ օգնութեան հասնիլ:

Մեր զատկական աւագ օպարի այս օրբազան օրերուն զրկուած ուխտաւորներուն երանիկ ներկայութեան մեջի կը մնայ զառնալ անգամ մը եւս Ձեր Վեհափառութեան եւ Ձեր սիրասուն զաւակներուն ի Սիւրխա, ի Լիբանան եւ ի Կիպրոս, եւ ուխտաւորներան նոր երաւեր մը կարգալ Ձեզ՝ ուխտի եկել պիտի բանեք ի Ս. Երուսալէմ Ձեր նոդիներով եւ սիրեւեավ ի խնդիր փրկարծութեան մեր Տիրոջ օրինակին հնեւելիով եւ մենց ինչպէս մեր նախորդներու նոդիները պիտի շմոռնանք Ձեր այդ ուխտազնացութիւնը:

Եղբայրական սիրոյ ողջունի

Մնամք աղօրակից

Կիրիեղ, Բ.

Պատրիարք Ս. Երուսալէմի

5569/14

15 Յունիս 1948

Ազնուածութ ՏիԱՐ Գ. ԿիրԱԿՈՍԵԱՆ

Ընդհանուր Տեղական Հ. Բ. Ը. Մ. Կեդրոնական Վաշուրեան
ի Նիւ-Նոր (Մ. Ն.)

Ազնուածութ Տիար,

Պատիւ ունինք տեղեկացնելու Ձեր սիրելուրեան թէ ընդունած ենք Ձեր սահմանած Լ. Պ. 5000ի նպասր ամբողջուրեամբ: Երախտապարտ ենք սիրելի Բարեգործականին անսահմանութեա:

Նկատի ունենալով Ձեր նպասի ընդիմանուր գումարը, մինչեւ այսօ մօսաւորապէս Լ. Պ. 4000 սպիտի արժողուրեամբ պարէն եւ դեղօրայք ապահոված էինք: Այժմ կարելիս բիւն պիտի ունենանք ամբողջացնելու մեր գնումները յաւաչիկայ ամիսներու անհրաժեշտ պէտքերուն համար:

Անցնող մեկ ամսուանի փորձառուրիմբ ցոյց տուալ որ կարօտանմերու բիւր տաս աւելի պիտի ըլլայ տան ինչ որ հնամասարուրիմբ ենքադրած եր նախապէս եւ հետեւաբար նպասի զորդ անհրաժեշտաբար մեր ենքադրածէն տաս աւելի ընդարձակ սահմաններու պիտի համար: Ա. Արոռոյս համար ուղղակի ոչ մեկ նպաս սացանի ցարդ այնպէս որ մեր ունեցած պարէնով եւ խիս խնախպուրեամբ միայն կը կառավարուինք մինչեւ համանին օգնուրեան բարեւար ձեռները բոյլ չալու որ պարտի նիրաններուն մեջ միրնուինք:

Մեր վնասներն ու կորուսները տաս են դժբախտաբար, առաջին առքի երբ պայմանները ներեն պիտի կատարել տանք անօնց հնուրեան եւ գնահատուրեան աշխատանիները, անմիջապէս վերաբինուրեան սկսելու յառաջիկայ ձևունալին եղանակին առաջ:

Մայիս 15-ին ասդին մեր Միաբանուրեան եւ ժողովուրդի գտնեն փորձառուրիմներու մասին զայտափար մը տալու համար Ձեր սիրելուրեան կը ներկայացնենք հետեւեալ մանամասնութիւնները:

Բացի նախորդ ամիսներու բնրացքին Պայմանին զանազան մասերու մեջ մեր ունեցած 16 կարաւաններէն, Մայիս 15-ին իմբր մեր փանիք որշապատին մեջ եւ նովուրդ պայրած ուռումբերէն եւ երակններու փամփուտներէն ունեցած են 111 հայ վիրաւուրեալներ. անոնցմէ 10 հոգին փախանած են: Նոյն սահմաններուն մեջ վիրաւուրեալ են նաեւ 68 ուրիշներ ունեցմէ եերեք փախանած են: Մեր վիրաւուրեալներէն մեկ մասը պատիման որշանի մեջ կը գնուին տակաւին, մնացեանները առողջացած են: Այս բռաւանները ցոյց կուտան թէ որշափ սաստիկ եղած է ուրբակուրիմբ մեր որշանակին մեջ եւ որշափ տիառ պիտի ըլլայ մեր կրած աղեար երէ աւելի եւկար տեկու ան: 100-ին աւելի ուուրիտներն մի բանին միայն չեն պայրած. անոնցմէ շորսը 1 մեր 25 սանդիմեր երկարութիւններին:

Մեր այս դժբախտուրեան կապակցուրեամբ պարտ կը զգանք յատկապէս յիշատակել թէ անմուանայի եւ բարեւար զեր կասաւեցին Միաբանուրեան եւ հնամասարուրեան անհրաժեշտ իրենց աշարջուրեամբ՝ ի գոււս մեր սիրելի երթասարդներուն որոնք զինաբերուրեան մեծ ոդիով գիւեր ու ցերեկ անդապար հսկուրեան պարտականուրիւններ կատարեցին եւ դրկեցին ժողովուրդը աւելի մեծ դժբախտուրիւններէ:

Նոյնշաբ զնանատելի են հնամասարուրեան աշխատանինները բուժարանական, առողջապահական ինչպէս նաեւ պարենաւորման եւ անունդի պատրաստուրեան եւ բաշխման գործին մեջ:

Քուժարանի օրագրուրեան արձանագրուրիւններէն բաղկալով կուտան հետեւեալ բըւածանները ցոյց տալու համար թէ որշափ օգտակար եղած են ցարդ Հ. Բ. Մ. Միուրեան, Պետրուքի Ամերիկեան Համալսարանի, Պետրուքի Կարմիր Խաչի, Տոքր. ծիտեանի եւ Պր. Մէսնեանի եւ Գահիրէեն ուրիշներուն կողմէ նույրաբերուած դեղօրէից պաշարը:

Մայիս 14-ին մինչեւ Յունիս 7 տեսող ժամանակաշրջանին 17 օրերու մէջ 166 վիրաւութեալներ ընդունաւած են մեր բուժաւանք, շատերու մարմինը ոռումքի կոռուպով պարուսած: Անհրաժեշտ եղած պարագաներուն օտար խորեց շրափանցած ոռումքի կոռուպոր հանուած են վիրաւութեալներու մարմիններէն եւ անոնց բացուած վիրեւերը կարուած են ու այնպէս դրկուած հիւանդանոց, դիւրացներով վիրաբոյժի աշխատանքը:

Երուսաղէմի մէջ հաստատուած արարական նոր հիւանդանոցի վիրաբոյժները օտար մեծ դոկտորակութիւն յայտնած են հայոց վանիք բուժաւանքի բժիշկական նախնական աշխատանքներու մասին: Մայիս 14-ին մինչեւ Յունիս 7-ը 1252 զարմանումներ կատարուած են բուժաւանքի մէջ եւ շարունակաբար 10ի չափ հիւանդանունք խնամուած են բուժաւանքին հետ կապուած վանիք ապահնաւանքին մէջ:

Տէքք. Քիւզանդ Գրիգորեանի զալին ի վեր (Յունիս 4), բացի հանի մը վիրաբուժական գործողութիւններէն 2130 հոգի թիմոյիսի ժիջուկ ընդունած են նոքք. ի եւ մեր բուժաւանքի հիւանդապահներու ձեռնով: 50 փոքրիններ եւս ընդունած են ծաղկախիք պառուաս: Տոքք. Գրիգորեան ազնուարար այնք անցուցած է մեր ծանե վիրաւութեալները եւ կարգ մը պարագաներուն մարմին մէջ մնացած ու հիւանդանոցին մէջ անեստուած ու ումբի կորուսի հանած է, վիրելով ենթականերուն կեսներ: Բացի վիրաւութեալներէն ան հնանած եւ գարմանումք ենթական է աւելի համ 250 զանազան հիւանդներ, իր անմիջական խնամքին տակ պահելով անհնացէ մի հանին:

Պատեանումն Յանձնախումբը անցնող ամսուայ ընթացքին կարօտեալներուն 19930 բաժին հաց եւ կերակուր մատակարարած է օրական միջին հասուով 660 բաժին: Միեւնոյն թէ խնամքին տակ զորուած փուլու հաց եւ կերակուր պատրաստած է վիճեաբնակ մնացեալ 2500 ապաստանաբներուն համար: Նոյն մեռնով մատակարարած է համ 70ի չափ երկասաւրգներու որոնք պահակութեան, հականուրեան եւայլ կամաւոր ծառայութիւններ կատարած են յօցու ապաստանաբներուն: Խնչպէս ասկէ առաջ յայտնած ենք, մեր աշխատանքը այս մարզին մէջ խիստ խնարդուկան է ծանօթ պատաստներով:

Մեր եկեղեցիներուն եւ տեղերուն հասած վիճաներն են հետեւեանքները.

Մըրոց Յանձնական Մայր Տանարի հիւսիս-արևելեան անկեսն եզերին զաված ուումբը բարփած է եւեսի հաները մէկ մէր երկասուրեան վրայ: Աւրիշ ուումբ մը Ս. էջմիածնին մասուուի տանեաց հարաւ-արևելեան եզերին զաված է եւ անկէ չորս մէր տեղ վիցուցած, բափելով տակի եւ որշակախիք հոյի շերը: Այս ուումբը տանիքի եզերի երկարեայ վիճակին զաված է եւ վիճակին ալ ուժքուուն ենթակելով հետք տարած է տանիքին եզերի հաները: Մասուուի ներսէն յայտնի չէ այս ամենը. տակի կամարն ալ չէ ազգուած:

Ս. Հերեակապեաց եւ Ս. Թէոդորոսի եկեղեցիները չեն վիճանուած բարեբախտաբար: Վիճանուած է հին Աբեղարապի տանեական ենթակաները եւ տեսչարանը: Մայր Հերեպավ վիճանուած է հին Կամարեն ու պատերը մի հանի հառակուսի մէր տարածուրեան վրայ: Այս մարզ ընդգրանակ նորոգուրեան պէտք ունի: Մուսէբեր ինկած են վիճանուած արտաքին տուածին եւ վիճական ան գիմնաց չորս կրպակները եւ անոնց առջեւի սալպատակը: Մեծ բակին միջ ինկած առումբեր կողիք երկու սենեակները: Ախտաւուրաց բազերուն մէջ ինկած ուումբերը փցուցած են տանեաց եզերները. ծանօթական վիճանուած է Աստան բար արքողջուրեամբ՝ նոյի փաղոցին մէջ պայրած ականի ցնցումէն: Անոր պատերուն եւ սենեակներուն մէջ լայտ ենթեր բացուած են: Նոր Աբեղարապի միջ ինկած մի հանի ուումբերէն թէրեւ կերպով վիճանուած է բայի արեւմեան թէրի տանիքի եզերի, մէկաւկան մէր երկասուրեան վրայ: Բայի հարեայ սանդուխը եւ սենեակները խնչպէս նաև Աստան բայլ ընդպարեան պէտք կը ներկայացնեն:

Ս. Աբոսոյս Կիւլպէնկեան Մատենագարանի բակին մէջ ինկած ուումբերէն մէկը վիճանուած է Մատենագարանի մուտքի պահպանեան առաջին պատուանին եւ վրայի հարեայ օրշանակի փոքր մասը: Տանիքի ներսի մասն ալ կարծ է փոքր մէր: Ժառանգաւորաց

վարժաւանի մէջ խորտակուած է մեծ սրանի մուտքի մարմարինեայ փոքր վանդակը եւ դէպի արեւելք նայոյ աշակոր լինան զասարանի արտակին պատին մէկ մասը:

Ս. Թարգմանչաց վարժարանը մի խոնի տեղին խոցուած է, բայց փլուզում չէ ունեցած:

Վանիկ զանազան մասերու եւ տանեաց վրայ ինչկած են բազմարի ուռւմեր առանց վնասառակութեալու:

Սասահի կերպով վնասուած են հայոց բայի վանձապատկան տեներեն օտարերը: Բոլորովին կործանած է այն տեները որ մի խանի տարիներէ ի վեր կը ծառայէր իրեւ ակումբ Նրուսաղէմի Բարեխրաց Միուրեան: Թայխնուած, այրուած ու խնդրուած են տաներեն տուներ եւ տար կրպակներ: Անոնց նորոգութեան եւ վերահասատութեան համար մեծ գումարներու պէտք պիտի ունենան:

Ս. Գրիշայ վանիկն մէջ փլած է արտամին ուշապատի մէկ մասը. կողոպտուած են եւ կեղեցին եւ վանիք:

Նոր հաղահամասին մէջ մեր ունեցած տեներեն ծանրապէս վնասուած է մեծ պանդոկը — ուռւմերեր հանգած են անոր առշաբար սեննակներեն երկուէք: Ու եւ է տեղեկութիւն չունին մեր միւս տեներու վիճակին մասին:

Երաւաղէմի հին եւ նոր հաղահամասի ոմբակոծումը ընդհանուր եւ ահինայ ըլլալով, վնասներն ու կորուսներն ալ բնդիանուր եւ անօահման են: Հին հաղամի հետից բաղը կործանած է ամբողջուրեամբ: Մանր կերպով վնասուած է Միոնի գերմանական եկեղեցին իր բոլոր մասերով. կործանած է նոյն տեղան անզիխացոց դպրոցի մէկ մասը: Վնասուած են ասուուած Ս. Մատկոս եկեղեցւոյ ուուրցի տաները. ուռւմակոծուած է Ս. Յարութիւնը, ուռւմերեն մէկը 1.25 մէր, ինչկած է մեր Ս. Լուսաւորչ տանիկին վրայ եւ չէ պայրած: Վնասած է միայն գմբէրի հովի սալախասկի մէկ փոքր մասը: Աւրիք փոքր ուռւմը մը դպած է Ս. Գերեզմանի բոլորակի մեծ գմբէրին եւ փոքր ծակ մը բացած է անոր արտակին կեղեւին մէջ, բայց չէ կրցած ծակել եներին կեղեւը, այնիկո որ ներւոն յանձնի չէ: Ռումբեր ինչկած են նաև յունաց պատրիարքանի եւ վանիկի մէջ, փոքր վնասներով:

Երեք ուռւմեր ինչկած են հայ կարողիկներու եկեղեցին վրայ եւ ուուրցը, եկեղեցիին ետեւի վերահասն տանիկը եւ անոր ներեւեր առասազը վնասուած են իր մը, միւս ուռւմբերը եկեղեցւոյ բակերուն մէջ պայրած են եւ մէկ երկու հոգի վիրաւորած:

Տամբ կերպով վնասուած են ֆրանսացոց Նոր Ֆամի հսկայ տեներ եւ բոլի ինիանդանոցը, ինչպէս նաև անոր գիմասից մայրապեսաց վնասն ու եկեղեցին: Քանի մը ուռւմբեր ինչկած են նաև անզիխացոց Ս. Գեորգ եկեղեցւոյ վրայ եւ ուուրց: Երկու հարը ծակած են եկեղեցւոյ առասազը եւ ներա բաղանցենով պայրած եւ խորտակած են ազիշի հարեր կառուցուած ամպիոնը, հովի մեծ երգեհոնը եւ փայտեայ բոլոր վնասակիներու ու հանգակիները, արոռներ, եւային, եւային. անգործածելի դարձնելով եկեղեցին: Միւս ուռւմբերէն զախշանուած է մէկ ինհնաօւրծ եւ ննջարանի մը կահիկարասիները:

Ռումբեր ինչկած են նաև ինչի հաղամակիզի լատինաց պատրիարքանի եւ օրգակայից վրայ, նոյնպէս Ֆրանչիսկանց վանիկի եւ անոր օրգակայ տեներու վրայ, անձի եւ տենիք վնասներ պատճառելով: Մի խանի ուռւմբեր հասած են նաև Սոլոմոնի տանարի բակը եւ պայրած են մզիքին հովերը: Նոր հաղամակիզի վնասուած եկեղեցիներու տարիքի մէջ կը գտնուի նաև հապեաց բոլորչի եկեղեցին, ուռւմբը ծակած է գմբէրը եւ եկեղեցւոյ մէջ պայրելով՝ վնասած է ներօի պատերն ու սեղանը: Այսպէս Բերդենեմի նամբուն վրայ գտնուող յաւնաց Ս. Եղիայի հնադարեան վնասնեն սկսեալ մինչիւ հուից համալսարանն ու հիւանդանոցները ոմբակոծուած եւ հրացանապարկ եղած են առանց բացառութեան, աւերներ ու կեանի կորուսներ պատճառելով ամէն եւզ: Աւեմն Ս. Տեղեաց եւ նուիրական համաստութեանց ինչպէս նաև ընդհանրապէս Նրուսաղէմի ապահովութեան մասին եղած պատճանական խօսերը բոլորն ալ սին ու պատիք խօսեր են եղած, եւ ժամանակին է որ սրտի եխտսոնեայ աջխարից եւ գործնական միջոցներու դիմէ իր Ս. Տեղերն ու հնադարեան եկեղեցիները հիմնայատակ կործանում ազատելու համար:

Ցունաց Ամենապատի Ս. Պատրիարք Հայրը Ս. Յառութեան ոմբակոծումին առքիւ

հեռացիք տուած և Միացեալ Ազգերու Ապահովուրեան ժողովին: Նոյնը բրած ենք մենք յիշելով նաև ոմբակումք քիչունեական եկեղեցիներու, փասերու, կուսանցներու և այլ կրթական ու բարեսխրական հաստատութիւններու: Լատիններն ալ իրենց կարգին հեռացրած են, ներկայացնելով ցանկը բոլոր այն ժրիստոնեական եկեղեցիներուն և հաստատութիւններուն՝ որոնք գրաւուած եւ վմասուած են նրէից զինուուներու կողմէ: Այս հեռազդիներէն առաջ Մայիս 16, 17, 18ին երբ ոմբակումքները սկսան մեր ուրեց, մենք անձամք եւ ուղղակի հեռախօսի միջոցաւ բոլոր ներկայացուցինն հետեւաներուն. Թթուու Քօմիսիոն»ի անդամներուն, Միջազգային Կարմիր Խաչի Պաղեստինի պետք, տեղուոյ Արաբական Ազգային ժողովի անդամներուն. Հետից Ընդհ. Գործակսրպուրեան պիտերուն, Երևանի ոստիկանուրեան պետերուն և հայական զանազան հոգեւոր իշխանութեանց եւ անձեռուն, խնդրելով որ արգել հանդիսանան Ս. Տեղեաց եւ եկեղեցեաց որմակումքնն: Նոյնը բրին մեր կողմէ մեր Միաբանութեան Հոգեւորուն անդամներն մի հանձն երբ կը ուղարկեամ մեր բաղի նեռախօսի թերեր եւ անշատուեցամբ հայակի միւս մասերէն: Այս բոլոր շամենքը ոչ մեկ բարեւար արդիւնք ունեցան եւ մենք մեր ժողովուրդուն պատճենաւոր կանոնադրութեան շամենքը:

Փառէ Ասոււծոյ եւ փառէ իր ողորմուրեան. ծանրակա վիրաւու ենք բայց կ'ապրին տակակին փառաւուելու իր Անունը եւ կատակու մեր նաւիրական պատականութիւնները մինչեւ մեր վերջին ուրեմնը:

Ս. Ցարութեան մէջ եւ Ս. Բերդենինի մէջ մեր հոգեւոր պատամութեներն ու պարագանուրինները շարունակուած են ու կը շարունակուին բայց առաջնորդ: Յունաց եւ մեր փոխադարձ համաձայնուրեամբ Ս. Աստուածածնայ գերեզմանի եկեղեցւոյ ամենօրեայ Ս. Պատարագները դադրած են առժամաբար մինչեւ որ պատարագամատոյ Ս. Սեղանները պատրաստուին:

Ս. Ցարութեանց Մայր Տանարի ամենօրեայ պատամութեները որոնք գալուած էին Մայիս 17էն յետոյ, վերսկած են արդէն: Համբարձման տօնը փախանակ Համբարձման վերան՝ Համբարձման եկեղեցւոյ մէջ կատարելու, Ս. Ցակորի մէջ կատարեցին. նոյնը պիտի ընենք կ'երեւի Հոգեգալուուսի տօնին առքիւ, հանի որ Ս. Գրէիշ երբալը անկարելի է առաջին:

Փառանգաւորաց սաները իրենց տեղու վերապահած են, Հեթանակապեաց վանքը մահուած է եւ հետզինք իր բնականու վիճակին վերածուելու վրայ է: Այս բոլորը ընունիւ այն զինազագարին որ Երկուսի համաձայնուրեամբ կնքուած է:

Ազօրեցէք որ շարունակուի այն եւ Ս. Երկրին բերէ բաղձակի խաղաղութիւնը:

Հայրական սիրոյ ուղունիքի

Ալոքարաց

Կիկիթեղ, Բ.

Պատրիարք Ս. Երուսաղէմի

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ Ս. ԱԹՈՌՈՅ

Մեծ Երիտանիոց Վեհապատ Թագուր Տօրք Զ. բարեհանուրինը ունեցած է Ս. Արքոյուն նուրիելու իր և իր Շնորհափայլ Թագուհիյն առողջութած կենդանագիրները:

Երիտանական Կայսրութեան վեհապետական զնանաւոմին և շնորհաց այս գեղեցիկ ապացույցը ամենայորուն եւախտահութեակար թիմունունց Ս. Պատրիարք Հօր և Ս. Յակովիաց Միաբանութեան կողմէ:

Ս. Արքոյուն Երիտանական Կայսրութեան հայուրդ երեք օգոստափայլ վեհապետներու կենցանագիրներու կողմին անոնք պիտի բարձրացնեն հնային ու շնորհացը այս բամբակին համարանին որուն արժանացած է Ս. Արքուն Երիտանական վեհապետ զանոն առջև Վիկուրիս կայսրույց օրենքի սկսած:

Հու կը դնեմ Պատիսինի Բարձր Գումարի հրաւրապիրը ուղիւալ Ս. Պատրիարք Հօր և Նորին Ամենապատութեան պատասխանը:

Սոյն գեղեցիկ կենցանագիրները որոնք 1948 բունքանը կը կրեմ յանձնուեցան Ս. Պատրիարք Հօր, Նորին Վանելուրին Բարձր Գումարի Sir Alan Cunninghamի ձեռքով իր ապահովին մէջ արցանական շնորհարաշխութեան մասնաւոր հանդիսի մը մէջ:

**OFFICE OF THE
HIGH COMMISSIONER FOR PALESTINE,
JERUSALEM.**

29 March 1948

Sir,

I have the honour to inform Your Beatitude that His Majesty has graciously consented to present you with photographs of himself and of Her Majesty.

His Excellency the High Commissioner is holding an informal investiture at Government House on Tuesday, 6th April at 11.30 a.m. and I am directed to invite you to be present on this occasion in order to receive the photographs.

I have the honour to be,
Your Beatitude's
obedient servant,

(Signature)
Private Secretary

**HIS BEATITUDE
ARCHBISHOP GUREGH II ISRAELIAN,
ARMENIAN PATRIARCH,
JERUSALEM.**

5:00/23

9 April 1948

His Excellency

General Sir Alan Gordon Cunningham K. C. B., D. S. O., M. C.,
 High Commissioner for Palestine
 Government House
 Jerusalem

Your Excellency,

We have the honour to request Your Excellency to kindly convey to their Majesties, the King and the Queen, our profound gratitude and loyal homage for their most gracious favour towards us in granting us their signed photographs. We shall always preserve them with loving and prayerful remembrance among the most precious Royal gifts and treasures of our ancient Patriarchal Holy See of Jerusalem.

May God Almighty the Giver of all Heavenly gifts bless their Majesties, the King and the Queen, Her Royal Highness Princess Elizabeth and Her beloved Husband His Royal Highness the Duke of Edinburgh and all the Members of the Royal Family, enriching them with long and happy life, endued with Heavenly Graces. May His Majesty long reign upon the glorious Throne of His Fathers in peace and prosperity and enjoy the loyalty of all the peoples of His Kingdom and Dominions.

It will be interesting to their majestys to know that Her Majesty Queen Victoria and His Majesty King George V have had the good pleasure to make similar gifts to our Holy See.

The first of these memorable events took place in 1869. The gift consisted of signed photographs of Her Imperial Majesty Queen Victoria, the Royal Consort H. R. H. Prince Albert and H. R. H. Edward Prince of Wales and was granted to Patriarch Isaiah, as a mark of Royal appreciation for services rendered by His Beatitude to Her Majesty's Government.

The second took place in 1930. The gift consisted of the signed photographs of their Imperial Majesties George V and Queen Mary and was granted to Patriarch Elisee, when His Majesty most graciously conferred the Order of K. B. E. upon His Beatitude.

These seven precious Royal gifts of their Britannic Majesties head the Royal photographs of our Patriarchal Reception Hall and shall always bear witness to the loyal feelings of our Holy See to the British Throne.

We thank Your Excellency most sincerely for your kind recommendations to His Majesty the King and Your Kind presentation of His Royal favour in the Government House.

With the assurances of our highest and lasting esteem.

We remain,
 Your Excellency's
 most sincere friend,
Guregh II
 Armenian Patriarch
 of Jerusalem.

**GOVERNMENT HOUSE
JERUSALEM**

12 May 1948

Your Beatitude

Before leaving Jerusalem I would wish to send to Your Beatitnde an expression of farewell.

I would thank you with all sincerity for the constant co-operation which you have shown to us during the period of your office. It is with the very greatest regret that I have to accept the termination of our pleasant personal association.

I trust that it may not be too long before you again enjoy the blessings of peace in Palestine, and I am sure that you will as heretofore bend all your energies towards that end.

All good fortune to you in the future.

Yours sincerely
A. G. Cunningham

HIS BEATITUDE

**GUREGH II ISRAELIAN,
ARMENIAN PATRIARCH,
JERUSALEM.**

Ա Մ Ս Ո Ւ Թ Ա Ց Լ Ո Ւ Բ Ե Ր

* 3 Ապրիլ Եր. — Ս. Պատրիարք մատուցած է Ապրիլի 3-ի Առաջարկը. Ժամարարն էր Հոգ. Տ. Պարգև Վարդակ:

* 4 Ապրիլ Եր. — Տեսեսի. Միբարձ քաջական առաջնորդի պատճենաւու Համբարձման կամ երթաւը վասնաւու ըլլալով՝ մեր սեղույթի իշխանութեան համար պէտք եղած կարգադրութիւնը ի գործ զնիւով կառավարութեան քաջ. Ս. Պատրիարքը մատուցած էր Ա. Պատրիարքը Հոգ. Տ. Պարգև Վարդակը. Ժամարարն էր Հոգ. Տ. Սերովի Վարդակը. Պատրիարքը Ս. Պատրիարքը Հայրը. բարձր ունեալով մեր գովեաց սէմբ զնամենք անիբաւութեան, զի իմաստութեամբ արարա:

* 10 Ապրիլ Եր. — Քառասօն մանօնկ. Ս. Պատրիարք մատուցած էր Ա. Գրիգորի. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկակեր Վրդ. Վերաբերութեամբ կասարաւուց ժամանակ Սամակաց պատրիարքին տակ կազմակետած շարժական սեղանեւ ուրուն առջ. Կը շաղուղար աւանդական ջրալից կաթուն սառուցեալ ինչ խորհրդաւոզզ. Խորին մէջ ծփցոց 40 կանթեզները աւելի քան երեք լուսուց էին ներկայ զնուուզ ու խոստաւութեառարտակարդ բազմութեան շնորհիւ, կանթեզներուն մէջ ինչ զնի զներու պարտականութիւնը անհամար արտօնուած ըլլալով՝ Սերեկյան Վ. Պատրիարքը Հոր Համբարձմանեւեամբ կաստութեացաւ էլքաշափառի մռաւթքը ի Ս. Թարութիւնը վագուստան:

* 11 Ապրիլ Եր. — Դաստիարակ. գլխերային և առավոտեան ժամերգութիւնները կատարուեած են ի Ս. Լուսաւորիչ խոկ Ս. Պատրիարք Ս. Գեղագմանի վրայ. Ժամարարն էր Ս. Պատրիարք Հայրը. Զնիւի Ս. Պատրիարքի սեղի ունեցած մեծանոնդս երրազարձ թափօքը Ս. Գերեզմանին շուրջ և Պատճենաւեղին. Նախագահն թեամբ Ս. Պատրիարքը Հոր թափօքնին յետոյ սովորական պայտօնական գնացքութիւն նորիք Ամենապատառաւթիւն վերապարձար պատրիարքաւթիւն:

* 16 Ապրիլ Ար. — Ս. Պատրիարքը Հայրը նախագահն երեկոյեան պաշտամունքին կաղաւան նախատօնակին:

* 17 Ապրիլ Եր. — Մատն ի վիթաք Ա. Հօնե Անրի Գրիգորի Լուսաւորի. Ս. Պատրիարքը Հայրը ներկայանեց առավոտեան պաշտամունքին եւ ներկայ զնուուցած Ս. Պատրիարքին որ մատուցած եցած Ս. Գրիգոր Լուսաւորի սեղանին վրայի Ս. Մատֆանու. Ժամարարն էր Հոգ. Տ. Միհան Վրդ.:

* 18 Ապրիլ Եր. — Դամբան. Ս. Պատրիարքը մատուցած էր Ս. Հրեշտակապետ. Ներկայ էր Ս. Պատրիարք Հայրը. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկակեր Վրդ. Վերազեց Ս. Պատրիարք Հայրը. բարձր ունեալով մերթան կացէ՛ց այսունեան, յամենայն ժամ ազօթ արարէ՛ց. զի արժանի լինիչիք զերծանել յայնմ անենինէ՛ որ լինելոց է, և կալ առաջի Որդուոյ մարդոյ (Ղուկ. Ա. Ա. 36).

* 19 Ապրիլ Ար. — Ս. Պատրիարքը Հայրը նախագահն երեկոյեան պաշտամունքին կաղաւան նախատօնակին:

* 20 Ապրիլ Գշ. — Աւետմ Ս. Աստվածածին . Ա. Աստվածածին Տաճարը ի Դիմեմանի՝ ջըռ- և զեղման պատճառու գոց ըլլալով . Ս. Պատա- րաց մատուցուեցաւ ի Ս. Յակոբ . Ժամարաք- էր Հոդ. 8. Յակոբ Վազ. .

* 24 Ապրիլ Եր. — Յթառակ յարաքան Ղա- զարու . Ս. Պատարաց մատուցուեցաւ ի Ս. Գրի- գորիք . Ժամարաք էր Հոդ. 8. Նորար Վազ . Երեխյան Ա. Պատարաք այս Հայրը ըշաշափառով մուտք դրեց ի Ս. Յակոբի տան վաղուառ տանի առթիւ . Ժամերգութիւնը տեղի ունեցաւ մեր Գողգոթայի մատրան մէջ . զինի Ժամերգութիւն Ա. Պատարաք այս Հայրը ըշարք Հայրը վերադարձ պատարիա- քարաք պաշտօնական գնացքով հանդիք միա- բանութեամբ .

* 25 Ապրիլ Խիր. — Մաղկազարդ. զիւերային և առանձնանգութիւններով և Ս. Պատա- րաց տեղի ունեցաւ մեր Գողգոթայի մատրան մէջ . Ժամարաք էր Հոդ. 8. Անքարէ Վազ. . Զինի Ս. Պատարագին տեղի ունեցաւ օրուան մէծ աւանդէս թափօր Ս. Գրիեզմանի շուրջ հե- տեղութեամբ Ղպտոց և Ասորոց և Անգամանու- թեամբ Ս. Պատարաք այս Հայրը կ Ս. Յակոբյան էր Հոդ. 8. Անքարէ Վազ. . Յ. Յակո- բյանի համար էր Հոդ. 8. Անքարէ Վազ . Յ. Յակ- ոբյանից Մայր Տաճարին մէջ կատառուեցա- դունքացէքի արարողութիւնը ի Ներկայութեան խուս րազմւթեան . կիրառանի Ազգ . Բաժա- րանի համար էկեղեցի դաւիթին մէջ զրաւած էր սահմանաւ էկեղեցի պնակք .

* 26 Ապրիլ Բչ. — Աւազ Երկուարքի . Ս. Պատրիարք Հայրը Ներկայ գտնուեցաւ առաւտա- եան և երեկոյեան պատամանքին .

* 27 Ապրիլ Գշ. — Աւազ Երեքարքի . Ս. Պատրիարք Հայրը Ներկայ գտնուեցաւ առաւտ- եան և երեկոյեան պատամանքին : Ս. Պա- տարաց մատուցուեցաւ ի Ս. Յովհաննէս . Ս. Բարորթեան դաւթին մէջ . Ժամարաք էր Հոդ. 8. Եւարաք .

* 28 Ապրիլ Գշ. — Աւազ Զարեհարքի . Ս. Պատրիարք Հայրը Ներկայ գտնուեցաւ առաւտ- եան և երեկոյեան պատամանքին :

* 28 Ապրիլ Եշ. — Աւազ Հինգարքի . Ս. Պատրիարք Հայրը Նախազանց առաւտեան պատամանքին և Ներկայ գտնուեցաւ Ս. Պա- տարագին . Ժամարաք էր Հոդ. 8. Հայրիկ Վազ . Երեխյան Ս. Պատրիարք Հայրը Նախազանց Ունլուայի արարողութեան : Ներկայ էր Երու- սալիմի Վահե . Կառավարի Գ. Գոլոս իր հետե- սորներով և անհիմացոց Գեր. Եպիկոնոպո- քի Երուսալ պաշտամանքին Նախազանց Ս. Պատրիարք Հայրը . Քարողին էր Հոդ. 8. Հայր- կառուն Վազ. .

* 30 Ապրիլ Ամ. — Աւազ Երբարք . Ս. Պատ- րիարք Հայրը Նախազանց առաւտեան և երե- կայուն թագման պաշտամանքին :

* 1 Մայիս Եր. — Աւազ Զարք . Առաւտուն Ս. Թաղման պաշտամունքն ու արարողութիւնը կատարուեցաւ ի Ս. Յակոբ . Ս. Պատրիարք Բարորթեան կատարուեցաւ ի Ս. Յակոբ . Ժամարաք ամեր 8.30ին փառ թափօր մը մեկնեցաւ Ս. Յարութիւն զիւնաւոր թեամբ աւազ թարգման Հայրիկ Վազ . ի Ս. Պատրիարք .

Յարութեան Ժամարի զրան բացումը ըստ Հայոց իրաւանց հինաւուրց սովորութեանց . Ժամը 10.30ին Ս. Պատրիարք Հայրը մեկնեցաւ Ս. Յա- րութիւն հանդիքը Միաբանութեամբ , և իր ուխ- ուց Ա. Գրեզմանին առջև կատարելով բարորակի մէջն առաջնորդուեցաւ տեսարական ուր Հայոց , Ղպտոց և Ասորոց հոգկորական ու աշխարհա- կան Լոյ կրօնիերը գրնեկ վերջ բարձրացաւ Հայոց Գողգոթայի մատրան Ս. Գրիեզմանի շուրջ առաջնորդած վազարութիւնը մէր և Յանաց կոզմէ : Ժամը 1ին Յանաց թափօրէն վերջ պարզ կամ կունեցաւ լուսանանութեան արարողութիւնը : Յունաց յարութեան էր Գեր . Պատրիարքական Փախանորզը ; իսկ Հայոցը Հոդ. 8. Սուրբն Վրդ . Քմանանական , որուն ձնութէ Ս. Գրիեզմանի մէջն Ս. Լոյը Ղպտանուցուեցաւ Ս. Պատրիարք Հօր և , ինչու մըլց իր պրագական անորոշներու օրոյ՝ այս տարի ևս Ս. Գրիեզմանի շուրջ և վերնատու- ներու մէջ կցած արաւուրդները նուրբական Լոյը առաջն անզամ Ղպտոց և Ասորոց կամ կունեցաւ մէր Գողգոթայի մէռութիւնը : Պարզ կամ կունեցաւ կիրանց վկան վերջ : Ֆիէ վերջ երբ լուսանանութեան Ս. Գրիեզմանի զուռնէն զուրու եկան տեղի ունեցաւ մեր հանդիսաւոր թափօրի Ղպտոց և Ասորոց հետո որութեամբ . թափօրին կը զիւնաւորէր Հոդ . Լուսանան խոյր ի գուռն և վարդ . զաւազան ի ձեռին : Մէր Լուսաւորեայի թափօրէն վերջ Ս. Պատրիարք Հայրը կամ պատրիարքարան վերազարձաւ հանդիբ կամ կամաւորթեամբ : Ժամարաք այս Հայրը կ Ս. Յակոբյան էր Հոդ. 8. Անքարէ Վազ . Յ. Յակ- ոբյանի համար էր Հոդ. 8. Անքարէ Վազ . Յ. Յակ- ոբյանից Մայր Տաճարին մէջ զրաւած էր Ս. Պատրիարք Հայրը պրնեաց անզանը և մեկնեցաւ պատրիարքարան :

* 2 Մայիս Կիր. — ԶԱՏԻԿԻ . կես զիշերէն յետոյ . առաւտեան ժամը 2.30ին Յանաց Ս. Պատարագին վերջ ակսուեցաւ գիշերային Ժամարաքի դաւ- թեամբ մըր Գողգոթայի մատրան մէջ . իսկ ա- նոր յալշուր առաւտեան ժամերութիւնը ամ- բողը՝ կատառուեցաւ Ս. Գրիեզմանի առջև ու- շուրջ՝ հանդիսաւոր թափօրով , զիւնաւորթեամբ Գեր . 8. Եղիշէ Վրդի : Ժամը 6.30ին սկսաւ մեր Զատկական Ս. Պատարագը Ս. Գրիեզմանի մէջ . Ժամարաքի էր Ս. Պատրիարք Հայրը . Հայոց մե- րին առաջ քարոզեց , ընարան սւնենալով՝ Հայ աստ քանակի յարեաւա . աւետարանական խօսքը . Բացարք Քիսիսուն Յարութեան անհաման օրնութեան մարզուն նամար և անդրազա- նալով մասը հրաշակի արգիւնքներուն մեր ազ- գային հոգեռ կանքին մէջ . կոչ ըստ Ներկա- ներուն որ . Ս. Յարութեան կրաշափառ տանին առթիւ : զիւնաւորդուն իրենց քրիստոնէական հաւատարաններին : Կարգավայր Ամենայն Հայոց Վեհ . Հայրապետի շնորհաւորթեան և օրնուն-

թեան հետագիրը մազթանքներ ըրաւ Ն. Ս. Օժութեան արկանառնեան և երգանկութեան համար Նոյնպէս Կիլիկիոս Շնորհապար Կաթողիկոսի և Հայաստանեայց Եկեղեցւոյ Նորիքապետութեան բայր միւս Ներկայացւցիչներուն համար և բովանդակ Հայութեան և օրնեց բայր Ներկաները: Ս. Պատարացէն վերջ Նորին Ամենապատութիւնը պատրիարքարան վերապահած թափորի հանգերձ Միարանութեամբ և ժողովրդով ուր և զարգանալ որպէս որպարութիւնը նախական չնորոշութեամբ Ա. Պատրիարք Հոգի Վատարանը նախական թափորի հանգերձ Մանուկին մէջ Հայութեան ու Յակոբը Տաճարին մէջ Հայութեան ու Յակոբը Տաճարին մէջ Հայութեան ու Յակոբը Հոգի:

* 3 Մայիս թշ. — Զատիկ մենցաց պահուան Ս. Պատարացը մատուց Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարչական Աւագ Անդամակի լույս Վիկի Ս. Պատարացին սեղի ու մեծաց ընթացու Նորիքանութեան պաշտօն Քարոզեց Ս. Պատրիարք Հայութը: Բնարան ունենալով «Ուր է մաս յազթութիւն ու ուր է զժոմիք իսպահ քո»: Օրուան պատրիարքական նախարարութեան պատարացն ու թափոր զանց առնուեցան զարգան սիրով անապահութեան և սփառաքանչեան բացակայութեան պատճառու:

* 4 Մայիս թշ. — Պատեստինի Բարձր Գօմիմիսէր կողմէ Նորին Վահանաթեան թիվապահնեւն և Երանուագէմի Վահմ. Հառավարիքից Գ. Գուլքը զարտի ասթի շնորհաւորաթեան այցելութիւն տախ Ա. Պատրիարք Հոգ:

* 5 Մայիս թշ. — Ս. Պատարացը մատուցւեցաւ ի Ս. Դիլադիր. Ժամարաբն էր Հոգ. Տ. Նորայր Վրդ:

* 6 Մայիս թիր. — Ս. Պատարացի ի Ս. Ֆրիի Հայութիւնութեան վերաբերութեան առաջարկութեան մեջ ի Ս. Պատարացի կամաց առաջարկութեան մեջ կամաց առաջարկութեան այցելութիւն էր Նորին Ս. Հայութը Հոգի: Արքաւանական Քարոզեց Վրդ. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Նորին Ս. Հայութը Հոգի:

* 7 Մայիս թիր. — Ս. Պատարացի ի Ս. Ֆրիի Հայութիւնութեան վերաբերութեան առաջարկութեան մեջ ի Ս. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Նորին Ս. Հայութը Հոգի:

* 8 Մայիս թիր. — Ս. Պատարացի կամաց առաջարկութեան մեջ ի Ս. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Նորին Ս. Հայութը Հոգի:

* 9 Մայիս թիր. — Ս. Պատարացի կամաց առաջարկութեան մեջ ի Ս. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Նորին Ս. Հայութը Հոգի:

* 10 Մայիս թիր. — Ս. Պատրիարք Հայութը Նախագահց առաւտօնեան պաշտամունքին և վաղաւան տօնի Նախատօնակին: Ս. Պատրիարքանց Տաճարի ամենաբար պաշտամունքները որոնք հարկադրութիւնը կամաց է կամաց առաջարկութեամբ Ս. Հայութիւնը 17ին, այսոր վերականցան ըստ տառնչութիւն:

* 11 Յունիսի 9շ. — Ս. Պատրիարք Հայութը Նախագահց երեկոյան պաշտամունքին և վաղաւան տօնի Նախատօնակին: Ս. Պատրիարքանց Տաճարի ամենաբար պաշտամունքները որոնք հարկադրութիւնը կամաց է կամաց առաջարկութեամբ Ս. Հայութիւնը Հոգը կամաց առաջարկութեամբ:

* 12 Յունիսի 9շ. — Ս. Պատրիարք Հայութը Նախագահց երեկոյան պաշտամունքին և վաղաւան տօնի Նախատօնակին: Ս. Պատրիարքանց Տաճարի ամենաբար պաշտամունքները որոնք հարկադրութիւնը կամաց է կամաց առաջարկութեամբ Ս. Հայութիւնը Հոգը կամաց առաջարկութեամբ:

* 13 Յունիսի 9իր. — Տաճարակապետաց եկեղեցւոյ ըստը ուսւմբեր ինկած ըլլալով այսօրուան Ս. Պատարացը որ ըստ ուղղութեան հանկ մատուցութիւն մատուցուեցան ի Ս. Յարութիւն մեր Գողգոթայի մատուցն մէջ, ֆամարան էր Հոգ. Տ. Մուռան Վրդը: Համբակապետութիւնը կամարցը Գեր. Խորէն Սպա. Բարյեան որ նուռազէն էկած էր մատուցու առաքելութեամբ, Կիլիկիոյ Վեհ. Կամարդիկոս Կողմէ: Նորին Սըրբականիւնին իր յաւզի բարուզ զիմիթարեց ու քաջալերեց ուղղութեարց տալով Վեհապահ Կաթողիկոսին օրուութիւններն ու բարեմազթութիւններ:

* 14 Յունիսի 9իր. — Ս. Պատրիարք Հայութը Նախագահց երեկոյան պաշտամունքին և վաղաւան տօնի Նախատօնակին:

* 15 Յունիսի 9իր. — Ս. Պատրիարք Հայութը Նախագահց երեկոյան պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ ի Ս. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Հոգ. Տ. Նորայր Վրդ:

* 16 Յունիսի 9իր. — Աշխարհամատան Կիրակի, անապահովթեան պատճառան: Ս. Պատրիարք Անկարելի Ելլալով: Ս. Պատարացը մատուցուեցաւ ի Ս. Պատրիարք Համարաբն էր Հոգ. Տ. Նորայր Վրդ:

* 17 Յունիսի 9իր. — Ս. Էջմիածինի և Ս. Ստեփանոս մատուցուեց պատաստանեալներով Ելլալով: Ս. Պատրիարք Հոգը կամաց առաջարկութեան մեջ էր Հայութիւնը Հոգը:

* 18 Յունիսի 9իր. — Տօն Ս. Հոկիմիմանց Կուտանց. առաւտօնեան պաշտամունքին և Ս. Պատարացը մատուցուեցան ի Ս. Հրեշտակապետ Ս. Պատրիարքը Նախագահութեամբ որ ներկայ գըտնուեցաւ Ս. Պատարացին: ֆամարան էր Հոգ. Տ. Նորայր Վրդը: Զաքին Վրդը: Զաքին Վրդը: Ս. Պատրիարք Հայութը Հոգը կամաց առաջարկան առաջարկան պատռասիրութիւնը կամարցը Ս. Պատրիարք Հոգը և Միարանութեան իր տեսչարանին մէջ:

Ա Զ Դ

Կիրիկիոյ Կարողիկոսարանի Հայց. Ծկեղցւոյ Կիրակօնությ Դպրոցներու կողմէ բացուած է մը 150 լիք. ուսիի կամ 50 տուարի պարզեատուութեամբ լաւագոյն յօրինողին ՄԱՂԹԱՆՔԱՑԼԵՐԴ մը՝ Յ ունկ բաղկացեալ, որ արայայէ զիսաւու բարա հետեւեալ կետեր.

— Հայց. Ծկեղցւոյ Կիր. Դպրոցներու նպատակը (Կրօնաբարոյական Դաստիարակութիւն):

բ. — Ներօնչէ հայ եւկան առակերտներուն նուրբուիլ իրենց Մայենի Ծկեղցւոյն եւ Կիր. Դպրոցին:

գ. — Փառաքանուրիւն (Ասունոյ) եւ (հիմնադիրներուն)՝ մեր ցեղին հոգեւոր եւ դարաւոր ժառանգուրեանց համար:

Մասնակցողներէն կը խնդրուի դրկել իրենց ձեռապիրեները Կարողիկոսարան ամեն ուշը միջին 31 Դեկտ. 1948: Խոկ անոնք որոնք կ'ուզեն յաւելնալ և ղեկուրիւններ, քոզ հանին գրել Տնօրենուրեան հասցէին:

Մասնակցողներ կը համարի ընթառիւններ եւս ընել, պայմանաւ որ այս վեցինը չկազմէ մերուսի պարզեատուուրեան:

Հասցե. —

Կիրիկիոյ Կարողիկոսուրիան
Կիրակօնությ Դպրոցներու
Տնօրենուրիւն
Անդիլլու — Լիբանան

Office of the Executive Director
Church of Armenia Sunday Schools
Armenian Catholicosate
Antelias, Lebanon

Լ Ո Յ Ս Ս Ե Ս Ի

ՀԱՏԸՆՏԻՐ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

ՀԱՅՈԱՑՈՒՑ Մ. Ե. Ն.

Բ. Յ Ա Գ Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Եզ 247

Դին 15 Պաղեստ. Դահեկան

Մամուլի տակ է եւ շուտով լոյս կը տեսնեն
ԵղիկԱրիի գոյգ զործերը՝

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

ՆՐԷԿ ԵՒ ԱԵՍՈՐ

Եւ

Բանաստեղծական հատուրը՝

Ա Կ Ե Ղ Դ Ա Մ Ա

"SIC



Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE